



Ժողովուրդիս հետ
Ժողովուրդիս համար

ԼԵԱՏՈՒ 2018



Լրատուի այս թիւը նուիրուած է Հայաստանի Առաջին Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին

Անդրադարձի ու սրբազան ուխտի վերանորոգման թուականն է այս տարին: Մեր անուանի ու անանուն նահատակներուն, ծանօթ ու անծանօթ դիցազն հսկաներուն եւ մեր խոնարհ հերոսներուն ոգեկոչման ընդմեջէն՝ ներշնչումի, առինքնող հաղորդումի պահն է դարձեալ:

Այդ ներշնչումէն կը ստանանք մեր պատգամը, այդ հաղորդումէն կը փոխանցուի մեզի մեր առաքելութիւնը: Մեր կազմակերպութիւնը այս պարտադրանքը դրած է մեր վրայ, եւ մենք կը խոնարհինք անոր առջեւ: Մենք այդ սերունդին հաւատացողն ենք, մեր պատմութեան հաւատացողն ենք: Տարբեր ժամանակներու մէջ, տարբեր պայմաններու տակ, այլազան մարտահրաւերներու դիմաց, միշտ նոր եւ ինքնաբոյս եղած է դրսեւորումը այդ ոգիին, մեր արեան կանչին, որուն կը պարտինք մեր առոյգութիւնը, նոր գոհողութիւններու եւ նոր մարտահրաւերներու մեր պատրաստակամութիւնը: Եւ վերջապէս, Հայոց պատմութեան, հայ ժողովուրդի ազատութեան առջեւ միշտ պատրաստ տալու պատմութեան հարկը, ազատախոռով ոգիով, գոր ժառանգած ենք մեր ժողովուրդէն, անոր գոյութեան գաղտնիքէն:

Որովհետեւ մեր կազմակերպութիւնը հաւատարիմ ժառանգ իր ժողովուրդի նոյն այդ ոգիին, որ պատմութեան առաջին օրերէն սկսեալ թափ ու մղում տուած է մեր վերապաց թոյլքներուն, եղած է միշտ մեզի հետ, անմահութեան ճամբաներու մեր խրոխտ երթին եւ մեր հսկայական նուաճումներուն մէջ:

Ծանօթ ենք բոլորս այն ոգետը եւ բազմադղին գործունէութեանց, որոնք կեանք առին կամաւոր հայուհիներու ամբողջանուէր սպասաւորութեամբը ի դարմանումն հայութեան ցալին:

Ազգային մտահոգութիւններով, տոկալու ու ապրելու խոր համոզումով կազմակերպուեցաւ հայ կինը ամէն տեղ եւ յաջողեցաւ զինուիլ ու զինել իր երեք ու կրտսեր սերունդները: Շատ են օրինակները անձնուէր ու հայրենասէր հայուհիներու, որոնք իրենց անձնական երջանկութենէն բարձր դասեցին իրենց ժողովուրդի փրկութիւնը: Անոնք սիրով ու անտրտունջ կատարեցին գերագոյն գոհողութիւնը, իրենց նուիրաբերումը հայրենիքին համար: Այդ վսեմ նպատակին համար, հայ կինը պատրաստ էր տալու իր արեան վերջին կաթիլը: Անհնար է մէկ առ մէկ թուել անհամար անունները բոլոր այն հերոսուհիներուն, եւ հանապազօրեայ գոհողութիւնները գորս գիտակցաբար ստանձնեցին հայրենիքի ազատութեան ի խնդիր, գէշ մասամբ մը ամոքելու իրենց ազգակիցներուն բաժին ինկած ծով կարիքները:

Մեր հերոսուհիները հաւատացին հայ ազգի հաւաքական ապագային: Հաւատացին նաեւ, որ հայութեան հաւաքական կեանքը կերտելու գործին մէջ հայ կինը պէտք չէ ժառանգուած, այլ պէտք է խաղայ գործօն դեր, ի զին ամէն գոհողութեան, ի զին իրենց կեանքը վտանգելու յանուն հայ ժողովուրդի արդար դատին:

Արդարեւ տեղին է յիշել այստեղ, մանաւանդ այն անհուն գոհաբերութեան ոգին, գոր ցոյց տուին մեր հերոսուհիները, Հայ Յեղափոխութեան շարժման եւ Հայաստանի անկախութեան կերտման մէջ, գնդակներու տարափին տակ, անտեսելով ամէն վտանգ:

Հատուածներ

Արամ Ա. Կաթողիկոսին Կոնդակէն՝

Նուիրուած Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան 100-ամեակին

Ազատ ու անկախ ապրելու տենչը եւ կամքը, նոյնիսկ իմացեալ մահով, հայ ժողովուրդի դարաւոր պատմութեան ամենէն յատկանշական երեւոյթներէն մէկը դարձած է՝ Հայկ Նահապետէն սկսեալ: Հարուստ է մեր պատմութիւնը բռնակալութեան դէմ հերոսական մարտնչումներով:

Սյապէս եղաւ 28 Մայիս 1918 թուականը մեր ժամանակակից պատմութեան մէջ, երբ հայ ժողովուրդը, բոլոր ժամանակներու Վարդան Մամիկոնեաններու ու Ղեւոնդ Երեցներու հաւատքով թրծուած եւ վճռակամութեամբ զինուած, վերահաստատեց ինքնուրոյն պետականութեամբ իր հայրենի հողին վրայ ազատօրէն ապրելու իր հաւաքական կամքը: Ճշդորոշիչ նշանակութիւն ունեցող դարձակէտ մըն է Մայիս 28-ը՝ Կիլիկիեան թագաւորութեան անկումէն յետոյ (1375), օտար ուժերու ենթակայ դարձած հայ ժողովուրդի պատմութեան մէջ: Նախախնամական ի նշ տնօրինութիւն. երբ տակաւին քանի մը տարիներ առաջ, Օսմանեան կայսրութեան մէջ տեղի կունենար Հայոց ցեղասպանութիւնը, Երեանի մէջ կը բարձրանար հայ ժողովուրդի անկախութեան դրօշը՝ Եռագոյնը...:

Դիւրին չեղաւ Մայիս 28-ով խորհրդանշուող Հայաստանի Առաջին Հանրապետութեան հաստատումը: Արդարեւ, Համաշխարհային Ա. պատերազմին թողած վերքերը չղարմանուած, Ռուսիոյ մէջ տեղի կունենար Հոկտեմբերեան յեղափոխութիւնը (1917), որուն իբրեւ հետեանք ռուսերը կը հեռանան Կովկասէն՝ առանձին ձգելով հայերը Թուրքիոյ դիմաց: Արտաքին ճակատին վրայ, Հայաստանը շրջապատող պայմանները ու շրջանին առնչուած աշխարհաքաղաքական շահերը ի նպաստ մեզի չէին: Ներքին ճակատի վրայ, դիւրաբեկ էր Հայաստանը եւ չունէր կազմակերպուած բանակ ու առողջ տնտեսութիւն:

Ահա այս կացութեան մէջ թրքական բանակը կը սկսի շարժիլ Երեանի ուղղութեամբ: Հայկական փոքր բանակով փաստօրէն դժուար էր պաշտպանել Մեւ ծովէն մինչեւ Վասպուրական երկարող ռազմաճակատը: Հայ ժողովուրդը կը գտնուէր նոր Ասարայրի մը դիմաց: Վճռադրոշմ այս պահուն, Արամ Մանուկեան կը հռչակուի գերագոյն ղեկավար: Մեր ողջ ժողովուրդը, մեծ թէ փոքր, հոգեւորական թէ աշխարհական, մտաւորական թէ շինական, կընդառաջէ Արամի կոչին եւ Ղարաբլիխայի, Մարդարապատի եւ Բաշ Ապարանի մէջ կը կռուի «Ազատութիւն կամ մահ» նշանաբանով ոգեզինուած, հայրենիքի անկախութեան համար արին թափելու գիտակից յանձնառութեամբ: Երեանի դռներուն առջեւ տեղի ունեցած այս ճակատագրական ճակատամարտէն յաղթական դուրս եկած հայ ժողովուրդը կը հռչակէ իր հայրենիքի անկախութիւնը:

Պատմական Հայաստանի փոքր հողաշերտին վրայ ծնած Հայաստանի Հանրապետութիւնը կը դիմագրաւէ լուրջ տագնապներ. ամէնուրեք գաղթականներ ու որբեր, սով ու համաճարակ, եւ՝ ոչ մէկ արտաքին օգնութիւն: Հակառակ նորանկախ Հայաստանը շրջապատող ներքին ու արտաքին անհաւոր դժուարութիւններուն, երկիրը աստիճանաբար կունենայ իր խորհրդարանը, կառավարութիւնը, դատական



Հանգուցեալ, բազմավաստակ հերոսուհիներու անունները աղամանդեայ տառերով արձանագրուած պիտի ժառն մեր պատմութեան մէջ:

Երբ 1905-ին, յանուն հայ ժողովուրդի քաղաքական դատին, Ռուբինա Օհանջանեան, Պոլսոյ մէջ կը մայնակցէր Սուլթան Համիտի դէմ կազմակերպուած մահափորձին, որուն մտքէն կրնար անցնիլ միթէ, որ իր աչքերը պիտի փակէր Մոնթթեալի մէջ, եւ թէ յետագային Թորոնթոյի եւ Ուիննըրի մասնաճիւղերը պիտի որդեգրէին «Ռուբինա» անունը, իսկ Մոնթթեալի մասնաճիւղը պիտի որդեգրէր Սուէ Մայրիկի անունը, այն խիզախ հայուհիին, որ իր ամուսնոյն ու զաւակներուն կողքին կռուեցաւ պաշտպանելու համար իր ազգակիցներու կեանքն ու հայ ապրելու իրաւունքը: ՀՕՄ-ը գիտէ արժէտրել եւ անմահացնել մեր քաջարի հերոսուհիները:

Մենք կը հաւատանք, որ «Սուէ»ներու եւ «Ռուբինա»ներու ներշնչող ոգին եւ հայ ազգի ապագան ապահովելու հաւատքը պիտի շարունակէն առաջնորդել մեր երիտասարդ սերունդի քայլերը: Զանոնք պիտի մղեն նորանոր թոյլքներու եւ իրագործումներու, ի շահ Հայ Օգնութեան Միութեան վերելքին եւ ի շահ հայ ժողովուրդի բարօրութեան:

100-ամեակի այս շրթը հանգրուանին, սրտի պարտք կը զգանք օրինել յիշատակը այն ազնուահոգի հայուհիներուն, որոնք իրենց կեանքը գոհեցին հայրենիքի փրկութեան համար, եւ այժմ անոնց հոգիները կը հրճուին տեսնելով անոր անկախացումն ու ծաղկումը:

Պատիւ է եւ յարգանք մեր անմահ հերոսներուն, Պատիւ եւ յարգանք Հայրենիք կերտողներուն:

Հայ Օգնութեան Միութեան
Գանատայի Շրջանային Վարչութիւն



յիշանութիւնը եւ բանակը. կը ճշդուի հանրապետութեան Եռագոյն դրօշը, կը հնչէ «Մեր հայրենիք»-ը, եւ Հայաստանը կունենայ միջազգային ճանաչում:

Հետեալբար, զգո՛ւշ, ժողովուրդ հայոց, ճիշդ կարդանք՝ ժամանակի նշանները». չեռանանք հայրենի հողէն, հաւատարիմ ժառանգ հայրենիքի անկախութիւնը իրենց արիւնով կերտած մեր հին թէ նոր հերոսներու սրբազան կտակին. հօգրացնենք Հայաստանը իր բանակով, տնտեսութեամբ ու միջազգային դիւանագիտական կապերով: Հայաստանի ու Արցախի պետականութեան ամրացումը ու անկախութեան ամրապնդումը հիմքն են մեր ազգային պահանջատիրութեան ու երաշխիքը՝ մեր ազգի պայծառ ապագային:

Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակի սեմին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի մայրավանքին մէջ Հայրապետական սրբատառ կոնդակով կոչ կուղենք.

– Մեր կազմակերպութիւններուն՝ միասնական ոգիով ու ժողովրդային լայն մասնակցութեամբ ու զանազան ձեռնարկներու ճամբով, արժէտրելու պատմական այս դէպքը հայ կեանքին մէջ:

– Մեր կրթական կառոյցներուն՝ հայակերտումի մեր ճիգին մէջ յատուկ կարեւորութեամբ շեշտելու անկախութեան իմաստը, որպէս ամուր հիմքը մեր հայրենիքի հօգրութեան ու ազգին յաւերժութեան:

– Մեր ժողովուրդի զաւակներուն՝ 100-ամեակին առիթով՝ կարդալով, լսելով ու զանազան ձեռնարկներուն մասնակցելով, լայն ծանօթութիւն ունենալու Հայաստանի առաջին Հանրապետութեան մասին եւ անդրադառնալու անկախութեան եզակի կարեւորութեան մեր ժողովուրդի կեանքին մէջ:

Պէտք է հաւատարիմ ժառ արիւնով ու քրտինքով կերտուած հայրենիքի անկախութեան ու զայն պաշտպանել ամէն գնով: Այս է պատգամը Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակին: Անկախութեան ճանապարհին արիւն թափողները հերոսներ ու նահատակներ են: Հետեալբար, եկէք խոնարհինք Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծման ու պաշտպանութեան, ինչպէս նաեւ Մայիս 28-էն մինչեւ այսօր, Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի անկախութեան համար պայքարած, ծառայած ու նահատակուած մեր բոլոր յայտնի թէ անյայտ հերոսներուն անմեղ յիշատակին առջեւ:

Ողջ լերուք ի Տէր, զօրացեալք շնորհօք Ս. Հոգւոյն եւ յաւէտ օրինեալ ի Մէնջ: Ամէն:

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Տուաւ կոնդակս ի Կաթողիկոսարանիս

Ի դռնն Մայր Տաճարիս Մբբոյն Գրիգորի Լուսաւորչին

Որ յԱնթիլիաս, Լիբանան

Ի 1-ն Յունուարի, 2018 թուին Քրիստոսի

Հայաստանի առաջին հանրապետության շրջանին քաղաքական կեանքի մեջ դերակատար հայուհիներ

Հայաստանի առաջին հանրապետության հարիւրամեակին առթիւ համայն հայութիւնը, հայրենիքի թէ սփիւռքի մէջ, իր յարգանքի տուրքը մատուցեց անկախութիւնը կերտող սերունդի հերոսներուն, որոնց կարգին կային նաեւ բազմաթիւ կիներ։ Հրատարակուած յօդուածները, հարցազոյցները, համացանցի էջերը շատ քիչ տեղեկութիւններ փոխանցեցին հայ կիներու տարած հերոսական աշխատանքը ծանօթացնելու հայ ժողովուրդին, դժբախտաբար անոնց օրինակելի եւ հպարտութիւն ներշնչող հսկայ գործն ու անձնագոհութիւնը շատ ժլատօրէն եւ աղօտ կերպով յիշատակուեցաւ տօնակատարութիւններուն շրջանին։

Անցեալի մեր պատմութեան մէջ եւ առ այսօր հայ ազգը ունեցած է նշանաւոր հայուհիներ, որոնք մեծ քաջութեամբ եւ հաւատքով պաշտպանած են հայրենիքը, հայ ընտանիքը, հայ եկեղեցին, հիմնած են կրթական ուսումնարաններ, կատարած են բարեգործութիւններ, տէր կանգնած հայ որբերու եւ այրիներու։ Այս բոլորին կողքին հետապնդած են նաեւ իրենց ուսումը եւ ինքնագարգացումը։

Այս օրերուն մարդկութիւնը յուզող խնդիրներուն կարեւորագոյններէն է կիներուն հաւասար իրաւունքներու հարցը, ինչպէս՝ ընտրելու եւ ընտրուելու իրաւունքները։ Մենք՝ հայերս, յատկապէս կիներս, հպարտութեամբ կը յիշենք, որ հարիւր տարիներ առաջ, Հայաստանի Ա. Հանրապետութեան խորհրդարանին մէջ արդէն ընտրուած էին երեք նուիրեալ կիներ, երբ յառաջադէմ եւ զարգացած Արեւմուտքի եւ այլ ցամաքամասերու վրայ այդ իրաւունքը ընդհանրապէս տակաւին չէր շնորհուած կիներուն։

Այսօր մենք կը խոնահինք անոնց յիշատակին առջեւ եւ մեր ընթերցողներուն կը ներկայացնենք Հ.Հ.Ա. խորհրդարանի մէջ ընտրուած հայ կին պատգամաւորներու եւ առաջին կին քաղաքական ներկայացուցիչի կենսագրականները։ Ինչպէս նաեւ բոլոր այն հայուհիներուն, որոնք այդ տարիներուն լծուեցան կրթական, ընկերային եւ որբահաւաքի աշխանտանքին։

Կատարինէ (Կատիւշա) Չալեան Մանուկեան

Բժշկուհի Կատարինէ 1917-ին ամուսնացած էր Հայաստանի Հանրապետութեան կերտիչ Արամ Մանուկեանին հետ։ Ան կանուխէն նուիրուած է գաղթականներու օգնութեան գործին եւ խնամած Արարատեան՝ դաշտ հասած 200.000 գաղթականներ։ Անսալով Արամի կոչին՝ բժշկուհի Կատարինէ մեծ թիւով կիներ եւ դպրոցական աղջիկներ մարգած է որպէս հիւանդապահուհիներ ծառայելու համար հիւանդանոցներու մէջ։ Մարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսէի յաղթանակներէն ետք Կատարինէ Խորհրդարանի անդամ ընտրուած է։

Յունուար 1919-ին Արամ Մանուկեան զոհ գացած է վարակիչ տիֆ հիւանդութեան։ Իր ամուսնոյն մահէն ետք, Կատարինէ որոշած է Ժսալ Հայաստան, իր աղջկան՝ Սեդայի հետ։

Հայաստանի խորհրդայնացումէն ետք բժշկուհի Կատարինէ մերթ ընդ մերթ աշխատած է որպէս մասնագէտ մորթային հիւանդութիւններու։ Հակառակ իր անհուն զոհաբերութեան, ան նկատուած է որպէս կասկածելի՝ դաշնակցական գործիչ։ Խուզարկութիւններ եւ ծանր զրկանքներ ընկճած են այս անձնուրաց հայուհին։ Հալածուած եւ անհամար զրկանքներու մատնուած որպէս ժողովուրդի թշնամի, Կատարինէ Մանուկեան, կորսնցուցած իր առողջութիւնը, մահացած է 1965-ին։

Լոլա Սասունի

Լոլա Սասունի, բուն անունով՝ Հռիփսիմէ, ծնած է Բինկեան, 1883-ին։ 1910-ին մաս կը կազմէ ՀՅԴ-ի շարքերուն, եւ իբրեւ ծածկանուն կ'ընտրէ Լոլա անունը։ 1913-14-ին Լոլա մաս կը կազմէ Համագասպի զինուորական խումբին։

1916 Օգոստոսին, Լոլա կը միանայ ֆետայիներու խումբին։ Կը ստանձնէ որբանոցներուն ղեկավարութիւնը։ Կ'ամուսնանայ Կարօ Սասունիին հետ եւ 1918-ին կը հաստատուի Երեւան, կը մասնակցի Մարդարապատի ճակատամարտին։

Հայաստանի անկախացումէն ետք, Լոլան կ'աշխատի Հայաստանի կարմիր խաչ կազմակերպութեան մէջ։ 1925-ին կը հաստատուի Փարիզ։ 1934-ին Փարիզէն կը փոխադրուի Գահիրէ, ապա Հալէպ եւ կը ստանձնէ Օգնութեան Միութեան վարչութիւնը։

1937-ին կը փոխադրուի Պէյրութ եւ մինչեւ իր մահը կը վարէ Լիբանանահայ Օգնութեան Խաչի Շրջանային վարչութեան գործերը։ Երկրորդ Աշխարհամարտի դժողակ օրերուն, 1942-ին, Ջաւօ Շանթին հետ միասին կը հիմնեն «Պնակ մը կերակուր»ի ձեռնարկը։

ԼՕԽ-ի աշխատանքներու ծիրին մէջ կը ձեռնարկէ դարմանատուներու բացման։

1954-ին կը հիմնէ Շոքրայի կազդուրման կայանը։

1969-ին մահկանացուն կը կնքէ իր տան մէջ։ Անոր աճիւնը ամփոփուած է ՀՅԴաշնակցութեան Պանթէոնին մէջ։

Պերճուհի Պարտիզպանեան Բարսեղեան

Պերճուհի Բարսեղեան ցեղասպանութեան զոհ գացած յայտնի գործիչ Մարգիս Բարսեղեանի կինն էր։ Իր պատանեկան օրերէն արդէն ներշնչուած էր յեղափոխական գաղափարներով եւ կազմած էր օրիորդներու խմբակ մը եւ անոնց մէջ կը տարածէր սէր գրականութեան եւ պատմութեան հանդէպ, ինչպէս նաեւ եւ յեղափոխական գաղափարներ տարածած էր անոնց մէջ։

Որպէս խորհրդարանի անդամ, իր պարտականութիւնը եղած էր սնունդ եւ խնամք ապահովել 130.000 որբերու։ Պերճուհի Բարսեղեան նաեւ կարեւոր աշխատանք տարած էր՝ բարեկարգելու համար

կրթական համակարգը։ Հայաստանի խորհրդայնացումէն ետք ստիպուած հեռացած էր երկրէն եւ հաստատուած Փարիզ, իր զակին՝ Արմէնին հետ։ Մայիս 18, 1940-ին Պերճուհի Բարսեղեան փակած է աչքերը հայրենիքի կարօտով։ Իր գրական գործերը վերջերս հրատարակուեցան Փարիզի մէջ։

Վառվառէ (Վառիա) Թաղէտեան Սահակեան

Վառվառէ Սահակեան կողակիցն էր Հայաստանի Ա. Հանրապետութեան խորհրդարանի նախագահ Աւետիք Սահակեանի (Հայր Աբրահամ)։ Ան մեծապէս օգտակար հանդիսացած է կրթական ծրագիրներու մշակման աշխատանքին։ Հայաստանի խորհրդայնացումէն ետք Հայր Աբրահամի եւ այլ ղեկավարներու հետ բանտարկուած է։ Փետրուարեան ապստամբութեան շնորհած կարճատեւ ազատութենէն ետք դարձեալ հալածուած՝ Վառվառէ իր ընտանիքին հետ ստիպուած հեռացած է Հայաստանէն՝ նախ Թուրիզ, ապա Պաղտատ եւ վերջապէս հաստատուած է Լիբանան։ Պէյրութի մէջ Վառվառէ Սահակեան դարձեալ մասնակցած է հասարակական գործունեւութեան, յատկապէս Հայ Օգնութեան խաչի շարքերէն ներս։ Մեծապէս ընկճուած Հայր Աբրահամի եւ իր երկու տղոց՝ Վիզէնի եւ Արմէնի կողուստով, օտար աշխարհի մէջ ան 1942-ին յաւերժ կը փակէ իր աչքերը։

Հայ Օգնութեան Խաչի առաքելութեան ակնարկելով ան միշտ հաւատացած է, որ Օգնութեան խաչը միայն բարեսիրական կազմակերպութիւն մը պէտք չէ ըլլայ, այլ երիտասարդութեան ազգապահպանում ջամբող կազմակերպութիւն։

Ռուբինա Օհանջանեան

Սոֆի Արեշեան, յեղափոխական անունով Ռուբինա, ծնած է Թիֆլիս, 1881-ին։ Մեծ հայրն ու եղբայրը ռուսական բանակի բարձրաստիճան սպաներ ըլլալով, Արեշեանները օտար շրջանակներու հետ շփման մէջ էին ու ռուսախօս։ Մինչեւ 18 տարեկան հայ յեղափոխութեան ապագայ նուիրեալը **ո**չ հայերէն գրել-կարդալ , **ո**չ իսկ խօսիլ գիտէր։

1890-ական թուակններուն Պաքուն իր յեղափոխական ու ազգային մթնոլորտով խոր տպաւորութիւն գործեց Սոֆի Արեշեանի վրայ։

1903-ին մօտէն կը ծանօթանայ Քրիստափորին,Համոյին(Օհանջանեան) եւ այլ դաշնակցական գործիչներու, որոնց շնորհիւ կը թրծուի որպէս խիզախ դաշնակցական եւ 1905-ին կը մասնակցի Կարմիր Սուրանին դէմ ահաբեկումի գործողութեան։

1908-ին Օսմանեան սահմանդրութեան հռչակումէն ետք, Է. Ակնունիի հրաւերին ընդառաջելով, Ռուբինա կը մեկնի Պոլիս եւ մեծ եռանդով կը գործէ Բերայի «Աշխատանքի տուն»ին ի նպաստ։ Ինչպէս Թիֆլիսի մէջ, նոյնպէս ալ Պոլսոյ մէջ, Ռուբինա բոլոր ընկերուհիներուն յարգանքին, սիրոյն եւ ջերմ գնահատանքին կարծանանայ։

Խարկովի մէջ, կարճանագրուի բժշկական համալսարան եւ յաջողութեամբ կաւարտէ դասընթացքները։

1912-ին Համօ Օհանջանեան ցարական կառավարութեան կողմէ կամբաստանուի, որպէս դաշնակցական գործիչ, եւ կաքսորուի դէպի Միպերիա։ Իրեն կը հետեւի Ռուբինա, ուր եւ կամուսնանան։

Հայաստանի Հանրապետութեան ծագումի եւ անկումի պայծառ ու մութ օրերուն, Ռուբինա իր ամուսնոյն կողքին էր, անոր վարչապետութեան ընթացքին, ինչպէս նաեւ տարագրութեան ճանապարհին։

1968-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Խորէն Ա. Կաթողիկոս, Կիլիկիոյ Իշխանուհիի շքանշանով պատուեց Ռուբինա Օհանջանեանը։ Արժանաւոր հայուհին Վեհափառին գովքին կը պատասխանէ ամենայն համեստութեամբ. «Ես ինչ եմ արել որ...»։

Կոմս իր յուշերուն մէջ կըսէ «Ռուբինա դիցազնական երգ մըն է ոչ միայն իր ընկեր-ընկերուհիներուն համար, այլեւ բոլոր անոնց, որոնք գիտեն գնահատել այս կենդանի օրինակը հայ կնոջ հերոսական կեանքին»։ 1960-ական թուականներուն, Ռուբինա իր քրոջ, զակին եւ հարսին հետ կը հաստատուի Մոնթրէալ, եւ հոն աչքերը կը փակէ 21 Ապրիլ 1971-ին։

Տիանա Մեծատուրեան Աբգար (Եռքոհամայի Մայրիկը)

Հայաստաի Ա. Հանրապետութեան շրջանին Ճափոնի մօտ հանրապետութեան ներկայացուցիչն էր Տիանա Աբգար։ Ան ոչ միայն հայկական, այլեւ միջազգային մակարդակի վրայ առաջին կին քաղաքական ներկայացուցիչը եղած է։ Մեծահարուստ վաճառականի մը կինը ըլլալով, ան մեծ հոգատարութեամբ խնամած է Հեռաւոր Արեւելք հասած հայ գաղթականները։ Տիանա Աբգար մեծապէս հետաքրքրուած եղած է գրականութեամբ եւ գրած է բազմաթիւ յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ միջազգային մամուլի մէջ հայկական ջարդերու եւ Հայաստանի մասին։ Հայաստանի խորհրդայնացումէն ետք ան շարունակած է ապրիլ Ճափոնի մէջ մինչեւ իր մահը 1937-ին, Եռքոհամայի մէջ։ Տիանա Աբգար վայելած է հայ գաղութի եւ պետական դէմքերու համակրանքը եւ կոչուած «Եռքոհամայի Մայրիկը»։ Իր մահէն ետք իր զաւակները գաղթած են Միացեալ Նահանգներ, ուր, ըստ իրենց մօր փափաքին, օգտակար եղած են հայաստանեայց եկեղեցւոյ, հայկական մշակութային եւ բարեսիրեկան կազմակերպութիւններուն, յատկապէս Հայ Օգնութեան Միութեան։

Տիրուկ Մանճիկեան

***Ծանօթ.**Վերոյիշեալ կենսագրական տեղեկութիւնները քաղուած են Սոնա Զէյթեանի «Հայ կնոջ դերը հայ յեղափոխական շարժման մէջ» (1968) եւ «Հայ կնոջ կեանքի ուղիին հետքերով» (2013) աշխատասիրութիւններէն։*

Ընկերուհի Հեղինե Եղիազարեան Փափազեան

Մեր կեանքին մէջ երբեմն կը հանդիպինք դէմքերու, որոնք իրենց անցեալով, գաղափարներով, ձգտումներով եւ իտեալով անվերջ յոյզերու մէջ կը պահեն մեր հոգին եւ կ'առաջնորդեն մեր քայլերը:

«Տիգի ճան, մի անգամ էլ ոտքերս էտ վագոդ ջրերի մէջ դնեմ ու քայեմ. ուզում եմ մի հեղ էլ Հայաստանը տեսնեմ»: Արդեօք «ու մեռնեմ» պիտի աւելցնէ Հեղուշ Փափազեանը, կը մտածէի այդ օրերուն, բայց երբեք, այլ՝ տեսնել, ձգտիլ, ապրիլ ու տենչալ եւ մանաւանդ գործել: Այս մտքերով կ'ապրէր ու կը թելադրէր Հեղինե Եղիազարեանը, շատերուս ծանօթ Հեղուշը եւ նոյն այս կարօտի խօսքերով ալ, 1983 Մարիլին, ան աչքերը յաւիտեան փակեց, Լիբանանահայ Օգնութեան Խաչին կտակ թողելով իր միակ որդին՝ Վաչիկը (Վաչէ), եւ իր հայկական տարազներու նօթագրութիւնները հրատարակելու պարտականութիւնը*:

Հեղուշը ծնած էր 1892-ին, հասակ նետած՝ հայրենասիրական գաղափարներով լիացած, հասարակական գործերու մէջ թաղուած, Դաշնակցութեան Տուն կոչուած կալուածատէր ընտանիքի մը տան ջերմ ու յեղափոխական մթնոլորտին մէջ, որ բնականաբար ներշնչած էր Հեղուշի հոգին եւ զինք դրած նոյն ճամբուն վրայ:

1900-ական սկզբնական տարիներուն, Ռուսական օտարացման զօրաւոր հոսանքին դէմ դնելու, նոյն ատեն յեղափոխական գաղափարաբանութիւնը տարածելու եւ արմատացնելու ձգտումով, պատանի հասակէն իսկ, 1903-ին հիմնուած ՀՅԴ-ի Հայ Աշակերտական միութեան անդամակցելով, զուտ ռուսախօս Հեղուշը հայերէն կը սորվէր, յեղափոխական ոգիով տոգորուելէ ետք, կ'անդամակցէր դարձեալ ՀՅԴ-ի Կարմիր Խաչ գաղտնի եւ Կարմիր Հարիւրեակ կազմակերպութիւններուն, կը դառնար յեղափոխական գործիչ եւ շրջելով գիւղերուն մէջ, կը կազմէր կնոջական փոքրիկ խմբակներ եւ կը քարոզէր յեղափոխական գաղափարներ: Այս շրջանին ան կը ծանօթանար իր ապագայ ամուսնոյն՝ Կոմսին, Վահան Փափազեանին եւ կը նշանուէր, հակառակ իր ծնողքին կամքին, ապա կ'ամուսնանայ տաս տարիներ ետք, 1916-ին, Թիֆլիս:

Ան կ'ուզէր բժշկութիւն ուսանիլ Մոսկուայի համալսարանին մէջ, սակայն իր անունը եւ գործունեութիւնը ծանօթ ըլլալով ռուսական իշխանութիւններուն, ստիպուեցաւ մեկնիլ Թիֆլիս, յետոյ Զուիցերիա եւ վերջապէս Գերմանիա, ուր ստացաւ իր բժշկական ուսումը: Համաշխարհային պատերազմին ան ծառայեց ռուսական բանակին մէջ որպէս բժշկուհի: Բանակին նահանջէն ետք՝ վերադարձաւ հայրենիք, ապա Թիֆլիս եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան առաջարկով մեկնեցաւ Վան, կարճ ժամանակ մը ծառայեց Վասպուրականի նորակազմ կառավարութեան մէջ, ապա դարձեալ ստիպուեցաւ վերադառնալ Երեւան եւ ծառայեց Էջմիածնի Գայեանէ վանքին մէջ հաստատուած հիւանդանոցին մէջ: Մինչեւ 1918, Հեղուշի կեանքը կապուած էր գաղթականներու ցաւերն ու կարիքները հոգալու գործին: Հայաստանի անկախացումէն ետք, 1920-ին, ան որպէս Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ կը մեկնի Ժընեւ մասնակցելու Միջազգային Կարմիր Խաչի տարեկան համագումարին:

Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը պոլշեւիկներու փոխանցուելէն ետք, երբ Վահան Փափազեան Փարիզ կը գտնուէր, զուլումի (իր բառերն են), ահ ու դողի երկար շրջանէ մը ետք, ինք եւս կը հասնի Փարիզ, եւ 1922-ին Փափազեանները կը հաստատուին Փարիզ, ուր կը ծնի իրենց միակ զաւակը՝ Վաչէն: 1937-ին կը հաստատուին Լիբանան, Պէյրութ, իրենց զաւկին հայեցի դաստիարակութիւնը նորաստեղծ Ճեմարանին վստահելով:

Հեղուշ Փափազեանի կեանքի այս շրջանը, հոս, շատ ամփոփ զիծերով ներկայացուած՝ իր ամբողջութեամբ լոյս տեսաւ Սոնա Զէյթեանի «Հայ Կնոջ Դերը Հայ Յեղափոխական Կեանքին մէջ» հատորով:

Լիբանանի մէջ, իր կեանքի վերջին տարիներուն, իմ գրեթէ ամէնօրեայ հանդիպումներուս ընթացքին, «մի հեղ էլ Հայաստանը տեսնեմ»ի այդ կարօտի խօսքերը, միութենական կեանքիս ամբողջ տեւողութեան, ուղեղիս ու հոգիիս մէկ անկիւնը զետեղուած գոհարներու նման փայլատակեցին եւ ցոյց տուին այն ուղին, որ պէտք էր բռնել, վագոդ ջրերի մէջ բռնիկ քալելու, մի հեղ էլ Հայաստանը տեսնելու կարօտով չմսալու համար:

1970-ի Դեկտեմբերին, իմ առաջին դէմ առ դէմ հանդիպումէս ետք, հետզհետէ՝ զարգացող մտերմութեան ընթացքին, յայտնաբերեցի ընկերուհի մը, որ իր ապրած կեանքով, ապրումներով, համեստութեամբ եւ նոյն ատեն հպարտութեամբ եւ արժանապատուութեամբ, ինծի համար մէկ այլ, տիպար եւ առաջնորդող ընկերուհիի, Բերկրուհի Առաքելեանին հետ, ոչ միայն հետք ձգեց էութեանս մէջ, այլ դարձաւ նաեւ ուղեգիծ՝ միութենական

ամբողջ գործունեութեանս ընթացքին:

Համազգայինի Նշան Փալանճեան Ճեմարանի աշակերտութեանս ժամանակ (շատեր պիտի յիշեն այս պատկերը) ինծի ծանօթ էր Կոմսը, Վահան Փափազեանը, որ իր տիկնոջ հետ Ճեմարանի մայր մուտքին ճիշդ դիմացի շէնքին պատշգամբ կեցած, ամէն առաւօտ եւ կէսօրէ ետք, գեղեցիկ ժպիտով եւ գոհունակ դէմքով, իրենց գուրգուրոտ ներկայութեամբ կ'ընդունէին ու ճամբու կը դնէին Ճեմարանի աշակերտները, որոնք կարծես իրենց զաւակները ըլլային:

Հետագային, առիթը ունեցայ անձնապէս շփուելու ընկերուհի Հեղուշին հետ, երբ, որպէս Լիբանանահայ Օգնութեան Խաչի վարչական անդամ, պարտականութիւն տրուեցաւ ինծի այցելել ընկերուհին: Այդ շրջանին է, որ հետզհետէ մտերմացայ իր հետ, եւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքին, ԼՕԽ-ի կողմէ ստանձնելով իր եւ իր զաւկին հոգատարութիւնը, մեր մտերմութիւնը դարձաւ բարեկամութեան, ընկերութեան, եւ սկսայ ոչ միայն ճանչնալ զինքը, այլ գնահատել նաեւ այն բոլոր արժէքներն ու արժանիքները, որոնք խտացած էին իր այնքան փոքր եւ փխրուն տիպարին մէջ:

Հարուստ ընտանիքի զաւակ, բժշկական ուսանող եւ իբր հոգեբան աւարտական, իր հօր «գաղտնի» հանդիպումներուն եւ ժողովներուն ընդմէջէն, իր հետաքրքիր բնատրութեամբ, ծանօթ էր 20-րդ դարասկիզբին հայութեան դիմագրուած դժուարութիւններուն եւ մարտահրաւերներուն: Իր բժշկական պատրաստութեամբ որպէս գործիչ կ'ուղղուի գաւառներ, ուսումնասիրելու եւ աջակցելու ժողովուրդի կարիքներուն, նոյն ատեն ուսումնասիրելով եւ գրի առնելով իւրաքանչիւր շրջանի ազգային տարազներու մանրամասն յատկանիշները:

Լիբանանի մէջ Հեղուշը, Կոմսին, Աղանի Փափազեանին, Լուի Սասունիին եւ ուրիշներու հետ կը հիմնէ Լիբանանահայ Օգնութեան Խաչը եւ կը դառնայ առաջին վարչութեան անդամ: Հեղուշը իր գործակիցներով կը լծուի տենդագին աշխատանքի, հոգալու համար 1915-ի ցեղասպանութենէն փրկուած եւ Լիբանան հասած հայրենակիցներու կարիքներուն:

Լիբանանի մէջ ան կ'ապրի շատ նեղ պայմաններու մէջ եւ կը ստիպուի ասեղնագործութեամբ եւ կարով ապահովել ընտանիքին կարիքները:

Հեղուշ Փափազեանը «հպարտ», «այլամերժ» եւ «խիստ» բնատրութեամբ ճանչցուած եւ ներկայացուած էր ինծի իմ գործակից ընկերուհիներուս կողմէ: Ես հետզհետէ հասկցայ այդ բառերուն իւրաքանչիւրին իմաստը. հպարտութիւնը իր կնոջական արժանապատուութիւնն էր, խստութիւնը ուղիղ եւ թափանցիկ գործունեութեան պահանջքն էր, իսկ այլամերժութիւնը իր կեանքին դժուարութիւնները ուրիշին չբացայայտելու միջոցն էր: Ան ցաւած էր ընկերութենէն, կուսակցութենէն, նոյնիսկ Օգնութեան Խաչէն, որ ըստ իրեն չէր հետաքրքրուած իրմով, մինչ իր ընկերուհիները մերժումի մտահոգութեամբ հեռու կը մսային իրմէ:

Ընկերուհի Սոնա Զէյթեան այսպէս կը փակէ իր հատորին մէջ Հեղուշ Փափազեանին յատկացուցած բաժինը. «Հեղինէն այսօր ապրող այն հազուագիւտ հայուհիներէն է, որոնք իրենց ամբողջ կեանքը ազգին նուիրած են. ուրախացած են իրենց ժողովուրդին բախտատարութեամբ, տառապած են անոր կրած զրկանքներուն համար, որոնք Ապրիլեան սուգէն ետք տեսած են Մայիս 28-ի յաղթանակը եւ ապա տարագրութեան միօրինակ եւ տխուր օրերը: Հեղինէ ժայռի պէս հաստատ հայուհիներու այս սերունդին կը պատկանի»:

Հայաստանի անկախ Հանրապետութեան մէջ իր ներդրմը ունեցող իգական սեռի ներկայացուցիչներու շարքին է ընկերուհի Հեղուշ Փափազեանը, որ իր համամարդկային, քաղաքական, ազգային, ընկերային եւ կազմակերպական ըմբռնումներով, այն հաստատուն կռուաններէն մէկը եղաւ, որ անկախ Հայաստանի այլոց փոխանցումէն ետք, յաջողեցաւ անկախութեան, արժանապատուութեան եւ ազատութեան ոգին փոխանցել յաջորդ սերունդներուն եւ մանաւանդ անկախ հայրենիքին իմաստն ու կարօտը վառ պահել եւ յարմար պահուն զայն արթնցնել սերունդներու հոգիներուն մէջ եւ վերականգնել զայն: Այսօրուան մեր «սուրբ» հայրենիքը Հեղուշներու ոգեշնչած եւ վառ պահած շառաւիղներու իրագործումն է: Այլ երբեք կարօտ չմսալու կամքով է, որ պէտք է գուրգուրանք եւ պաշտպանենք մեր բուռ մը հող Հայաստանը:

Տիգի Թորիկեան

* Լիբանանահայ Օգնութեան Խաչը 2002-ին գործադրեց ընկերուհի Հեղուշի կտակը, լոյս ընծայելով անոր նօթագրութիւնները, Հայկական Տարագ հատորով:

ՍՕՍԷ ՄԱՅՐԻԿ

Պատգամ՝ Կիներու միջազգային օրուան տօնակատարութեան առթիւ

Կիներու իրաւունքներու նուիրուած միջազգային օրուան առթիւ ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօւէ» եւ Լաւալի «Շուշի» վարչութիւններուն կողմէ ստեղծուած յատուկ յանձնախումբը գովելի գաղափարը ունեցած է Կանաւնց միջազգային օրուան տօնակատարութիւնը նուիրել մեր բոլորին սիրելի Սօւէ Մայրիկին մահուան 65-ամեակին։ Ձեզմէ շատերուն նման փոքր տարիքէս երգած եմ Սօւէի եւ Աղբիւր Սերոբի երգն ու թափ տալով երեւակայութեանս հասած եմ Սասնոյ անառիկ լեռները։ Մեծ եւ գրաւիչ եղած է Սօւէ Մայրիկի հմայքը հայ կնոջ մօտ, վկայ զանազան քաղաքներու մէջ ՀՕՄ-ի բազմաթիւ մասնաճիւղերու «Սօւէ» անուանակոչուիլը, ինչպէս ՀՕՄ-ի Մոնթրէալի մասնաճիւղին անունը, որ տասնեակ մը տարիներ առաջ մեծ խանդավառութեամբ անուանակոչուեցաւ «Սօւէ» մասնաճիւղ։

Ո՛վ է Սօւէ Մայրիկ։ Ան Սերոբ Աղբիւրի պարգուկ բայց մեծահոգի ու քաջ հայուհին էր, որ աւելի քան հարիւր տարիներ առաջ, իր ամուսնոյն կողքին գիշեր ու ցերեկ կռուեցաւ քիւրտերու ու թուրքերու դէմ՝ պաշտպանելու համար հայու ինչքը, կեանքը, պատիւն ու որպէս հայ ապրելու իրաւունքը։ Եղուարդ Տարօնեան «Պատմութիւն Տարօնի աշխարհի» իր հատորին մէջ այսպէս կը նկարագրէ Սօւէն. «Խարտիաշ, գեղեցիկ, երիտասարդ կին մը, կարծես իրական սօսիի ծառ մը ըլլար, սլացիկ ու վայելուչ հասակով, թարմ ու վարդագեղ դէմք մը, նուրբ, բայց առողջ գիծերով, նայուածք մը հետաքրքիր բայց պատկառոտ, ժպիտ մը պարզ, բայց հպարտ, քաղցր, բայց հեղինակաւոր»։

Սերոբ եւ Սօւէ երկուքն ալ ծնած էին Տարօն-Տուրուբերան գաւառը։ Այդ օրերուն շրջանի հայաբնակ գիւղերը կը գտնուէին կոտորածի սպառնալիքի տակ։ Բռնութիւնն ու անապահով կեանքը կը սպառնար հայուն։ Ժամանակը եկած էր թօթափելու ստրուկի հոգեբանութիւնը, ժամանակն էր կազմակերպուելու պաշտպանելու համար հայու ինչքը, կեանքն ու պատիւը. կարելի չէր այլեւս հայ գաւառներն ու գիւղերը ձգել անպաշտպան ու անտէր. ժամանակն էր հետեւելու Խրիմեան Հայրիկի կոչին, որ կը յորդորէր. «Ժողովո՛ւ րդ հայոց, ամենէն առաջ քո ազատութեան յոյսը քո վրայ դիր, քո խելքին, եւ ու ժ տուր քո բազուկին»։

Հայ գիւղացին, որ «դարուց ի վեր յուր-զէնք չէր տեսած», դարձած էր հլու, հնազանդ ու խելճ արարած վերջապէս արթնցաւ իր մրափէն, լսեց լեռներէն ու հովիտներէն եկած կանչը եւ սկսաւ գիշերները գաղտուկ բանալ իր դուռը նուիրեալ առաքելներուն ֆետայիներուն, որոնք բերին նոր շունչ, նոր հաւատք եւ հայ գիւղացիին սորվեցուցին Քամար Քաթիպայի նոր աղօթքը.

Հայր մեր երկնաւոր, սուրբ լա քո անուն,

Հային, երկրաւոր, տուր արքայութիւն.

Ամէն բանի մէջ քո կամքը թող ըլլայ,

Միայն թէ հայը լուծի տակ չըլլայ։

Ո՛չ ջուր, ո՛չ կակուղ հացդ մենք կ'ուզենք,

Միայն տուր ամէն հայի ձեռքը՝ զէնք։

Ահա այս մթնոլորտին մէջ Սօւէն կը դառնայ ֆետայի ու գործակից իր ամուսնոյն։ Անվախ Սօւէն զինուած ու համարձակ պատրաստ էր ինքզինք, իր զաւակը եւ իր տունն ու տեղը պաշտպանելու։

Այդ շրջանին քիւրտերու յարձակումները հետզհետէ կը սաստկանան։ Սերոբ իր համագիւղացիներուն միշտ կը խրատէ ու կը քարոզէ. «Տղա ք, առանց հացի ժւագէշ, առանց զէնքի մի՛ ժւաք»։ Ան երիտասարդներ հաւաքելով իր շուրջը ինքնապաշտպանութեան խումբեր կը կազմէ, իսկ ինք ծախելով իր ամբողջ ունեցուածքը լեռ կը բարձրանայ, ծառայելու սուրբ գործին, ուղղւելով հետեւեալ կոչ-երգը շրջանի հայութեան.

Ո՛վ որ քաջ է՝ ի՛նչ կը սպասէ,

Արդէն ժամանկն է, թող գայ.

Մահ, պատերազմի օրհաս է,

Ո՛վ որ անվախ, քաջ է՝ թող գայ։

Հարիւր տարիներ առաջ, երբ հայկական գաւառներու մէջ ընդունուած սովորութիւն չէր կնոջ մը համար առանձին գտնուիլ տղամարդոց միջեւ, Սօւէն զէնքը ուսին, զաւակը գիրկը, զինուած պատրաստուած լեռ բարձրացած էր ամուսնոյն կողքին կռուելու եւ մեռնելու։

Սօւէի ներկայութիւնը իր ամուսնոյն կողքին միշտ դիւր չէր եկած միւս ֆետայիներուն։ Ֆետայական շարժումի սկզբունքներէն մէկն էր չամուսնանալ. իսկ նախապէս ամուսնացած ըլլալու պարագային հեռու ժապ իրենց ընտանիքներէն։ Յիշենք հոս Գեորգ Զաւուշի խիստ խօսքերը ուղղուած Սերոբին. «Սօւէն թողնելու ես զիւր։ Ետ ուղարկիր զիւր։ Ֆետայութիւնը ճիժ ու կնիկ չի դալլի։ Մենք էլ ունենք կին, երեխայ. թողէ՛նք մեր ետին»։ Դարձեալ հետաքրքրական է նկատել, թէ ինչպէ՛ս դար մը առաջ այդ գոց աշխարհին մէջ Սերոբ կարեւորութիւն չէ տուած եւ չէ հետեւած իր զինակից ընկերներուն խօսքերուն ու իր սիրելի կինը, Քաջ Սօւէն ու զաւակները, պահած է իր մօտ։

Թուրք կառավարութիւնը համոզուած էր, որ զէնքով կարելի չէ յաղթել Սերոբին։ Այդ պատճառաւ Խալիլ փաշա, 1000 օսմանեան ոսկի վարձատրութիւն կը խոստանայ անոր, որ որեւէ միջոցով Սերոբը ողջ կամ մեռած յանձնէ սուլթանին։

Արդարեւ Սերոբ հայ դաւաճանի մը մատնութեան զոհ կը դառնայ։ Դաւաճան Աւօն կը յաջողի թոյն դնել Սերոբի հացին ու ծխախոտին մէջ։ Շուտով Թոյնը սկսած էր արդէն ազդել։ Սերոբ կ'անդրադառնայ եղածին։ Լեռներու առիւծը ուշաթափ, Սօւէի եւ իր ընկերներու վրայ յենուած կը բարձրանայ Սասնոյ սարերը։ Կնոջ աջակցութեամբ Սերոբ ութը ծամ անընդիստ կը կռուի։ Դժբախտաբար կը հասնի մահացու գնդակը։ Սօւէն խլւելով ամուսնու ձեռքէն հրացանը, արցունքը աչքերուն կը շարունակէ կռուիլ։ Կռուի ընթացքին կը նահատակուի նաեւ իր անդրանիկ զաւակը, 18-ամեայ Յակոբը եւ Սերոբի եղբայրները Զաքարն ու Միսօն. կը վիրաւորուի նաեւ Սօւէն, իսկ Սօւէի փոքր տղան կը փախցնեն քիւրտերը։

Հոս կ'արժէ յիշել, որ Եգիպտոս ապրած ժամանակ Սօւէ Մայրիկ միշտ յոյս ուներ, որ առեւանգուած իր զաւակը տակաւին ողջ էր, ու այդ պատճառաւ կը մեկնի Սուրիա, Հալէպ, բարեկամներու օգնութեամբ արաբ եւ քիւրտ աշիրաթներու մօտ կը փնտռէ իր զաւակը, բայց, աւա դ, ի գուր։ Մօր սիրտը կը ժապ միշտ սգաւոր ու միշտ սպասող զակի վերադարձին։

Շուտով Ալի փաշա իր զինուորներով կը հասնի ֆետայիներու դիրքերը։ Թուրք զինուորները կը յարձակին նահատակուած Սերոբի մարմնին վրայ, Սօւէին աչքին առջեւ կը կտրեն անոր գլուխը եւ երբ կը փորձեն յարձակիլ Սօւէին վրայ թուրք հրամանատարը արգելք կը հանդիսանայ ըսելով. «Այդ կինը դիւցազն մըն է, չմօտենաք իրեն, ան արժանի է ամէն օգնութեան»։ Թուրք հրամանատարը կառավարութեան ծախսերով դարմանել կու տայ վիրաւոր Սօւէն ու ապա կը նետէ զինք Բաղէշի բանտը։ Տարիներ անց, բանտէն ազատւելն ետք, Սօւէ կ'այցելէ իր սիրելի ամուսնոյն եւ հարազատներուն հողաթումբերը։ Սօւէն երկար ժամանակ կը մերժէ հեռանալ իր ծննդավայրէն ըսելով. «Իմա լ (ինչպէս) թողնիմ զիմ Սերոբի գերեզմանը, իմա լ թողնիմ տուշմանի ձեռք»։ Մակայն ի վերջոյ կը մեկնի Կովկաս եւ անկէ կ'անցնի Հայաստան։ Կ'ապրի անկախութեան դժուար օրերը, բայց շուտով որպէս դաշնակցական գործիչ կը հալածուի համայնավարներէն։ Ան կը յաջողի անցնիլ Պոլիս, ապա կը հաստատուի Աղեքսանդրիա, Եգիպտոս։ Իր ամուսնոյն մահէն ետք Սօւէ 54 տարի կ'ապրի, միշտ սգաւոր, միշտ սեւ հագած ու մագերը սեւ լաչակով ծածկած։ Մակաւախօս այս հայուհին կարծես կ'ապրէր իր շրջապատէն շատ հեռու, Սասնայ լեռներու լանջին անյաղթներու աշխարհը։

Կը պատմուի, որ օտարութեան մէջ Սօւէն միշտ յիշեց իր երկիրը ըսելով. «ախր, մեր անբախտ երկիրն էլ մոռնալիք բան չէ, որ մարդ մոռնայ։ Աստուած տուշմանի աչքը կուրցնէ, որ զմեզ էսպէս դարիպ աշխարհ չորկէր»։

Փետրուար 9, 1953-ին, վաթսունհինգ տարիներ առաջ, Աղեքսանդրիա քաղաքին մէջ, Եգիպտոս, Սօւէ Մայրիկ իր հոգին կ'աւանդէր շնջելով. «Սերոբ կը կանչէ ինձ, իր մօտ կ'երթամ», իր պաշտած հայրենի հողէն շատ հեռու, հողի կարօտը վերքի մը պէս իր սրտին գաւմուած, Սօւէ Մայրիկ կը փակէր իր աչքերը միանալու համար իր քաջ ֆիտայի Աղբիւր Սերոբին։

Սօւէ Մայրիկ, թող հանգչի քու տանջահար հոգին։ Ա՛լ դարիպ աշխարհի մէջ չես դուռ։ 28 Մայիս 1998-ին, Հայաստանի առաջին հանրապետութեան 80-րդ տարեդարձին առիթով, քու յոգնատանջ աճիւններդ, Հայ Օգնութեան Միութեան եւ Հայաստանի կառավարութեան վեհ ջանքերով, տեղափոխուեցան հայրենիք եւ միաձուլուեցան հայրենի սուրբ հողին։ Դուն արժանացար քու վերջնական հանգիստին ու պատիւին հերոսներու աշխարհ Եռաբլուրի մէջ։

Անկասկած, մեր ժողովուրդի սիրելի հերոսուհի Սօւէ Մայրիկ, իր կեանքով ու գործով նոր կոչում ու առաքելութիւն ներշնչեց հայ կնոջ։ Մեր բոլորին մտքին մէջ դեռ թարմ է, թէ ինչպէ՛ս նոյն արինոտ ճամբուն վրայ, նոյն քաջութեամբ ու հայրենասիրութեամբ երեսուն տարիներ առաջ Արցախի լեռներու հովիտներու ու ձորերու մէջ Ֆիտայի Սօւէի նման, ազատամարտիկներու կողքին, զոհուեցան աւելի քան քառասուն երիտասարդ հայուհիներ՝ վասն սուրբ հողին եւ հաւատքին։

Սօւէ Մայրիկ, մենք անգամ մը եւս կը խոնարհինք քու յիշատակիդ առաջ։ Դո՛ւն, որ եղար արժանաւոր ժառանգորդը մեր «տիկնայք փափկասունք»ի, Աշխէնի, Շուշանի։

Դո՛ւն, որ տարագրութեան ճամբուն վրայ, սուգը սրտիդ, մերժեցիր Անդրանիկի նուիրած ձին եւ հետիոտն, միւս տարագիրներուն նման, շարունակեցիր ճանապարհը։

Դո՛ւն, որ ամբողջ կեանքիդ ընթացքին ժայռի մը պէս կանգուն կանգնեցար, դարձար ներշնչման աղբիւր ամբողջ հայութեան, Հեղուշներու, Ռուբինաներու, Լոլա Սասունիներու արցախեան ժաննաներու. անոնք քեզմով զօրացան։ Այսօր Արցախի մէջ մեր հողն ու դիրքերը պաշտպանող քաջարի տղոց ու աղջիկներու մայրերը քու երգդ կ'երգեն։

Քու սուրբ սուգդ դարձած է մխիթարութիւն Լիզպոնի նահատակ տղոց մայրերուն ու քոյրերուն։

Սօւէ Մայրիկ, դուն մայր ամբողջ հայութեան, իջի՛ր այսօր մեր հոգիներուն մէջ, իջի՛ր ու մեզի տրվեցուր տոկալ եւ դիմանալ այս օրերու դժուարութիւններուն։ Սորվեցո՛ւր մեզի պահել մարդկային ու ազգային արժէքները, սիրել մեր լեզուն ու մշակոյթը ու դառնալ քեզ նման անձնուրաց, համբերող, պատուախնդիր կին ու մայր։ Կանանց միջազգային օրուան առթիւ դուն եղիր ներշնչման աղբիւր մեր բոլորին համար ու քու օրինակելի կեանքդ, հայրենասիրութիւնդ, քաջութիւնդ եւ հաւատարմութիւնդ թող ըլլան հայ կինը առաջնորդող ճաճանչող փարոսներ։

Սօւէ Մայրիկ, թող յիշատակդ ժապ անթառամ, ու սուրբ գործդ յիշուի դարե՛ դար։



Տիրուկ Մանճիկեան

ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան խօսքը ՀՀ 100-ամեակին նուիրուած խորհրդածողովին

Դար մը առաջ, Մայիսեան հրաշագեղ յաղթանակով, Հայ Օգնութեան Միութիւնը ականատես եղաւ հայ ժողովուրդի աննկուն կամքին, որուն շնորհիւ պետականութիւն կերտեցինք:

Այսօր, ՀՕՄ-ն ու ՀՕՄ-ականը բարձրաճակատ կը յիշատակեն ոչ միայն մարտնչող հայկական զօրքը, որ մեզի մայիսեան յաղթանակ պարգեւեց, այլեւ ժողովուրդի բոլոր հատուածները, որոնք կերտեցին անկախութիւնը, բարձր պահեցին մեր ազգային արժանիքները, եւ նոյնիսկ ազգային ծանր տագնապներու ընթացքին, հայրենի հողէն բրտօրէն աքսորուած եւ օտար երկինքներու ներքեւ նետուած բեկորներուն համար հայապահպանման ամուր կռուաններ ստեղծեցին: Արդարեւ, Մայիս 28-ն կը պատկանի ժողովուրդին եւ անոր ազատ ու անկախ ապրելու բնածին ձգտումին տեսլականը ունեցող ա յն գաւակներուն, որոնք նոյնիսկ հերոսական մարտնչումի եւ զիտակցական նահատակութեան ի խնդիր սեփական ու անկաշկանդ գոյութեան, դարեր շարունակ պայքարեցան:

Ազատամարտի սերունդի նկրտումներէն մինչեւ Մեծ եղեռնի գողգոթան, Մայիսեան հերոսամարտերու եւ անկախ պետականութեան ցաւատանջ երկունքին ընդմէջէն մինչեւ Արցախի ազատագրումն ու անկախացման հերոսապատումը, հայ կինը, որպէս մայր, բուժույր, զինեալ մարտիկ, խորհրդարանի անդամ, նախարար ու դեսպան, ընդմիջտ ժաւով պատնէշի վրայ, բերաւ իր ամբողջական մասնակցութիւնը հայ ազատ պետականութեան վերականգնումին անբիծ ու բարձր պահելով մեր անկախութեան խորհրդանիշ Եռագոյն դրօշին ու Զինանշանին փառքն ու պատիւը: Հայաստանի Անկախութեան Հարիւրամեակի այս տօնական օրերուն, Հայ Օգնութեան Միութիւնը կը վերանորոգէ իր ուխտը ժաւով միշտ պատրաստ հայրենակերտ բոլոր ոլորտներուն մէջ եւ իր մարդասիրական աշխատանքներով շարունակելու իր ազգանուէր գործունէութիւնը: Կեդրոնական վարչութեան եւ թէ շրջաններու իրագործումներով գօտեպնդուած, ներկայ ու ապագայ ծրագիրներով խանդավառ, յանելեալ պատասխանատուութեան ոգիով կը գործենք այսօր, վաղը եւ ընդմիջտ

- Յանուն մեր ժողովուրդի եւ հայրենիքի բարօրութեան ու հօգրացման:

- Յանուն մեր ֆետայիներուն ու ազատամարտիկներուն, որոնք հայդուկային այն անհաւասար կոիւներուն, մեր ժողովուրդի ճակատէն ջնջեցին երկար դարերու ստրկութեան խարանը:

- Յանուն մեր բոլոր կամաւորներուն, որոնք մա հը պարտութեան մատնեցին եւ մեր հայրենիքը օծտեցին անկախ պետականութեամբ:

- Յանուն մեր պապիկներուն ու մամիկներուն, որոնք իրենց նահատակ գաւակներուն ցաւը պմոքեցին մղելով զանոնք միանգամընդմիջտ վերականգնելու ա զգ ու հայրենի ք:

- Յանուն մեր նորահաս սերունդներուն, որոնք իրաւունքը ժառնգեցին տիրանալու հօգ ր հայրենիքի եւ ինքնիշխան ու ազա տ պետութեան:

- Յանուն մեր բոլոր զինուորագրեալներուն, որոնք զիշեր ու ցերեկ Արցախի պետական սահմաններու խրամատներուն մէջ մեր վերագարթնող հայրենիքը կը պաշտպանեն:

- Յանուն ազատատենչ հայութեան Ազա տ, Անկա իս ու Միացեա լ Հայաստանին:



ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան Հայաստանի Առաջին Հանրապետութեան Հարիւրամեակին նուիրուած խորհրդածողով

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը 24 Մայիս 2018-ին, Երեւանի Պետական համալսարանի սրահէն ներս, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հարիւրամեակին նուիրուած խորհրդածողով կազմակերպած էր, քննարկելու եւ արժեւորելու հայ կանանց համապարփակ դերը մեր ազգային վերագարթնումի շրջանէն մինչեւ 21-րդ դարու սկիզբը: Ներկայ էին շուրջ 250 ներկաներ, որոնց շարքին էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի ներկայացուցիչ, Թեմրանի Առաջնորդ, Բարձրաշնորհ Սեպուհ Արք. Մարգիսեան, Բարձրաշնորհ Անուշաւան Արք. Ժամկոչեան, որ կը ներկայացնէր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետութեան Կրթական եւ Գիտութեան նախարարութեան եւ Մփիւռքի նախարարութեան ներկայացուցիչներ, ՀՀ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան, ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան եւ Շրջանային վարչութիւններու անդամներ, ՀՕՄ-ուիիներ եւ հայաստանաբնակ եւ տարբեր երկիրներէ ժամանած ուսանողներ:

«Զարթօնքէն հանրապետութիւն հայ կանանց դերը» խորհրդածողովը սկսաւ առաւօտեան Ժամը 10:30-ին, ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան վարիչ տնօրէն Վերժինի Թուրումեանի բացման խօսքով, ուր անդրադարձաւ, որ իգական սեռը կը ժայ անբաժան ու կենսական մասը մեր ժողովուրդին եւ յիշեցուց բոլորին, թէ «ամենէն բախտորոշ վայրկեաններուն կանացի հեռատեսութեամբ, ազգային հպարտութեամբ եւ նախանձախնդրութեամբ թեւ եւ թիկունք եղած են ու կը ժան մեր ժողովուրդին»: Ելոյթ ունեցան Արքեպիսկոպոսները, որոնք փոխանցեցին վեհափառներուն ողջոյնի խօսքերը: Ապա, Կեդրոնական վարչութեան ատենապետուհի Գարոլին Շմաւոնեան բարի գալուստ մաղթելով ժողովականներուն ըսաւ. «Հայ կինը մշտապէս կարելոր դեր ունեցած է մեր ազգի զարգացման երկար ճանապարհին վրայ, իր անսասան հաւատքով ու կենսունակութեամբ»: Ան խօսեցաւ նաեւ Հայ Օգնութեան Միութեան մասին, որուն կորիզն ու մղիչ ուժը հայ կինն է հայ մայրն ու դուստրը:

ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամ Ալեսիա Բեջանեան

հրաւիրեց առաջին նիստի ղեկուցաբերները՝ դոկտ. Աշոտ Մելքոնեանը, Էդիկ Մինասեանը եւ դոկտ. Հայարփի Պապիկեանը, որոնք յաջորդաբար ներկայացուցին պատմական անդրադարձը եւ կանանց իրավիճակը զարթօնքի, ազատագրական շարժման ընթացքին եւ առաջին հանրապետութեան օրերուն:

Կարճ դադարէ մը ետք, Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի անդամ Սիւզի Օ՛երդնեան Խանգատեան հրաւիրեց երկրորդ նիստի ղեկուցաբերները՝ դոկտ. Լիլիթ Գալստեանը, Կարին Յովսէփեանը եւ Թերեզա Երեմեանը, որոնք ներկայացուցին հայ կնոջ դերը արդի քաղաքականութեան, հայրենակերտումի եւ արհեստավարժութեան ոլորտներուն մէջ:

Կեդրոնական վարչութեան փոխ ատենապետուհի դոկտ. Նայիրի Տերտերեան իր փակման խօսքին մէջ պատգամեց բոլորին միասնաբար աշխատիլ կերտելու արժանավայել պատմութիւն, ուր հաւասարութիւնը ժայ գերիշխող սկզբունք: Ան յիշեցուց բոլորին, թէ մեր յաղթանակը կը ժայ լիակատար, եւ պէտք է աշխատինք հայ կնոջ իրաւունքները պաշտպանելու եւ իրենց ներուժը եւ մասնակցութիւնը օգտագործենք կերտելու պետականութիւն: Խորհրդածողովէն ետք, ՀՕՄ-ի անդամները այցելեցին Սօսէ Մայրիկի շիրիմը, ուր 20 տարի առաջ, Հայաստանի Հանրապետութեան 80-ամեակին առիթով, Հայ Օգնութեան Միութեան ջանքերով, հանդիսատար արարողութեամբ հայրենի հողին յանձնուեցաւ մեր անմահ հերոսուհի Սօսէ Մայրիկին աճիւնները, որոնք բերուած էին Եգիպտոսէն: Հոգեհանգստեան Պաշտօնը կատարեց Սեպուհ Արք. Մարգիսեան եւ իր սրտի խօսքին մէջ յայտնեց, թէ անմահ հերոսուհի Սօսէ Մայրիկ կը հանդիսանայ որպէս առաջնորդ գոհաբերման շարան մը ներկայացնող իր կեանքով, ներշնչման աղբիւր եւ օրինակ կը դառնայ իր յաջորդներուն, որոնք իրենց այրերուն կողքին, զեն ի ձեռին, մասնակից դարձան մեր ազատագրական պայքարին: Հայաստանի Երիտասարդաց Միութեան անդամները, միացան ՀՕՄ-ի խումբին եւ զետեղեցին ծաղիկներ Եռաբլուրի բոլոր հերոսներու շիրմաքարերուն վրայ:



ՀՕՄ-ՏԵՍԼԱԿԱՆ-2020 | VISION 2020

Հայ Օգնութեան Միութիւնը (ՀՕՄ) կը շարունակէ իր ազգանուէր գործունէութիւնը, նուիրեալ ՀՕՄի Միաւորներու եւ անդամներու սրտաբուխ ներդրումներով, որոնց շնորհիւ ՀՕՄը կրնայ արձանագրել նորանոր յաջողութիւններ: 2005 թուականին հիմնուեցաւ ՀՕՄ-ի Ֆոնտը որպէսզի կազմակերպութիւնը ունենայ նիւթական եկամուտ իր համահայկական ծրագիրները շարունակելու եւ նոր ծրագիրներ մշակելու համար:

Միաւորներուն with անդամներուն կը յիշեցնենք մեր միաւորներուն թէ տարեկան յատուկ բաժնետուրք (\$50 ԱՄՆ) նշանակուած է իւրաքանչիւր ՀՕՄ-ականի համար: Բաժնետուրքի գումարը պիտի յատկացուի անձեռնմխելի Ֆոնտին որպէսզի հասոյթը տրամադրուի կազմակերպութեան ծրագիրներուն եւ աշխատանքներուն:

The Armenian Relief Society (ARS), Inc. maintains its growth with support from individuals and our entities who make it possible for the ARS to record new accomplishments for our communities both locally and globally. In order to serve our people through our programs, we rely on financial contributions. In 2005, with the establishment of the ARS Centennial Fund, an endowment fund was created to provide a financial bedrock for the longevity of the organization.

Entities to members, we are reminding our entities regarding the “Special Quota” where members should contribute a sum of Fifty USD (\$50.00) per year for the ARS Endowment Fund in addition to the membership quotas. With the contributions of the Special Quota, members will directly contribute to increase our endowment fund to allow the ARS to maximize its potential.

ՀՕՄ-ի 93-րդ եւ Գանատայի շրջանի 23-րդ Պատգամաւորական ժողով

ՀՕՄ-ի 93-րդ եւ Գանատայի Շրջանի 23-րդ պատգամաւորական ժողովը տեղի ունեցաւ Մոնթրէալի Հայ կեդրոնի «Աւետիս Ահարոնեան» սրահին մէջ, 30 Յունիս, 1 եւ 2 Յուլիս 2017-ին, մասնակցութեամբ 58 պատգամաւորներու: Ժողովին ներկայ էին ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկի. Գարոլին Շմաւոնեան, Կեդրոնական վարչութեան Գանատայի շրջանի ներկայացուցիչ ընկի. Վարսենիկ Սարգիսեան եւ ԱՄՆ Արեւելեան շրջանի ներկայացուցիչ ընկի. Սոնիա Պզոփկեան, ինչպէս նաեւ ուղեկից կազմակերպութիւններու ներկայացուցիչներ:

Ուրբաթ, 30 Յունիս 2017-ին կ.ե. Ժամը 3-ին, Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետ ընկի. Արմինէ Կարապետեան ժողովը բացաւ ՀՕՄ-ի քայլերգով, որմէ ետք ժողովականները մէկ վայրկեան յոտնկայս լրութեամբ յարգանքի տուրքը մատուցեցին Արցախի գոհուած ազատամարտիկներուն եւ ՀՕՄ-ի մահացած անդամներուն ի յիշատակ:

Ժողովը ընտրեց առժամեայ դիւան, ատենապետ՝ Աննա Պուլկարեան եւ ատենադպիր՝ Մարալ Յովսէփեան, ապա ժողովին դիւան ընտրուեցան երկու ատենապետներ ընկի. Աննա Պուլկարեան եւ ընկի. Անի Հոթոյեան Ժոլի, իսկ ատենադպիր՝ Ֆլորա Կիրակոսեան եւ Անի Պապիկեան:

Ժողովականական կանոններու մեկնաբան նշանակուեցաւ ընկի. Մարո Ֆրունճեան:

Իրաւասութիւններ ճշդող եռանդամ յանձնախումբը բաղկացած ընկերուհիներ Սօսի Թաշճեանէն, Մարալ Դերձակեանէն եւ Տիգրանուհի Գեորգեանէն, զեկուցեց, թէ ժողովին կը մասնակցին ՀՕՄ-ի Գանատայի 10 մասնաճիւղերէն 9-ն, կը բացակայի Սենթ Գաթրինգի «Արագ» մասնաճիւղը: Ժողովի օրակարգի եւ ժամանակացոյցի վաւերացումէն առաջ իւրաքանչիւր պատգամաւոր ինքզինք ներկայացուց, որուն ընթացքին բոլոր պատգամաւորները առիթ ունեցան իրարու ծանօթանալու:

Շրջ. վարչութեան ատենապետ ընկի. Արմինէ Կարապետեան ներկայացուց Շրջանային վարչութեան հիւրերը ընկերուհիներ Հուրի Նաճարեան, Անի Օհանեան եւ Շաքէ Կեօնճեան:

Իսկ ժողովը խորհրդակցական ձայնով որպէս հիւր ընտրեց հետեւեալ ընկերուհիները՝ Լորա Մավլեան, Շաքէ Ստեփանեան, Երան Պանքեան, Մայտա Գաբրիէլեան, Արմինէ Վահրատեան եւ Քրիսթին Աֆարեան:

Յաջորդաբար խօսք առին Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկի. Շմաւոնեան, կեդրոնական վարչութեան անդամ ընկի. Սարգիսեան եւ ԱՄՆ Արեւելեան Շրջանային վարչութեան ներկայացուցիչ ընկի. Պզոփկեան, որոնք իրենց ուրախութիւնը յայտնեցին ներկայ գտնուելուն այս ժողովին եւ յաջողութիւն մաղթեցին: Ընկի. Շմաւոնեան շնորհակալութիւն յայտնեց ՀՕՄ-ի Գանատայի շրջանին իրենց բերած նիւթական աջակցութեան համար, ի մասնաւորի Ստեփանակերտի Մանկապարտեզի շինութեան հանգանակութեան, սուրիահայութեան օժանդակութեան, Արցախի եւ Զաւախքի ծրագիրներուն:

Խօսք առին նաեւ ՆՅԴ Կեդրոնական կոմիտէի հերթապահ ընկ. Խորէն Տիմրեան, Համազգայինի Շրջ. վարչութեան ատենապետ ընկի. Ծովիկ Գահվէճեան, «Հորիզոն» շաբաթաթերթի աւագ խմբագիր Վահագն Գարագաշեան, ՀՄԸՄ-ի Շրջ. վարչութեան ներկայացուցիչ եղբայր Պերճ Աթոյիկեան եւ Գանատայի Ազգ. վարչութեան անդամ ընկի. Մեղա Մալխասեան:

Անոնք բարձր գնահատեցին ՀՕՄ-ի տարած ազգանուէր աշխատանքը եւ իրենց գործակցութիւնը յայտնեցին ապագայ ծրագիրներուն:

Ընտրողական յանձնախումբը բաղկացած ընկերուհիներ՝ Արտա Շահինեանէն, Քրիստին Աւետիսեանէն, Լիւսի Շահինեանէն, Անի Գույումճեանէն եւ Արաքսի Խոզոզեանէն, ներկայացուց յայնձնախումբերու թեկնածուներու ցանկը.

- Բանաձեւի յանձնախումբ. ընկերուհիներ՝ Տիրուկ Մանճիկեան, Զեփիւտ Տորնա, եւ Ալին Հատիտեան:
- Յարաբերական թուրքեր քննող յանձնախումբ. Նանոր Մալոյեան, Նոյեմի Եաղճեան եւ Զարուկ Զատրճեան:
- Հաշուեքննիչ յանձնախումբ. ընկերուհիներ՝ Մեղա Մալխասեան, Նազելի Սեֆերեան Քլաուսըն եւ Մեղա Գուշեան:

Ժողովը միաձայնութեամբ վաւերացուց ցանկը:

Այս ընտրութիւններուն յաջորդեց ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկի. Գարոլին Շմաւոնեանի զեկույցը: Ընկերուհին power point-ով ներկայացուց ՀՕՄ-ի Կերոնական վարչութեան գործունէութիւնը, շրջաններու եւ մեկուսիներու թիւը, ծրագիրներու իրագործումը, ՄԱԿ-ի

ծիրէններս ՀՕՄ-ի մասնակցութիւնը, ՀՕՄ-ի Հիմնադրամի աշխատանքները եւ ապագայի մարտահրաւերները:

Շրջանային վարչութեան ատենապետ ընկի. Արմինէ Կարապետեան խօսք առնելով ըսաւ. «2016-ը ծառայութեան տարի ըլլալով Շրջանային վարչութիւնը գնահատագիր պիտի յանձնէ իր յանձնախումբերուն մէջ 10 տարի եւ աւելի աշխատող անդամներուն»: Գնահատագիր ստացան հետեւեալ ընկերուհիները՝ Թորոնթոյէն՝ Լորա Մավլեան, Անժէ Բանիկեան եւ Սիւզի Գալթսկեան, Մոնթրէալէն՝ Արուս Էհրաճեան, Նոյեմի Եաղճեան, Տիրուկ Մանճիկեան, իսկ Լաւալէն՝ Ազգանուշ Հատիտեան:

Ժողովի աւարտին պատգամաւորները ուղղուեցան Roubay ճաշարանը, ուր հաճելի ժամանակ մը անցուցին:

Շաբաթ, 1 Յուլիս 2017-ին Դիւանի ատենապետ ընկի. Անի Հոթոյեան Ժոլի բացուած յայտարարեց ժողովը եւ թելադրեց Գանատայի քայլերգով սկսիլ, նկատի ունենալով Գանատայի տօնը եւ մասնաւորաբար համադաշնութեան 150-ամեակը: Գանատայի քայլերգէն ետք ընկի. Աննա Պուլկարեան գումեց վաստակաշատ ընկի. փրոֆէսոր Շաքէ Տէր Մելքոնեան Մինասեանի մահը:

Ժողովը յոտնկայս յարգեց յիշատակը ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան նախկին ատենապետին եւ պատգամաւորական ժողովներու մակարդակը բարձր պահող յանձնառու անդամին: Պատգամաւորներ, որոնք մօտէն ճանչցած էին ընկի. Շաքէն, յուզումով խոնարհեցան իր յիշատակին առջեւ:

Ժողովը շարունակուեցաւ նախորդ օրուան ատենագրութեան ընթերցումով, ապա ընկի. Անի Թաշճեան ներկայացուց Շրջանային վարչութեան երկամեայ լայնածաւալ տեղեկագիրը, իրագործուած բանաձեւեր, ապագայի ծրագիրներ, գրասենեակային աշխատանքի արդիականացում, յատկացումներ եւ նուիրատուութիւններ: Նիւթական տեղեկագիրը ներկայացուց ընկի. Անի Գրալեան: Եղան հարցումներ, որոնց պատասխանեցին վարչական անդամները: Ընկի. Թաշճեանի եւ ընկի. Գրալեանի աշխատանքը մեծապէս գնահատուեցան յարաբերական թուրքեր քննող յանձնախումբին, հաշուեքննիչ յանձնախումբին եւ ժողովականներուն կողմէ:

Ընկի. Մարալ Դերձակեան առաջարկեց Պատգամաւորական ժողովի անունով շնորհատրական նամակ մը դրկել վարչապետին եւ կամ հայաշատ շրջաններու երեսփոխաններուն, Գանատայի տօնին եւ համադաշնութեան 150-ամեակի առիթով: Ժողովը վաւերացուց առաջարկը:

Շրջանային վարչութեան գործունէութեան ըստ էութեան քննարկումին յաջորդեց 2017-2019 տարեշրջանի առաջարկներն ու թելադրանքները: Բանաձեւի յանձնախումբի զեկույցէն ետք, Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղը հիւրասիրեց պատգամաւորները ընթրիքով: Կէսօրուան ճաշի հիւրասիրութիւնը նուիրուած էր Լաւալի «Շուշի» մասնաճիւղին կողմէ:

Կիրակի, 2 Յուլիս 2017-ին ընկի. Աննա Պուլկարեան աղօթքով բացաւ ժողովը: Ատենագրութեան ընթերցումէն եւ վաւերացումէն ետք բանաձեւի յանձնախումբը ներկայացուց բանաձեւերը, որոնք կարգ մը փոփոխութիւններով վաւերացուեցան: Հաշուեքննիչ յանձնախումբը ներկայացուց 2017-2019 տարեշրջանի նախահաշիւը, որ փոքր ճշգրտութիւններէ ետք վաւերացուեցաւ:

Ընտրական յանձնախումբը ներկայացուց շրջանաւարտ վարչականներու, վերընտրելիներու եւ նոր թեկնածուներու անունները: Ժողովը միաձայնութեամբ ընտրեց 2017-2019 Գանատայի Շրջանային վարչութեան անդամները. ընկերուհիներ՝ Անի Օհանեան, Անժէ Պետրոսեան, Մարալ Յովսէփեան, Անի Գրալեան, Վարդուկ Պէզճեան, Նաթալի Մանուկեան եւ Սիլվի Օհանեան: Փոխ անդամներ ընտրուեցան ընկերուհիներ՝ Անի Պապիկեան, Ֆլորա Կիրակոսեան, Լիւսի Շահինեան, Կեդրուի Պաթթաճեան եւ Զեփիւտ Տորնա:

Ժողովականները խօսք առնելով գնահատեցին շրջանաւարտ վարչութեան գործունէութիւնը, Պատգամաւորական ժողովի դիւանը, ժողովի յանձնախումբերը, հիւրասիրութեան յանձնախումբը, Մոնթրէալի «Սօսէ» եւ լաւալի «Շուշի» մասնաճիւղերու վարչութիւնները, ճաշերու սպասարկութեան համար: Բայց մեծագոյն շնորհատրական խօսքը գնաց յանձնառու հայ կնոջ, որ այսքան լայնածաւալ գործունէութիւն կը տանի. կրթական օժանդակներու օգնութիւն, հայրենիքի (Հայաստան, Արցախ եւ Զաւախք) օժանդակութիւն, կարօտեալներու խնամք, եւ այս բոլորը սիրայօժար եւ կամաւոր ձեւով:

Ետօրեայ ժողովը իր աւարտին հասաւ Կիրակի, 2 Յուլիս 2017-ին, կ.ե. Ժամը 3:00-ին:



ՀՕՄ-ի Գանատայի Շրջ. վարչութեան շրջապտոյտը դէպի Հայաստան եւ Արցախ

«Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում», «Զանգեր, դօղանջէք, սրբազան քաջերին կանչէք», «Բարձրացնենք բաժակները հերոսների կենացը»..., այսպէս երգելով Գանատայի տարբեր քաղաքներէն (Մոնթրէալ, Լաւալ, Թորոնթօ, Համիլթըն եւ Վանգուվըր) խումբ մը ՀՕՄ-ականներ ու համակիրներ ժամանեցին Հայաստանի Զուարթնոց օդակայանը մասնակցելու ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան կազմակերպած շրջապտոյտին, որ տեղի ունեցաւ 3-15 Սեպտեմբեր 2017-ին: Մասնակցողներուն մեծամասնութեան համար հայրենիքառաջին այցելութիւնն էր այսմէկը, իսկ ոմանք ալ զայն այցելած էին Սովետական Միութեան ժամանակ: Իրաքանչիւր մասնակիցի հոգին հրճուանքով լեցուն էր, բոլորին գլխաւոր ցանկութիւնն էր տեսնել Արարատի ձիննաձածկ գագաթը, որ իրականացաւ շրջապտոյտի առաջին օրէն իսկ Խոր Վիրապ այցելութեան ընթացքին:

Շրջապտոյտի ընթացքին, խումբը այցելեց Հայաստանի ու Արցախի տեսարժան վայրեր, վայելելով հայրենիքի անուշ օդն ու արեւը, գեղեցիկ բնութիւնը, համեղ ճաշերն ու հասուն պտուղները, թոնիրի տաքուկ հացն ու լաւաշը: Այսպիսով խումբի անդամներուն միջեւ ստեղծուեցաւ հարազատութեան կապը:

Ծրագրին մաս կը կազմէր սրբավայրերու, անառիկ վանքերու, յուշահամալիրներու, թանգարաններու եւ այլ այցելութիւնները: Յուզումով, ընդվզումով եւ պարծանքով լեցուեցան արտերը, երբ խումբը այցելեց Պանթոն եւ Եռաբլուր, ուր կը հանգչէին մեր հերոս հայորդիները եւ սահմանապահ արի զինուորները: Հպարտութեամբ լիցքաւորուեցան հոգիները Կոմիտասի այգիին մէջ գտնուող ՀՕՄ-ի արձանին առջեւ գետեղուած ՀՕՄ-ի 100-ամեակին առիթով ՀՀ-ի կողմէ


առ ի երախտագիտութիւն, Ինչպէս նաեւ Կիւմրիի մէջ ՀՕՄ-ի ջանքերով իրականացած Ախուրեանի Սօր ու Մանկան ծննդատան սքանչելի գործունէութեան եւ մատուցած ծառայութիւններուն ի տես: Բայց մանաւա՛նդ Արցախի մէջ, Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզի նորակառոյց եւ արդիական սարքաւորումով օժտուած շէնքին ի տես, որուն պաշտօնական բացման ներկայ գտնուեցաւ նաեւ խումբը: Այս գեղեցիկ առիթով տեղի ունեցաւ ընդունելութիւն Արցախի նախագահ Բակօ Սահակեանի հիւրասիրութեամբ, Շուշիի ամրոցին մէջ, աստղածածկ երկնքին ներքեւ, ուր բոլորը միասնաբար վայելեցին հայկական աւանդական հիւրասիրութիւնը, կերուխումը, երգն ու պարը:

Արցախի ՀՕՄ-ի միաւորը իր հիմնադրութեան 25-ամեակին առիթով՝ երախտագիտութեան յուշատախտակով պատուեց աշխարհացրի ՀՕՄ-ի միաւորները, որոնց կարգին՝ Գանատայի շրջանն ալ, իրենց ցուցաբերած անմիջական աջակցութեան եւ նիւթական ներդրումին՝ ի նպաստ հայ ժողովուրդի զաւակներու բարօրութեան:

Խումբը ներկայ գտնուեցաւ նաեւ Հայաստանի ՀՕՄ-ի միաւորի 25-ամեայ յոբելինական հանդիսութեան:

Շրջապտոյտի աւարտին, մասնակցողները յայտնեցին իրենց գոհունակութիւնը հանդէպ ծրագրուած կազմակերպական աշխատանքին եւ զայն բարձր գնահատեցին: Վարձքը կատար Շրջանային Վարչութեան, եւ նորանոր յաջողութիւններ ՀՕՄ-ի յառաջիկայ նախաձեռնութիւններուն:

Անի Տումանեան Թաշճեան



UN COMMISSION ON THE STATUS OF WOMEN 2018: VIEWS FROM NEW YORK AND AROUND THE WORLD

By Seta Boyadjian & Hoori Chitilian

The United Nations held its sixty second session of the Commission on the Status of Women (CSW) at its headquarters in New York from March 12th to 23rd, 2018. This year's priority theme was Empowering Rural Women and Girls, and highlighted the challenges and opportunities in achieving gender equality and the empowerment of women and girls in rural areas worldwide.

Participants from around the globe gathered in New York to participate in the annual session and to continue to further the goals of the intergovernmental body exclusively dedicated to the promotion of gender equality and the empowerment of women. This year, 55 members of the Armenian Relief Society (ARS) from the United States, Canada, Greece, and Armenia travelled to New York to attend events.

On Sunday March 11th, ARS members gathered for an orientation session where they had the opportunity to learn more about the organization's role on the UN Economic and Social Council's consultative roster, the importance of having and maintaining that status, and the projects it promotes at an international level. The evening was enlightening and allowed members from different cities and countries to connect over their shared passion and work to service the humanitarian needs of the Armenian people and to preserve the cultural identity of the Armenian nation.

In collaboration with the NGO Health Committee and the International Health Awareness Network, the ARS co-sponsored a session during CSW entitled, Health: Building Care Responsiveness to Realities/Potential of Rural Women. The session featured international speakers from Nepal, Switzerland, the Democratic Republic of Congo and the United States who work in their respective countries and internationally to gather data and promote health care for rural women.

The ARS and the Permanent Mission of Armenia to the UN held its event, Rural Women and Girls: Initiating Economic and Social Development Opportunities in Armenia on March 12, 2018, at UN Headquarters. The opening remarks were made by H.E. Ambassador Zohrab Mnatsakanyan, Armenia's permanent representative to the UN. In his remarks, he reiterated Armenia's commitment to the empowerment and integration of women in different sectors. The Ambassador urged everyone to play a role in the movement and emphasized that the empowerment of rural women and girls and the realization of their human rights and gender equality are essential in promoting sustainable development.

The panel included three speakers and began with a discussion by Toby Wicks (PhD) from the United Nations Children's Fund (UNICEF) that dealt with the importance of

data collection to identify needs and gauge progress for women and children.

Araz Chiloyan, a former intern at the Homeland Development Initiative Foundation (HDIF Armenia), which was founded in March 2013, discussed the foundation's efforts to empower rural and disenfranchised Armenian women by utilizing their artisanal handcrafting skills and teaching them the business and financial skills to be successful as independent business operators. Rural female partners, currently located in over 10 villages and towns across Armenia, produce unique Armenian handcrafted items and sell their items locally and through the HDIF platform. These females are paid approximately 20% above Armenia's minimum wage.

The final speaker, Dr. Nyree Derderian, Vice-Chairperson to the ARS Central Executive Board, presented several of the ARS' different projects that aim to empower rural Armenian women and girls. The ARS "Mother and Child" Health and Birthing Center in Akhourian has made great strides since its inception in 1997 and has treated 150,613 patients, while the birthing center has recorded 14,583 births since it opened its doors in 2005. The ARS Soseh kindergartens and the recent ARS "Sponsor a Daughter" program were also highlighted. Dr. Derderian also discussed a new project in collaboration with the United Nations Development Program (UNDP) under its "Integrated Support to Rural Development: Building Resilient Communities" project. The program has allowed the ARS to finance several energy-efficient greenhouses in the Tavush province of Armenia, which the ARS has donated to female rural community members in hopes that these rural families become economically self-sufficient.



Հայ մանուկի օրրան՝ «Մօր ու մանկան» կեդրոնը

Ումանց՝ ծանօթ, ումանց՝ անծանօթ, Ախուրեանի «Մօր ու մանկան» Առողջական ու Մանկաբարձական կեդրոնը Հայ Օգնութեան Միութեան հովանաւորութիւնը վայելող այն հրաշալի ծրագիրներէն մէկն է, որ կեանքի կոչուեցաւ Հայաստանի 1988-ի աւերիչ երկրաշարժէն ետք, երբ հրամայաբար կարիքը կար օժանդակելու շրջանի ժողովուրդին առողջական հարցերով:

ՀՕՄ-ի «Մօր ու մանկան» Առողջական ու Մանկաբարձական կեդրոնը հիմնուած է 1997-ին: Ներկայիս, հաստատութիւնը կը սպասարկէ Ախուրեանի եւ շրջակայ գիւղերու 40,000 բնակիչներուն՝ նպաստելով անոնց առողջական վիճակի բարելաւման: Իսկ ծննդատունը, տարեկան կ'արձանագրէ միջին հաշուով 1,200 ծնունդ: Կեդրոնը օժտուած է ժամանակակից ախտաճանաչման եւ մասնագիտական սարքերով, կը տրամադրէ բարձրորակ կնարութեան, մանկաբուժական եւ մանկաբարձութեան ծառայութիւն, ինչպէս նաեւ կը հայթայթէ երիտասարդ մայրերուն ծնողական եւ առողջապահական գիտելիքներու հետ առնչուող դաստիարակութիւն եւ ցուցմունքներ:

Կեդրոնի ստեղծումէն ի վեր, ՀՕՄ-ի աշխարհացրիւ միաւորներ քաջ գիտակցելով «Հովանաւորէ առողջ ծնունդ մը» ծրագրի կարեւորութեան սատարելու հայ մօր յետծննդաբերական նպաստաւոր պայմաններու եւ նորածին երեխայի հոգատարութեան, փութացին բերելու իրենց նիւթական աջակցութիւնը: Յաճախ, ձեռնարկներու հատոյթէն բաժին մը կը տրամադրուէր վերոյիշեալ նպատակին, մանաւանդ երբ ձեռնարկը փոքրերու յատուկ էր, ինչպիսին է Մոնթէրալի «Սօսէ» մասնաճիւղի փոքրերու Կադանդի հաւաքոյթը: Ահա թէ ինչպէս տեղեկացայ այս կեդրոնի գոյութեան մասին, փոքրերու Կադանդի ձեռնարկի յանձնախումբի աշխատանքիս ընդմէջէն:

Այդ օրէն, մէջս արթնցաւ կեդրոնը այցելելու մարմաջը, որ իրականացաւ Մեպտեմբեր 2017-ին ՀՕՄ-ի Գանատայի Շրջ. վարչութեան կազմակերպած Հայաստանագնացութեան ընթացքին: Ծրագրուած օրը, առաւօտ կանուխ ուղեւորուեցանք դէպի Կիւմրի գլխաւոր կանգառ ունենալով Ախուրեանի «Մօր ու մանկան» կեդրոնը: Մուտքին, մեզ դիմաւորեց պատասխանատու բժշկական կազմը՝ սիրալիւր ժպիտով եւ բարի գալուստի խօսքերով, կարծես վաղուց ծանօթներ էինք: Տօնական մթնոլորտ մը կը տիրէր նաեւ կեդրոնէն ներս՝ վկայ անձնակազմի եւ նոյնիսկ այցելուներու տաքուկ արտայայտութիւնները սփիւռքէն ժամանած խումբ մը հիւրերուս հանդէպ: Մեր այցելութեան ընթացքին, հնչեց նաեւ նորածինի մը գալուստը՝ աւետող զանգը, որ յուզեց եւ ոգեւորեց մեզ՝ առաւել եւս ըմբռնելով կեդրոնի կենսական դերը շրջանի բնակչութեան համար: Տպաւորիչ էր, տակաւին նոր ծննդաբերած երիտասարդ մայրերու արտաքինը՝ տնային ճաշակաւոր զգեստներով եւ շպարով, ժպիտը դէմքին, երբ հարազատի նման մեզ ընդունեցին իրենց սենեակէն ներս: Պահ մը հարց տուի ես ինձի, թէ՛ տարիներ առաջ, երբ ես ալ նոր ծննդաբերած էի եւ պառկած մայրանոցի սենեակիս մէջ, արդեօք պիտի կարենայի՝ այս նոյն սիրալիւր կեցուածքով ընդունիլ մի

քանի տասնեակ օտար այցելուներ...

Եզրափակելու համար, իր մատուցած բարձրորակ պայմաններով առողջական ծառայութիւններուն եւ անձնակազմի արհեստավարժ կեցուածքին համաձայն, Ախուրեանի «Մօր ու մանկան» հոյակապ կեդրոնը կրնայ մրցիլ զարգացած աշխարհի նմանօրինակ կեդրոնի մը հետ: Հա ըկ է, որ բոլորս հպարտանանք այս իրականութեամբ:

Վերջերս, Հայաստանի կարգ մը հեռաւոր շրջաններու մէջ, յայտնաբերուեցաւ տխուր երեւոյթ մը՝ իգական սեռի ծնունդներու ընտրողական վիժումի համեմատաբար բարձր տոկոսը: Քաջալերելու համար իգական սեռի ծնունդ տուող երիտասարդ մայրերը եւ իգական սեռի նորածիններու բարեբաստիկ գալուստն ու բազմացումը, ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութիւնը իր 14-րդ լիազումար նիստին, որոշեց «Ծնունդի խնամակալ» իր ծրագրին նոր յաւելում մը, որուն հիման վրայ «Մօր ու մանկան» ծննդատունէն ներս երկրորդ աղջիկ նորածինով մը բախտաւորուած իւրաքանչիւր ընտանիք պիտի ստանայ US\$150 իբր շնորհաւորական: Որպէս ՀՕՄ-ի անդամ եւ իգական սեռի պատկանող, մեր առաջնահերթութիւնը պէտք է ըլլայ նպաստել հայ ազգի բարգաւաճման, մանաւանդ հայրենիքէն ներս: Եկէք միասնաբար ր անգամ մը եւս, նեցուկ կանգնինք այս յոյժ կարեւոր ծրագրի իրականացման եւ գոյատեւման, իւրաքանչիւրս ըստ մեր նիւթական կարողութիւններուն, քաջ գիտնալով թէ՛ ամէն մէկ լուսայ ունի իր արժէքը:

Անի Տումանեան Թաշճեան



ՀՕՄ-ի Գանատայի Շրջանը 13 անկողին կը նուիրէ
Հաշմանդամ Զինուորներու վերականգնողական Կեդրոնին



Ինչպէսնախօրոքյայտարարած էինք, թէ ՀՕՄ-ի Գանատայի շրջանը իր 10 մասնաճիւղերով 10 անկողին կը նուիրէ Երեւանի թիւ 1 Հիւանդանոցին ու Հաշմանդամ Զինուորներու Վ Ե ր ա կ ա ն գ ն ո ղ ա կ ա ն Կեդրոնին, եւ մեր անդամներուն ու ազգայիններուն կոչ ուղղած ու խրախուսած, որպէսզի իրենք ալ մասնակցին այս շատ կարեւոր ծրագրին:

Ընդառաջելով ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան կոչին, Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղի անդամ ընկի. Շաքէ Կէօնճեան մէկ անկողին նուիրեց վերոյիշեալ ծրագրին: Ընկերուհիներ

Սեդա Թապագեան եւ Անի Սերոբեան, իրենք եւս մէկ անկողին նուիրեցին, իրենց սիրեցեալ մօր՝ ընկի. Ալիս Տէր Ասատուրեանի յիշատակին: Նոյն այս նպատակին համար, Պրն. Արա Գավաֆեան նուիրեց մէկ անկողին: Շրջանային վարչութիւնը իր խորին շնորհակալութիւնները կը յայտնէ մեր 10 մասնաճիւղերու վարչութեանց, ընկերուհիներ Շաքէ Կէօնճեանին, Սեդա Թապագեանին, Անի Սերոբեանին եւ Պրն. Արա Գավաֆեանին, իրենց մարդասիրական արարքին համար, ու կը քաջալերէ մեր ազգայինները, որ հետեւելով անոնց օրինակին, իրենց նուիրատուութիւնները գրեն ARS FOUNDATION անունին եւ ուղարկեն հետեւեալ հասցէին .

Armenian Relief Society of Canada (ARS) Inc.
3401 Olivar Asselin, Montreal, QC H4J 1L5
Հայ Օգնութեան Միութեան
Գանատայի Շրջանային Վարչութիւն



Հալէպ, 9 Փետր. 2018
Թիւ 18 նամակ
Յարգարժան
Հայ Օգնութեան Միութեան
Գանատայի Շրջանային Վարչութիւն

Միւրեալ ընկերուհիներ,
Սուրիահայ Օգնութեան Խաչի Շրջ. Վարչութիւնը հոգեկան անհուն ուրախութեամբ շնորհակալութիւն կը յայտնէ ՀՕՄ-ի Գանատայի Շրջ. Վարչութեան, որ յաջողաբար ներդրում բերաւ հայ աշակերտին հոգեկան բարարութեան, դառնալով բարերար բառին վաւերական հասկացողութեամբ: Վստահաբար ձեր փորձառութեամբ կը գիտակցիք, թէ որքան վճռական ու կենսական է հայ դպրոցի դերը մեր իրականութեան մէջ եւ նիւթական ինչ գոհողութիւններ կ'ենթադրէ հայ դպրոց չլինելը յատկապէս պատերազմական պայմաններու մէջ:

Միւրեալ ընկերուհիներ, դուք այդ գիտակցութեամբ հիմնեցիք «Տաքուկ Զգեստներ» ծրագիրը ու զայն ազգային առաքելութեան վերածեցիք: Զեր բոլորին նուիրուածութեամբ այս տարի եւս կը քաջալերեմ ձեր Հալէպի Ազգ. Միացեալ Վարժարանի 450 աշակերտները, Մանկապարտէզէն մինչեւ 6-րդ կարգ, անոնց նուիրելով Ս.Օ.Խաչի աշխատանոցէն ներս կարուած ձմեռնային տաքուկ զգեստները (3 կտորէ բաղկացած), որոնք բաժնուեցան Երկուշաբթի, 5 Փետր. 2018ի առաւօտեան, Ս.Օ.Խաչի Շրջ. Վարչութեան եւ Աշխատանոցի Յանձնախումբի ձեռամբ:

Շնորհակալ ենք ՀՕՄ-ի բոլոր նուիրատուներուն, որոնք իրենց հոգին, մտքէն ու սրտէն բան մը դրին այս ծրագրին մէջ եւ գիտցան իրենց

ընտանիքներու կողքին հոգալ նաեւ սուրիահայ մեծ ընտանիքին, յատկապէս հալէպահայ ժողովուրդին կարիքները: Անոնք իրենց ներդրումով շունչ տուին հաւաքական մեր կեանքին:

Այս առթիւ Ս.Օ.Խաչի Շրջ. Վարչութեան, վարժարանի տնօրէնութեան, հոգաբարձութեան եւ ուսուցչական կազմին անունով կը փոխանցենք մեր գնահատանքը, խոստանալով վերանորոգ հաւատքով ու ամուր կամքով շարունակել մեր ազգային առաքելութիւնը ընկերային, առողջապահական, խնամատարական եւ կրթական մարզերէն ներս:

Երախտագիտական զգացումներով
Ի Դիմաց
Ս.Օ.Խաչի Շրջանային Վարչութեան
Ատենադպիր Ատենապետ
Մարալ Տիբայիբեան Հոյի Կանանեան



Գնահատագրեր



Շրջանային Վարչութիւնը կը գնահատէ իր յանձնախումբերուն մէջ 10 տարիներ եւ աւելի աշխատող ընկերուհիներ



Մոնթրէալի Սօսէ մասնաճիւղի անդամը կը մեծարուի

ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղի Ընկերային յանձնախումբի անդամ ընկի. Հելէն Թոնիկեանը արժանացաւ յատուկ մեծարանքի՝ Table De Concertation Des Ainés De Bordeaux-Cartieville-ի կողմէ, (Salon Des Ainés) ձեռնարկին ընթացքին, Հինգշաբթի, 28 Սեպտեմբեր 2017-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ա. Ահարոնեան» սրահէն ներս, ներկայութեամբ մասնաճիւղիս վաստակաշատ ընկերուհիներու եւ վարչականներու: Նկատի առնելով ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղի Ընկերային յանձնախումբի մէջ իր տարած երկարամեայ մարդասիրական եւ նուիրական աշխատանքը, Տարեցներու միջազգային օրուան առթիւ կայացած SALON DES AINÉS ձեռնարկի կազմակերպիչ յանձնախումբը, իր իրաւաստուկ ձեռնարկին ընթացքին ընկերուհի Հելէն-ը կը յայտարարէ իր ընտրած հինգ մրցանակակիրներէն մէկը: Վարձքը կատար Հայ Օգնութեան Միութեան սուրբ գործի ուխտեալներուն, որոնք են «Լոյսի բանակ եւ գթութեան խաչուհի, կ'աշխատին մշտապառ պահել հայ դպրութեան ջահը»:

ARS Canada 2017 Scholarship Recipients



Լիզա Մեսրոպ, Վանա Ֆուտուլեան, Կորին Գոյունեան եւ Արէն Պապիկեան



Արման Ղալուսեան, Բոպին Թումպազեան, Ռեպեքա Սիմոնեան, Անի Սահակեան, Խաժակ Փափազեան եւ Լիւսի Մինասեան



Քրիստափոր Ժոլի



Մրցանակ կամաւոր աշխատանքի Մելիա Մարսէլ - Թորոնթօ



Ալին Թաշճեան



Մրցանակ կամաւոր աշխատանքի Սեւան Տօնապետեան - Մոնթրէալ

The ARS Canada Executive Board is happy to announce that 12 deserving students were recipients of the ARS Canada 2017 Scholarship

In conjunction to their commitment to their studies, demonstrated by their academic performance, most of these students are active participants in their communities and members of one or more of: HMEM Montréal and Toronto, Hamazkayin Ani Barakhoup, AYF Canada, the Armenian Student Associations of Université de Montréal and the University of Toronto, and Sourp Hagop Armenian Church Choir.

Our 2017 scholarship recipients are:

1. Aren Babikian of Montreal, studying Computer Engineering at McGill University
2. Goryoun Koyounian of Montreal, studying Political Science at Concordia University
3. Vana Foudouljian of Laval, studying Philanthropic Management at the Université de Montréal
4. Liza Mesrob of Laval, studying Environmental Design at the Université du Québec à Montréal
5. Aline Tachdjian of Montreal, studying Nutrition at the Université de Montréal
6. Arman Ghaloussian of Oakville, studying International Relations, and Environmental Studies at University of Toronto
7. Robin Tombazian of Toronto, studying Political Science and Neuroscience at the University of Toronto
8. Rebecca Simonian of Toronto, studying Physiology, Human Biology, and Global Health at the University of Toronto
9. Annie Sahagian of Toronto, studying Human Biology at the University of Toronto
10. Khajag Papazian of Toronto, studying Mechanical Engineering at Ryerson University
11. Lucy Minassian of Toronto, studying Life Sciences at the University of Toronto
12. Christopher Joly of Toronto, studying Business Management Entrepreneurship at Ryerson University.

We wish our scholarship recipients continued success and we look forward to hearing about their future accomplishments.



ՀՕՄԻ Գանատայի Շրջանային Վարչութեան

2017ի Կրթաթոշակ ստացող համալսարանական աշակերտներ

Կեդրոնական Վարչութիւն

- Կեդրոնական Վարչութեան կազմակերպած 2017-ի Պոսթոնի «Գէմբ Հայաստան» ամառնային ճամբարին մասնակցեցան Միա Մերտինեան եւ Արամ Ունանեան՝ Սոնթրէալ
- Կրթաթոշակ ստացան՝ Պաշտօնական Թալիա Լաւալ Ստեփանեան Թալին Վանգուվըր

Գանատայի Շրջ. Վարչութիւն

2017 տարեշրջանին կրթաթոշակ ստացան հետեւեալ 12 ուսանողները

Գոյունեան Կորին	Սոնթրէալ
Պապիկեան Արէն	Սոնթրէալ
Թաշճեան Ալին	Սոնթրէալ
Ֆուտուլեան Վանա	Լաւալ
Մեսրոպ Լիսա	Լաւալ
Մինասեան Լիւսի	Թորոնթօ
Ժոլի Քրիսթֆօր	Թորոնթօ
Փափազեան Խաժակ	Թորոնթօ
Գալուստեան Արման	Թորոնթօ
Սահակեան Անի	Թորոնթօ
Սիմոնեան Ռեպեքա	Թորոնթօ
Թումպազեան Ռապին	Թորոնթօ

50 ԱՄԵԱՅ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԻՒՆ



Ընկի. Այտա Մելքոնեան Ժամկոչեան

Ընկերուհի Այտա Մելքոնեան Ժամկոչեան ծնած է 1937-ին, Հալէպ, Սուրիա, ազգայնաշունչ ընտանեկան յարկի մը տակ: Փոքր տարիքէն անդամակցած է Սուրիոյ Օգնութեան Խաչի արծուիկներու խումբին, նախ իբրեւ մրջնիկ, ապա արծուիկ, եւ հասած է բարձր դիրքի: 1959-ին ամուսնացած է Լեւոն Ժամկոչեանին հետ, յետագային անոնք բախտաւորուած են երեք զաւակներով. Լուսին, Վաչէ եւ Շանթ: Ամուսնութենէն ետք մաս կազմած է Սուրիոյ Օգնութեան Խաչի քաղաքի մասնաճիւղին, գործելով իբրեւ փոխ-խմբապետուհի, քաջալերելով ՍՕԻ-ի բոլոր բարեսիրական ձեռնարկները եւ մղելով իր ծանօթները մաս կազմելու ՍՕԻ-ի մեծ ընտանիքին: 1991-ին Ժամկոչեան ընտանիքը փոխադրուած է Մոնթրէալ, Գանատա: Ընկերուհի Այտա Ժամկոչեան ստանձնած է զանազան պարտականութիւններ ՇՕՄ-ի «Շուշի» մասնաճիւղէն ներս եւ զանազան առիթներով ցուցաբերած է իր յատուկ սերը Լաւալի 25-ամեայ «Շուշի» մասնաճիւղին: Ընկերուհի Ժամկոչեան յատուկ սեր ունի կեանքի հանդէպ: Ան իր քաղցր ժպիտով, մեղմ բնաւորութեամբ ու յարգալիր կեցուածքով համերաշխութիւն, սեր ու յարգանք կը սերմանէ իր անդամակցած միութեան անդամներուն մէջ: Զինք մօտէն ճանչցողները վստահաբար ուրախ են, որ ան այս տարի ստացաւ իր սիրած ազգանուէր այս միութեան յիսնամեայ ծառայութեան զարդաստեղը:



Ընկի. Ալիս Ուրֆալեան

Ալիս Ուրֆալեան (Մրապոնեան) ծնած է Լիբանանի Թրիփոլի-Մինա քաղաքը: Նախնական ուսումը ստացած է տեղւոյն Խրիմեան վարժարանէն: Միջնակարգի ուսումը շարունակած է Թրիփոլիի «College de Saint Coeur» վարժարանին մէջ: Ուսուցչական ասպարէզը շատ սիրելուն համար, տարի մը կը պաշտօնավարէ նոյն վարժարանին մէջ, որմէ ետք երկու տարի՝ Ազգային վարժարանին մէջ, որպէս ֆրանսերէնի եւ արաբերէնի դասատու: Պզտիկ տարիքէն եղած է արծուիկ եւ վարած՝ խմբապետի պաշտօն: 1967-ին կ'ամուսնանայ Էտի Ուրֆալեանի հետ: Ունի երեք զաւակներ՝ Նուպար, Մակի եւ Ռոպէր եւ 6 թոռներ: 1968-ին կ'անդամագրուի ԼՕԻՄ-ի «Այծեմսիկ» մասնաճիւղին: Եղած է գործօն անդամ որպէս վարչական, տնտեսական պատասխանատու եւ մասնակցած՝ Պատգամաւորական ժողովներու: 1975-ի Լիբանանի քաղաքացիական պատերազմներուն ընթացքին օգնութեան հասած է Պէրոյթէն Թրիփոլի ապաստանած ընանիքներուն, ապահովելով անոնց կեցութիւն՝ տուներու, ակումբներու եւ դպրոցներու մէջ: Պատերազմին պատճառով 1982-ին ընտանիքին հետ կը փոխադրուի Գանատա: Գանատայի մէջ 21 տարի աշխատած է Stock Market-ի «Equity Transfer Service» ընկերութեան մէջ: Հաւատարիմ իր ուխտին, ընկի. Ալիս կը միանայ ՇՕՄ-ի փաղանգին եւ իր մասնակցութիւնը կը բերէ «Ռուբինա» մասնաճիւղի զանազան գործունէութիւններուն, ըլլալով վարչական, յանձնախումբերու անդամ եւ մասնակցելով Պատգամաւորական ժողովներու: 20 տարի ծառայած Ս. Աստուածածին Առաքելական Եկեղեցւոյ Տիկնանց Միութեան մէջ: Այս տարուան ՇՕՄ-ի Օրուան տօնակատարութեան ընթացքին, ընկի. Ալիս ստացաւ իր 50 տարիներու անդամակցութեան զարդաստեղը, որով ան շատ հպարտ է եւ կը խրախուսէ, որ նոր սերունդի երիտասարդուհիներն ալ միանան այս վսեմ միութեան:



Ընկի. Ալիս Շիրիլեան

Ընկերուհի Ալիս Շիրիլեան ծնած է Տէր Զօր, Սուրիա: Նախնական կրթութիւնը ստացած է Պուրճ Համուտի Քառասուն Մանկանց վարժարանին մէջ. մէկ տարի յաճախած է Հալէպի Քարէն Եփփէ Ազգ. Ճեմարանը, որմէ ետք իր երկրորդական ուսումը ամբողջացուցած է Համազգայինի Նշան Փալանճեան Ճեմարանին մէջ, Պէրոյթ, Լիբանան: Թուաբանութեան մէջ Bachelors-ի եւ Masters-ի վկայականները ստացած է Պէրոյթի Ամերիկեան համալսարանէն (AUB): Որպէս ուսուցիչ-դաստիարակ, պաշտօնավարած է Պէրոյթի Սուրէն Խանամիրեան Երկրորդական վարժարանին եւ Պէրոյթի Ամերիկեան համալսարանին մէջ (AUB), Լիբանան: 1968-ին ներգաղթած է Գանատա եւ հաստատուած՝ Թորոնթօ. նոյն տարին իսկ անդամագրուած է ՇՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղին: Օնթարիօ նահանգին մէջ արտօնութիւն ստացած է դասաւանդելու Mathematics, Computer Science, ֆրանսերէն, ինչպէս նաեւ վկայուած է երկրորդական վարժարանի տնօրէնութիւն վարելու համապատասխան վկայականով: Ընկի. Ալիսին գործունէութիւնը Թորոնթոյի մէջ լայնածաւալ է: Երկար տարիներ դասաւանդած է Toronto Cederbrae Collegiate Institute-ի մէջ, ուր հաստատած է French Immersion Mathematics-ի դասընթացները: Երեք տարի Sir John A. McDonald Collegiate-ի մէջ վարած է հայերէնի դասընթացները: Շնորհիւ իր եւ ընկերուհի Մատլէն Տայեանի աշխատանքներուն, 1982-ին Օնթարիօ նահանգի Կրթական նախարարութեան կողմէ վաւերացուեցաւ եւ հաստատուեցաւ հայերէնի դասընթացը, որպէս Credit Course Օնթարիոյի Երկրորդական վարժարաններու համար: Այս դասընթացը կը շարունակուի մինչեւ օրս: Հայաստան Համահայկական Հիմնադրամի Թորոնթոյի մէջ հիմնադրութեան առաջին երկու տարիներուն եղած է յանձնախումբի անդամ, որպէս ՇՕՄ-ի ներկայացուցիչ: 1970-ին եղած է Ամառնային Ամէնօրիայ վարժարանին, ներկայիս ՇՕՄ-ի Ամառնային Ճամբար, հիմնադիր անդամներէն, եւ տարիներ շարունակ աշխատած է Ամառնայինի Ուսումնական Մարմնին մէջ: Վարած է ՇՕՄ-ի Երկրորդական Վարժարանի, Գոլդէան Նախակրթարանի եւ Պապայեան մանկապարտէզի Կրթական Մարմնի ատենապետութիւնը: Երկու տարեշրջան, եղած է ՇՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի վարչութեան ատենապետուհին, իսկ ետքը՝ ՇՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան անդամ՝ երկու տարեշրջան: Մաս կազմած է ՇՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի եւ ՇՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան զանազան յանձնախումբերուն՝ Կրթական հարցերու, Ծրագիր-Կանոնագրի վերամշակման, տարեգիրքերու պատրաստութեան եւ Ընկերային Ծառայութեան գրասենեակի հաշուական աշխատանքներուն մէջ: 1999-ին ՇՕՄ-ի Օրուան տօնակատարութեան եւ 2005-ին Մայրերու Օրուան առիթներով արժանացած է ՇՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի գնահատագիրներուն: 1998-էն ի վեր կ'աշխատի Torcom Construction-ի մէջ, իր ամուսինին՝ ընկ. Յարութիւն Շիրիլեանի հետ: Ան հպարտ մայրն է իր երկու զաւակներուն եւ հարսերուն՝ Յովիկին եւ Անիթային, Վարուժին եւ Գարօյինին, եւ հպարտ մեծ մայրը Միփանային:



Ընկի. Սիրարփի Մանտալեան

Ընկերուհի Սիրարփի Մանտալեան ծնած է Հալէպ, Սուրիա: Կը պատկանի Գաթարոյեան ընտանիքին: Փոքր տարիքէն եղած է Սուրիոյ Օգնութեան Խաչի արծուիկ: Ամուսնացած է Զաքար Մանտալեանին հետ եւ 1967-ին փոխադրուած՝ Գանատա: Իր մասնակցութիւնը բերած է Մոնթրէալի եւ հայ գաղութի կազմաւորման: Մէն Զոթիկի կեդրոնին մէջ միացած է ՇՕՄ-ի շարքերուն: Մասնակցած է ՇՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղի զանազան յանձնախումբերու աշխատանքներուն, եղած է պատգամաւոր ՇՕՄ-ի Շրջանային ժողովներու, վարած է վարչական պաշտօններ, եղած է ատենապետ «Սօսէ» մասնաճիւղին: 1993-ին երբ Լաւալի «Շուշի» մասնաճիւղը հիմնադրուեցաւ, լաւալաբնակ անդամները ինքնաբերաբար մաս կազմեցին այդ մասնաճիւղին: Հիմնադիր վարչութեան մէջ ընկի. Մանտալեան վարեց ատենապետի պաշտօնը: Իր կեցուածքով, անոյշ ժպիտով եւ սիրալիր վարմունքով վայելեց բոլոր անդամներուն սէրն ու յարգանքը: Իր ջանքերով երիտասարդ անդամներ միացան մասնաճիւղին: Ընկի Մանտալեան երբ երիտասարդ անդամներուն ուղղէր իր խօսքը, անպայման զանոնք կը կոչէր «եարուս», իսկական մօր մը պէ: Յետագային ընկի. Մանտալեան ընտրուեցաւ Ազգային Երեսփոխան Ս. Գեորգ Եկեղեցւոյ կողմէ: Ընկերուհին ունի երկու զաւակ, 4 թոռներ եւ 3 ծոռներ:



Ընկհ. Էօժէնի Շէհիրեան

Ընկերուհի Էօժէնի Շէհիրեան ծնած է Հալէպ: Նախնական ուսումը ստացած է տեղոյն Ուսումնասիրաց վարժարանին մէջ: Վկայուած է Aleppo College-էն: Յաճախած է նաեւ Սուրբ Քառասնից Մանկանց Եկեղեցույ Կիրակնօրեայ դպրոցը եւ աւարտել է ետք պաշտօնավարած՝ որպէս քարտուղարուհի: 1950-ին ծնողքին հետ գաղթած է Գանատա եւ հաստատուած՝ Թորոնթօ: Յաճախած է Teachers College-ը, ապա պաշտօնավարած է տեղական դպրոցի մը մէջ: Այդ օրերուն թորոնթոհայ փոքրաթիւ գաղութի զաւակներուն հոգեւոր դաստիարակութեան ի խնդիր, իր շուրջը հաւաքած է փոքրիկները, եւ ոչ մէկ միջոց խնայած է անոնց տրվեցնելու աղօթքներ, շարականներ, քրիստոնէական եւ եկեղեցական կրօնական գիտելիքներ: Հետեւաբար անուղղակիօրէն հիմնադիրը եղած է թորոնթոհայ գաղութի Կիրակնօրեայ Դպրոցին: 1993-ին երբ պաշտօնապէս կը հիմնուի Սուրբ Աստուածածին Եկեղեցույ Կիրակնօրեայ վարժարանը, ընկհ. Էօժէնի կը նուիրուի սրբազան գործին եւ կը շարունակէ իր նուիրական առաքելութիւնը միչեւ հանգստեան կոչուիլը: Ազգասիրական ոգին եւ ծառայասիրութիւնը զինք կը մղեն անդամակցելու Հայ Օգնութեան Միութեան եւ 50 երկար տարիներ կը ծառայէ այս հսկայ կազմակերպութեան, չխնայելով իր նուիրումն ու լուման եւ մեծ գումարի նուիրատուութեամբ՝ ձեռք երկարած է ՀՕՄ-ի Ամէնօրեայ վարժարանի հայ սերունդի հայապահպանման նուիրական գործին: Ան անդամակցած է նաեւ Scarborough Writers' Association գրողներու միութեան, 20 տարիներ յօդուածներ գրելով՝ անոր տարեգիրքին մէջ: Իր ներդրումը բերած է ՀՕՄ-ի Ընկերային Ծառայութեան եւ Seven Oaks Օերանոցի աշխատանքներուն: Ընկհ. Էօժէնի Շէհիրեան հեղինակն է հետեւեալ գիրքերուն.

1. Հայերէն կը սորվինք. We love Armenian, 1973-ին:
2. Letters to Vartan (հայաշունչ կտորներ), 1999-ին:
3. Angels on the Road (բարոյալից կտորներ), 2014-ին:
4. Letters from Armenia (Հայերէնէ անգլերէն թարգմանութիւն Էօժէնի Շէհիրեանի), 2002-ին:

Ընկհ. Էօժէնի արժանացած է բազմաթիւ գնահատագիրներու՝ Scarborough Writers' Association, Scarborough Art Council-էն եւ ուրիշ շատ մը տեղական հաստատութիւններէ: Ան գրած է յօդուածներ՝ հայն ու Հայաստանը ծանօթացնելու գանատացի ընթերցողներուն:

Պ. Միմոնեան



Ընկհ. Արշօ Պոյաճեան

Ծնած է Պոյնէս Այրէս, Արժանթին հայրենասէր ընտանիքէ մը, որուն անդամները մաս կազմած են ՀՅԴ եւ ՀՄԸՄ-ի: Հայրը եղած է հիմնադիր անդամներէն մէկը տեղոյն Խրիմեան Ազգային վարժարանին: Փոքր տարիքէն անդամագրուած է ՀՅԴ պատանեկան եւ երիտասարդական միութիւններէն ներս եւ աւելի ուշ իր մօրը քաջալերանքով ան անդամագրուած է Պոյնէս Այրէսի ՀՕՄ-ի մասնաճիւղին: Ընկերուհին իր գործօն մասնակցութիւնը բերած է տեղոյն երգչախումբին եւ թատերախումբին միշտ զօրաւիք կանգնելով Խրիմեան ազգային վարժարանի նիւթական ապահովելու գործին: 1977-ին Պոյնէս Այրէսի մէջ ամուսնացած է ընկ. Սերգօ Պոյաճեանին հետ եւ հաստատուած Մոնթրէալ, ուր միացած է ՀՕՄ-ի Մոնթրէալի մասնաճիւղին: Իր կարելիութեան սահմաններուն մէջ ներկայ գտնուած է ՀՕՄ-ի հերթական ժողովներուն եւ քաջալերած է ՀՕՄ-ի եւ գաղութէն ներս գրեթէ բոլոր ձեռնարկները:



Ընկհ. Պերճուհի Գոնալեան Քէշիշեան

Ծնած է Դամասկոս, Սուրիա: Նախնական ուսումը ստացած է տեղոյն Միացեալ նախակրթարանէն իսկ երկրորդականը՝ Իտալացիներու մայրապետներու վարժարանէն: Աւարտելէ ետք հինգ տարի պաշտօնավարած է որպէս ուսուցչուհի: Ամուսնացած եւ հաստատուած է Լիբանանի մէջ: Անդամագրուած է ԼՕԽ-ի Անահիտ մասնաճիւղին: Երկու շրջան վարչական անդամ ըլլալով տարած է քարտուղարի պաշտօն ապա մաս կազմած է շրջանային վարչութեան արխիւային յանձնախումբին: Փոխադրուած է Մոնթրէալ եւ գործօն մասնակցութիւնը բերած է զանազան յանձնախումբերու մէջ: 26 երկար տարիներ մաս կազմած է եւ ներկայիս հոգեկան մեծ գոհունակութեամբ կը շարունակէ գործել մասնաճիւղիս Տարեցներ այցելող յանձնախումբին: Ընկերուհին վերջերս արժանացած է Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդարանի գնահատագրին:



Ընկհ. Շաքէ Պէսօհանեան Կէօնճեան

Ծնած է Աղէքսանդրիա, Եգիպտոս: Իր նախնական կրթութիւնը ստացած է հայկական վարժարանէն ներս ապա յաճախած է քաղաքի Գերմանական վարժարանը: Շարունակելով իր բարձրագոյն ուսումը հետեւած է Գահիրէի պետական համալսարանի Գերմանական լեզուի գրականութեան ճիւղը: Իր հօրաքոյրը՝ Քարգուհի Մարգարեան, որպէս գործունեայ անդամ Աղէքսանդրիոյ Հայ Կարմիր Խաչին, քաջալերած է որ երիտասարդ ընկերուհին 20 տարեկանին անդամագրուի ՀՕՄ-ի շարքերէն ներս: 1970-ին կը փոխադրուի Մոնթրէալ եւ անմիջապէս կը միանայ ՀՕՄ-ի Մոնթրէալի մասնաճիւղին: Կ'ամուսնոյն Պրն.Արմէն Կարօ Կէոնճեանի հետ եւ կ'ունենան երկու զաւակներ՝ Նորա եւ Զաւէն: Կրթական աշխատանքի կարեւոր դերին հաւատալով ան մաս կազմած է նաեւ Ս. Յակոբ Ազգ. Վարժարանի կրթական գործադիր մարմնին: Ընկհ. Կէոնճեան փոքր տարիքէն սիրած է ձեռարուեստը եւ հետաքրքրութիւն ցուցաբերած է հայկական գորգերու նկատմամբ ու մասնագիտացած այս ճիւղէն ներս: Ընկերուհին ձեռամբ բժախնդրութեամբ ու նուրբաճաշակ աշխատցուած գորգերը ցուցադրուած են ՀՕՄ-ի ձեռնարկած զանազան առիթներուն եւ արժանացած են ներկաներուն հիացմունքին: Հաւատալով ՀՕՄ-ի Զաւախքի զօրակցութեան եւ օժանդակութեան ծրագիրներուն, ընկերուհին ընդառաջած է ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան դրամահաւարքի կոչին եւ իր բնակարանէն ներս, երկու տարբեր տարեշրջաններ ան սիրայօժար ընդունած է եւ հիւրասիրած ՀՕՄ-ի ընկերուհիներ ու համկիրներ: Գաղութէս ներս իր բերած շօշափելի նիւթաբարոյական մասնակցութեան համար, Հոկտեմբեր 2016-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. (Նորին Սուրբ Օծութուն Տէր Տէր)Արամ Ա. Կաթողիկոսի պարգևատրուած է Ասպետի շքանշանով:



Ընկհ. Մեղա Սեւակեան

Ծնած է Գահիրէ, Եգիպտոս, Մեքաստացի հօրմէ եւ Վանեցի մօրմէ: 1963ին ընտնիօք գաղթած եւ հաստատուած է Թորոնթօ Գանատա եւ անդամակցած է երիտասարդացի Միմոն Զաւարեան ուխտին: 1967ին ամուսնացած է Մոնթրէալի Լեւոն Շանթ ուխտի անդամ ընկեր Յակոբ Սեւակեանի հետ եւ հաստատուած է Մոնթրէալ: Անդամակցած է ՀՕՄի Մոնթրէալի մասնաճիւղին: Ունի 2 զաւակներ, 5 թոռներ եւ 2 ծոռ: Եղած է ՀՕՄի Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւելեան Շրջանայի Վարչութեան անդամ եւ 4 տարի Գանատայի Շրջանային Վարչութեան անդամ: Վարած է վարչական զանազան պաշտօններ եւ ընտրուած պատգամաւոր ՀՕՄի Պատգամաւորական ժողովներու: Իր առողջական վիճակին պատճառով, վերջին 3 տարիներուն չէ կրցած մասնակցիլ ժողովներուն եւ ձեռնարկներուն, բայց մնացած է հաւատարին իր ուխտին:



Ընկհ. Յասմիկ Բարձիկեան Մինասեան

Ընկերուիին կը պատմէ թէ իր առաջին փորձառութիւնը ՀՕՄ-ի կեանքէն ներս եղած է 1965-ին երբ տակաւին անդամ չէր ՀՕՄ-ի շարքերէն ներս բայց եւ այնպէս խումբ մը երիտասարդուիիներով մասնակցած են տարւոյն ՀՕՄ-ի պազարին: Այս ձեռնարկը շարժառիթ մը կ'ըլլայ որ ընկերուիին անցնի ՀՕՄ-ի շարքերը եւ 1979-ին ան կը դառնայ նորընտիր վարչութեան անդամ քաջալերանքովը ընկհ. Անի Մերոբեանի եւ իր կեսրոջը ընկհ. Շաքէ Շաւարշ Մինասեանի որ իր կարգին անդամ էր նախորդ վարչութեան: Հակառակ կենսաբանութեան ճիւղէն ներս իր մասնագիտութեանը ան կը ստանձնէ հաշուապահի պաշտօնը: Նորընտիր վարչութիւնը մեծ թափով կը լծուի աշխատանքի եւ կը կազմակերպէ ձեռնարկներ նպաստելու հոն ուր որ կարիքը կար ի մասնաւորի նորակարոյց այսօրուան հայ կեդրոնին ու անոր բազմաթիւ կարիքներուն: Նիւթական ապահովելու կողքին վարչութեան նպատակը կ'ըլլայ նորեկ անդամներ ներգրաւելու աշխատանքը խտացնելով մասնաճիւղին շարքերը:

Ընկերուիին մասնակցած է ՀՕՄ-ի պատգամաւորական ժողովներու եւ այդպիսով աւելի մօտէն ծանօթացած է ՀՕՄ-ի համաշխարհային կարոյցին:

Թէեւ ժամանակէ մը ի վեր դադրած է վարչական պաշտօններ ստանձնելէ սակայն ան մօտէն հետեւած է եւ կը հետեւի ՀՕՄ-ի արձանագրած նուաճումներուն, որովհետեւ կը հաւատայ ՀՕՄ-ի արքելութեան ու տարուած բժախնդիր աշխատանքներուն:



Ընկհ. Մեղա Փափագեան Թուրիկեան

Ծնած է Հալէպ, Սուրիա: Շրջանաւարտ է Քարէն Եփփէ Ազգ. Ճեմարանէն: Կարճ ժամանակ մը պաշտօնավարած է Ազգ. Կիւլպէնկեան վարժարան, որպէս տնօրէնուիի: Նոյն տարին կ'ամուսնանայ Պէյրութ հանրաժանօթ «Թուրիկ»-ի զաւկին՝ Հրայր Թուրիկեանի հետ: Կը բախտաւորուին երկու մանչ զաւակներով՝ Միհրան եւ Բաֆֆի: Կէտուրմօրը Շուշան Թուրիկեանի փափաքով 1968-ին կ'անդամագրուի ԼՕՄ-ի Հազմիյէի շրջանի Զուարթնոց մասնաճիւղին:

Հաճոյքով կը մասնակցի մասնաճիւղի բոլոր ձեռնարկներուն կազմակերպչական աշխատանքներուն: Լիբանանի քաղաքացիական կռիւներու պատճառով կը փոխադրուին Ամման, Յորդանան ուր մաս կը կազմէ ՀՕՄ-ի Ամմանի Արազ մասնաճիւղին վարչական կազմին: 1991-ին կը հաստատուի Մոնթրէալ եւ կը միանայ Մոնթրէալի Սօսէ մասնաճիւղին: Ընկհ. Թուրիկեան իր գործօն մասնակցութիւնը բերած է զանազն յանձնախումբերու մէջ: Մասնակցած է ՀՕՄ-ի Գանատայի Շրջանի պատգամաւորական ժողովներուն: Միրած է եւ կը սիրէ այս աննման կազմակերպութիւնը եւ կը մաղթէ յարատեւ յաջողութիւն:



Ընկհ. Զեփիւո Քէւերեան Լուլու

Ընկերուիին կը պատմէ թէ իր առաջին փորձառութիւնը ՀՕՄ-ի կեանքէն ներս եղած է 1965-ին երբ տակաւին անդամ չէր: Ծնած է Հալէպ, Սուրիա, բազմանդամ ընտանիքի մէջ ուր ազգային ոգին եւ հայ ապրելու տենչը եղած են կարեւոր ազդակները: Կանուխ տարիքէն անդամագրուած է ՍՕՄ-ի շարքերը: Նախակրթութիւնը ստացած է Ազգային Սահակեան վարժարանէն ապա աշակերտած է Ազգ. Քարէն Եփփէ Ճեմարան միշտ ի մտի ունենալով ուսուցչական ասպարէզը: Կը պաշտօնավարէ Հայ Կաթողիկէ քոյրերու վարժարանը College Soeurs de l'Immaculée Conception: 1968-ին կը հաստատուի Մոնթրէալ եւ կը միանայ ՀՅԴ երիտասարդական եւ ՀՕՄ-ի Մոնթրէալի շարքերէն ներս: Կ'անդամակցի Համազգայինի Հայ Կրթական եւ Մշակութային միութեան մաս կը կազմէ պարաօլիմպիկ, թատերախումբին նաեւ կը ստանձնէ վարչական պաշտօն տեղական եւ շրջանային մակարդակներով: Ընկերուիի Քէւերեան Լուլու երկար տարիներ պաշտօնավարած է Ս. Յակոբ Շաբաթօրեայ եւ ՀՕՄ-ի ծաղկոցէն ներս, ձեռք ձգելէ ետք մանկավարժութեան յատուկ վկայագիր Vanier college-էն: Աւելի ուշ ան իր ուսումը կը շարունակէ եւ կը վկայուի Concordia համալսարանէն ներս հետեւելով Human Science ճիւղին: Ընկերուիին 50 տարիներ անշահախնդիր մասնակցութիւնը բերած է ՀՕՄ-ի կեանքէն ներս: Մասնակցած է ՀՕՄ-ի պատանիներու փոխանակման ծրագրին որպէս խորհրդատու Մասաչիւսեթսի Քէմբ Հայաստան ծրագրին: 1993-ին որպէս պատգամաւոր հայրենիքի մէջ մասնակցած է Հայաստանի Համահայկական Հիմնադրամի ընդհանուր ժողովին: Եղած է ընդհանուր ժողովներու ատենադպրուիի եւ մասնակցած է ՀՕՄ-ի պատգամաւորական ժողովներուն: ՀՕՄ-ի անունով մասնկացած է Musée des beaux-arts մէջ Հայկական աւանդական տօնածառի պատրաստութեան եւ ցուցադրման աշխատանքներուն: Ընկերուիին ամուսնացած է Վիքթօր Լուլույի հետ եւ ունի երկու զաւակներ Էմմ եւ Անի:

60
ամս
ընդամենը
անդամացուցուցին



Ընկհ. Հռիփսիմէ Նուրեան Աբգարեան



Ընկհ. Ալիս Դաւիթեան



Ընկհ. Անժէ Գաթարոյեան



Ընկհ. Աշխէն Հացագործեան



Ընկհ. Էլիզ Պոյաճեան



Ընկհ. Սուլթանա Փալանճեան

Տերեաթափ

Ընկհ. Հելէն Զիլինկիրեան

Ընկերուհի Հելէն ծնած է Պարսկաստան, 1929-ին։ Զաւակն է Դաւիթեան ընտանիքին։ Ան ստացած է բարձրագոյն ուսում։ Կ’ամուսնանայ Էրիք Զիլինկիրեանի հետ, եւ կը բախտաւորուին երկու զաւակներով։ Կը գաղթեն Միացեալ Նահանգներ, ուր կը պաշտօնավարեն համալսարաններու եւ այլ կրթական հաստատութիւններու մէջ։ Յետոյ, կը փոխադրուին Կուէշֆ, Գանատա եւ հոն ալ կը նետուին ուսուցչական ասպարէզ։ Ընկերուհի Զիլինկիրեան Գանատայի մէջ կը հիւրընկալէ տասնեակ մը ազգականներ եւ գաղթականներ, որոնց կը հիւրընկալէ, կ’օգնէ ընտելանալու նոր միջավայրին, գործ գտնելով, զանոնք տուներու մէջ ապահովելով եւ այլն։ Իրեն համար մեծ հաճոյք էր տեսնել անոնց յաջողութիւնները։ Միշտ կը յիշուին իր հիւրասիրութեան ճոխ սեղանները։ Ան միացած է ՀՕՄ-ի շարքերուն 25 տարի առաջ եւ վարած՝ զանազան վարչական պաշտօններ, մասնաւորաբար հաշուապահութին։ Անհանգստութեան պատճառաւ ան վերջերս չէր կրնար մասնակցիլ մեր ձեռնարկներուն, բայց ժաաց միշտ հաւատացեալ ՀՕՄ-ի առաքելութեան։ Ան իր 25-ամեայ անդամակցութեան զարդասեղը ստացաւ իր տան մէջ, վարչութեան տուած այցելութեան ընթացքին։ Ընկերուհի Հելէն՝ իր աչքերը փակեց 19 Յունուար 2018-ին, ետին թողելով իր ամուսինը՝ Էրիքը, եւ աղջիկը Էմիլի (Դէտ) Կաթրի եւ բազմաթիւ հարազատներ։ Խառնուածքով հեզ, բայց համարձակ, հաստատամիտ, աշխատասեր, ուժեղ եւ ճաշակատր կին էր ընկերուհի Հելէնը։ Հողը թեթեւ գայ վրան։



Ընկհ. Սալբի Մեքլեմեան Պելեան

Ընկհ. Սալբի Մեքլեմեան Պելեան ծնած է 4 Օգոստոս 1962-ին, Սուրիոյ հիւսիս-արեւելքը գտնուող հայաշատ Գամիշլիի մէջ, մուսալեռցի եւ զէթունցի նախահայրերէ սերած յարկին տակ։ Նախնական ուսումը ստացած է տեղւոյն Ազգային Եփրատ Վարժարանէն, որմէ ետք բարձրագոյն ուսման հետեւած է Սուրիոյ եւ Գանատայի մէջ։ Նախքան Գանատա փոխադրութիւնը 1984 թուականին, Գամիշլիի մէջ ան պաշտօնավարած է շրջանի Հայ Կաթողիկէ Վարժարանէն ներս, ուր դասաւանդած է հայերէն։ Միեւնոյն ժամանակ, ան մաս կազմած է եւ աշխոյժ գործունէութիւն ունեցած է շրջանի հայ կազմակերպութեանց մէջ։ 1984-ին, հետեւելով իր ընտանիքի անդամներուն, ան կայք հաստատած է Սենթ Գաթրինգ, Գանատա։ Սենթ Գաթրինգի մէջ եւս, ՀՄԸՄ-ի եւ նամանաւանդ ՀՕՄ-ի ճամբով, ան իր մեծ ներդումը ունեցած է շրջանի համայնքային եւ միութենական աշխատանքներու ընդլայնման եւ զարգացման։ Երկար տարիներով ծառայած է զոյգ կազմակերպութեանց մէջ, որպէս վարչական անդամ, պատասխանատուութեան բարձրագոյն գիտակցութեամբ կատարելով իրեն վստահուած աշխատանքները։ 1991-ին փոխադրուած է Պէրյութ, Լիբանան, ուր Ժան Պելեանի հետ կազմած է իր հայաշունչ ընտանեկան բոյնը, բախտաւորուելով զոյգ մանչերով։ Միսակ եւ Սեւակ։ Ամուսնոյն վաղաժամ մահէն ետք, 2006-ին, ան դարձեալ վերադարձած է Սենթ Գաթրինգ, ուր շարունակած է իր հայանուէր գործունէութիւնը ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի եւ Հայ Եկեղեցւոյ ճամբով։ Երկար տարիներ ծառայած է որպէս Սենթ Գաթրինգի ՀՕՄ-ի մասնաճիւղի, ՀՄԸՄ-ի եւ Ս. Պօղոս Հայց. Առաք. Եկեղեցւոյ վարչութեանց եւ հոգաբարձութեան անդամ։ Յետ երկարատեւ հիւանդութեան, 26 Յունուար 2018-ին, Ընկհ. Սալբին առյաւէտ փակեց իր աչքերը, իր ետին թողելով քաղցր յիշատակներ եւ համեստ գործունէութեան տիպարը ներկայացնող ազգանուէր օրինակ մը։



Ընկերուհի Էլիզապէթ Գարակեօգեան Թահանեան

Ընկերուհի Էլիզապէթ հասակ առած է ազգասէր Գարակեօգեան ընտանիքի մէջ։ Ընտանիքին իրեն փոխանցած դաստիարակութիւնը զինք մղած է դառնալու ՀՕՄ-ի անդամ։ Ընկերուհին անդամակցած է ՀՕՄ-ին 1988-ին, փոխանցուած է «Սօսէ» մասնաճիւղէն «Շուշի» մասնաճիւղ 1993-ին։ Ան միշտ քաջալերող եղած է ՀՕՄ-ի բոլոր ձեռնարկները, ինչպէս նաեւ ստանձնած է «Շուշի» մասնաճիւղի տօնավաճառի կնքամայրութիւնը։ Ան մեծ տիրամայրն էր Ս. Յակոբ երկրորդականի աշակերտ եւ հետագային Վանգուվըրի հոգեւոր հովիւ Տ. Հրանդ Վարդապետ Թահանեանին։ Ընկերուհին կեանքէն բաժնուեցաւ 22 Օգոստոս 2017-ին, շրջապատուած իր զաւակներով եւ թոռներով, որոնց սէրը վայելեց մինչեւ իր վերջին շունչը։



Ընկհ. Ազատուհի Պարոնեան

Ընկերուհի Ազատուհի Պարոնեան ծնած է 1923-ին, Լիբանանի Շօրա գիւղաքաղաքը. զաւակն է Գոզանեան մեծ ընտանիքին։ Այդ օրերուն Շօրայի մէջ հայկական վարժարանի չգոյութեան պատճառով ընկհ. Ազատուհի զուրկ ժաացած է հայկական ուսումէ։ 1938-ին կ’ամուսնանայ պրն. Մելիտոս Պարոնեանի հետ, եւ կը հաստատուին Հայֆա, Պաղեստին, ուր կը բախտաւորուին 5 զաւակներով՝ 3 մանչ, 2 աղջիկ։ Ընկհ. Ազատուհի իր զաւակները մեծցուցած է հայկական շունչով, զանոնք արձանագրած է ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքին. եղած են սկաուտ եւ արենոյշ, ինչպէս նաեւ մաս կազմած են Հայֆայի եկեղեցւոյ դպրաց դասին։ 1950-ին, ընկհ. Ազատուհի անդամակցած է Հայֆայի Հայ օգնութեան խաչին, գործօն մասնակցութիւն բերած է այդ մասնաճիւղի աշխատանքներուն։ 1962-ին ընտանեօք կը փոխադրուին Մոնթրէալ, Գանատա։ Ընկհ. Ազատուհի ընտանեկան կարիքներուն հասնելու համար ստիպուած կ’ըլլայ աշխատելու։ Այդ օրերուն կ’անդամակցի Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղին, սակայն իր առօրեայ աշխատանքը եւ ընտանեկան պարտաւորութիւները չեն արտօներ որ լրիւ ձեւով կատարէ իր միութենական պարտականութիւնները։ 1993-ին կը հիմնուի Լաւալի «Շուշի» մասնաճիւղը եւ ընկհ. Ազատուհի, իր ծնողական պարտականութիւնները արդէն աւարտած, զաւակները ամուսնացուցած, այլեւս ազատ կը զգայ իր գործօն մասնակցութիւնը բերելու ՀՕՄ-ի ընտանիքին։ Ընկերուհի Պարոնեան կը քաջալերէ «Շուշի» մասնաճիւղի ձեռնարկները, իր սիրտը եւ քսակը միշտ լայն բանալով որեւէ առիթի, եւ միշտ զօրավիգ կը կանգնի մասնաճիւղի կարիքներուն։ Ընկերուհի Ազատուհիի զաւակները, Պարոնեան եղբայները, իրենց իշխանական նուիրատուութեամբ սատարեցին Լաւալի Հայ կեդրոնի եւ Ս. Գէորգ եկեղեցւոյ գնման. եւ այսօր կեդրոնի սրահը կը կոչուի իրենց անունով։ Ընկերուհի Ազատուհի Պարոնեան մեզմէ յաւէտ բաժնուեցաւ 18 Յունուար 2018-ին։



Ընկհ. Ալիս Գէորգեան (Վարդանեան)

Ընկերուհի Ալիս Գէորգեան (Վարդանեան) ծնած է Հալէպ, 1932-ին։ Դասաւանդած է Դամասկոսի Հայկական վարժարանէն ներս։ 1969-ին գաղթած է Գանատա։ Բախտաւորուած է երկու զաւակնեով՝ Վիգէն եւ Անի. ու 4 թոռներով։ 1970-ին ընկհ. Ալիս միացած է ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղին ու եղած միութեան գործօն անդամ, մասնաւորապէս Ամառնային Դպրոցի յանձնախումբի մէջ։ Ան երկար տարիներ անդամակցած է նաեւ Թորոնթոյի Համազգային Մշակութային Միութեան «Գլաձոր» մասնաճիւղին, վարած ատենապետի պաշտօն, ինչպէս նաեւ եղած է անդամ՝ Համազգայինի Գանատայի Շրջանային Վարչութեան։ Ներդրում ունեցած է գրական մարզին մէջ. ասմունքային ելոյթներով մասնակցած է Թորոնթոհայ գաղութի գեղարուեստական ձեռնարկներուն։ Ընկերուհի Ալիս մեզմէ յաւէտ բաժնուեցաւ 11 Փետրուար 2018-ին։



Ընկհ. Սիրան Աղազարեան

Միրելի՛ Աղազարեան եւ Պոյաճեան ընտանիքներ, ազգականներ, բարեկամներ Այսօր եկած ենք այս սուրբ տաճարին ներքեւ մեր վերջին յարգանքը, մեր սրտի խօսքը փոխանցելու այս մեծ հայուհիին ընկհ. Սիրան Աղազարեանին մահուան տխուր առիթով։ Ընկհ. Սիրան Աղազարեան ազգասէր ընտանիքի զաւակ է, քոյրը Փանոս Պոյաճեանի, իր զաւակները դաստիարակած է ազգասիրութեամբ եւ եկեղեցասիրութեամբ։ Իմ եւ ընկհ. Սիրանին բարեկամութիւնը կերկարի 30 երկար տարիներու վրայ, երկուքս ալ նոյն գաղափարներուն հաւատացող, մեր միտքն ու աչքը դէպի մեր կառոյցները, թէ ինչպէ՛ս օգտակար կրնանք դառնալ մեր սիրած միութիւններուն։ ՀՕՄ-ի ձեռնարկներուն, ընկիերուհի Սիրանն ու իր կեանքի ընկերը՝ պատուական ընտանիքի զաւակ պրն. Լեւոն Աղազարեանը, անպայման իրենց նիւթական եւ բարոյական աջակցութիւնը կը բերէին։ 25 տարիներ առաջ, երբ Լաւալի համալիրը եւ եկեղեցին իրականութիւն դարձան, ըկրհ. Սիրանին զաւակները, իրենց իշխանական նուիրատուութեամբ մասնակցեցան դրամահաւաքին, եւ այդպիսով Լաւալի ՀՕՄ-ի «Շուշի» մասնաճիւղի գրասենեակները կը կոչուին «Լեւոն եւ Սիրան Աղազարեան», հետեւաբար անոնք միշտ պիտի յիշուին ապագայ սերունդներուն կողմէ։ Ընկերուհի Սիրան, քու բարի հոգիիդ վարձատրութիւնը անպայման պիտի ստանաս երկնաւորէն, հանգի ստ ննջէ։ Քու յիշատակդ մի շտ վառ պիտի ժապ մեր սրտերուն մէջ։ Հայ ազգը բնաւ չի մեռնիր Սիրանին նման հայ մայրեր ունենալով։



Զապէլ Կիւլեան

Ընկհ. Զուարթ Մանուկեան

Ընկհ. Զուարթ Մանուկեան ծնած է Դամասկոս, Մուրիա, 1931-ին: Ան զաւակն է Թուլզեան ընտանիքին: Ուսումը ստացած է Թրիփոլիի Immaculée Conception ֆրանսական դպրոցին մէջ, աւարտելով մանկավարժական մասնագիտութիւնը: Ընկերուիին պատանի տարիքէն իր աշխոյժ խառնուածքով սիրած է հայ բեմը, եւ արդէն 15 տարեկանէն սկսած է ներկայացնել «Սայաթ Նովա» օփերան, «Վարդանանք»ը, «Ինկած բերդի իշխանուհին»: 1951-ին ան անդամ դարձած է Թրիփոլիի Լ.Օ.Խ.ի մասնաճիւղին: 1953-ին ամուսնանալով Յակոբ Մանուկեանի հետ, կազմած են ընտանեկան իրենց բոյնը եւ ունեցած երկու զաւակներ: Ընկհ. Մանուկեան Պէրուիի Հայ Աւետարանական կեդրոնական բարձրագոյն վարժարանին մէջ վարած է մանկապարտիզպանուհիի, կարգապահութեան պատասխանատուի եւ հոգեւոր տեսուչի պաշտօններ, ան նաեւ աշխոյժ գործունէութիւն ունեցած է Հայ Աւետարանական Եկեղեցւոյ մէջ: Ընկերուիին իր Լ.Օ.Խ.-ականի գործը շարունակած է Պէրուիի մէջ, աշխոյժ գործունէութիւն ունենալով «Ազատամարտ» ակումբէն ներս, վարած է Լ.Օ.Խ.ի վարչական պաշտօն եւ երկար տարիներ մասնակցած է «Պնակ մը կերակուր»-ի հանգանակութեան: 1991-ին փոխադրուած է Մոնթրէալ, մաս կազմելով «Սօսէ» մասնաճիւղին, ապա 1993-ին շարունակած է իր անդամակցութիւնը Լաւալի «Շուշի» մասնաճիւղէն ներս: Ընկերուիին կ'ըսէ՝ «56 տարիներ առաջ կատարծ ուխտիս հաստատ պիտի ժաւմ, մինչեւ այն ատեն, որ Տէրը ինծի կեանք շնորհէ»:

Ընկհ Զուարթ մահացաւ 31 Յունուար 2018-ին:



Ընկհ. Արմինէ Ասատուրեան

Ընկերուիի Արմինէ Ասատուրեան ծնած է Հալէպ, յաճախած է տեղոյն Ազգային Զաւարեան վարժարանը: Ուշիմութեան եւ ինքնաշխատութեան որպէս արդիւնք տիրացած է իր երկրորդականի վկայականին: Շրջան մը պաշտօնավարած է Ազգային Զաւարեան վարժարանին մէջ: Եղած է եւ սիրուած, եւ փնտրուած ուսուցչուհի, եւ հաճելի գործընկեր՝ թէ՛ Հալէպի եւ թէ՛ ապագային Մոնթրէալի մէջ: 1968-ին ընտանիքին հետ հաստատուած է Մոնթրէալ: 1972-ին շատ դժուարին պայմաններու մէջ, Արմինէ զօրաւոր կամքն ու ինքնաշխատութիւնը ի գործ դրած, վկայուած է որպէս մանկավարժ Baccalauréat en éducation: Ուսումնաստենչ Արմինէ 1976-ին վկայուած է Maitrise en éducation Psycho-pédagogique ճիւղին մէջ: Մինչեւ հանգստեան կոչուիլը ան պաշտօնավարած է պետական վարժարաններէ ներս. պաշտօն մը, զոր վարած է ամենայն խղճմտութեամբ, սիրով եւ հաճոյքով, արժանանալով բոլորին սիրոյն եւ յարգանքին: Իր անձնական յաջողութեանց առընթեր, իր կեանքը իմաստաւորած է նաեւ գործելով ազգային մարմիններէ ներս: Վարած է զանազան վարչական պաշտօններ: Եղած է ՀՕՄ-ի «Սօսէ» մասնաճիւղի ատենադպիր, ապա ատենապետ: Եղած է Գանատայի Շրջանային վարչութեան անդամ, քարտուղար եւ մինչեւ կեանքի վերջին շրջանը (անողոք հիւանդութեան վատթարացումը) իր ներդրումը բերած է տեղական թէ՛ շրջանային զանազան յանձնախումբերու մէջ: Արմինէ եղած է նաեւ Համազգայինի վարչական անդամ եւ մաս կազմած ՀՄԸՄ-ի խորհուրդին: Երկար տարիներ եղած է Ս. Յակոբ Ազգ. վարժարանի Կրթական Գործադիր Մարմնի անդամ վարելով պատասխանատու պաշտօններ: Մաս կազմած է Հայաստան Համահայկական Հիմնադրամի խորհուրդին եւ եղած է ՀՕՄ-ի ներկայացուցիչը վերոյիշեալ վարչութեան մօտ: Իր տարած բժախնդիր, կարգապահ եւ հետեւողական աշխատանքին համար յատուկ գնահատագրով մը պատուուած է Հայաստան Համահայկական Հիմնադրամի կեդրոնի ընդհանուր նախագահ պրն. Արա Վարդանեանի կողմէ: 2007-ին, Գանանց Միջազգային Օրդան տօնակատարութեան առթիւ, Արմինէ պատուուած է ՀՕՄ-ի մէջ տարած իր երկար տարիներու ծառայութեան եւ անսակարկ նուիրումին համար: Այս բոլորէն ետք, Արմինէն կարելի է բնութագրել ինտելեալ յատկանիշներով. իր սկզբունքներուն հաւատացող, տեսլական ունեցող, բժախնդիր, ուշիմ եւ խոնարհ հայուհին: Վարձքդ կատար, սիրելի՛ ընկերուհի: Խունկ ու աղօթք քու անթառամ յիշատակիդ:



Ընկհ. Շաքէ Տէր Մելքոնեան-Մինասեան

Ընկերուիի Շաքէ Տէր Մելքոնեան-Մինասեանի կրթական, ծնած է Լիբանան, դուստրը Տէր Մելքոնեան, հայրենասէր ու ազգանուէր ամուլին: Պէրուիի Համազգային հայճեմարանի Նշան Փալանճեան ճեմարանի յարկին տակ Նիկոլ Աղբալեանի եւ Լեւոն Շանթի շունչով տոգորուած ընկերուիի Շաքէն նաեւ ժառանգած է Տէր Մելքոնեան ընտանիքի ազգային խոր գիտակցութիւնը եւ նուիրումի ոգին: Պէրուիի Ամերիկեան համալսարանը աւարտելէ ետք, Ընկերուիի Շաքէ իր ուսումը կը շարունակէ Փարիզի Մորպոն համալսարանին մէջ, տիրանալով գրականութեան դոկտորային: Տարիներու ընթացքին ան մասնակցած է զանազան միութիւններու գործունէութեանց ուսանողական, մարզական, երաժշտական, մշակութային, կրթական, ընկերային, բանասիրական եւ քաղաքական: 1967-1988 եղած է Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական Վարչութեան անդամ եւ վարած ատենապետութեան պաշտօնը: Իր գրական-քննադատական մշակութային բովանդակութեամբ յորուածները լոյս տեսած են սփիւռքահայ մամուլին մէջ: Եղած է Խմբագրական կազմի անդամ եւ աշխատակից «Ակօս», «Յառաջ», «The Armenian Review», «La cause arménienne» պարբերականներուն, աշխատակցած է «Ազդակ», «Այգ», «Յառաջ», «Հայրենիք» «Ազդարար» եւ «Հորիզոն» թերթերուն: Մոնթրէալ հաստատուելէն ի վեր, ընկերուիի Շաքէ իր գնահատելի մասնակցութիւնը բերաւ գաղութի աշխատանքներուն իր տուած դասախօսութիւններով եւ ժողովական-յանձնախմբային յանձնառութիւններով: Մոնթրէալի մէջ հիմնադիր անդամ էր Université du Québec-ի եւ գրականութեան բաժանմունքի ժապոն դասախօս 24 երկար տարիներ: Ֆրանսերէն լեզուով հրատարակած է 5 հատորներ Contes et légendes arméniens , l’épopée populaire arménienne «David de Sassoun», Les politiques littéraires en Union Soviétique, Contes arméniens , Le dossier arménien , Renyi English-Armenian Picture Dictionary, որոնք բոլորն ալ կը հետապնդեն հայկական նիւթեր: Հայերէն լեզուով ան հրատարակած է «Հայերէնի գիրքս» վերնագրով դասագիրքերու շարքը՝ իւրաքանչիւրը իր աշխատանքի տեսրով: Ան թարգմանած է Լորրնս Տրրելիի «Պրոսպերոյի կղզին» վիպակը, ինչպէս նաեւ հայոց պատմութեան Բ. դարու դրուագներէն քաղուած «Օղակներէն մէկը» վէպը: Անդամ էր ֆրանսագիր գրողներու միջազգային ընկերակցութեան, Գանատայի եւ Քեպէքի գրողներու միութեանց: Ընկերուիի Շաքէ Մինասեանի հանրային եւ մշակութային մարզերէն ներս տարած բերուն գործունէութեան համար գնահատուած է հետեւեալ պատուագրերով եւ շքանշաններով.

- 1996՝ Conseil du civisme de Montréal-ի կողմէ՝ «Արժանատր քաղաքացի»ի վկայագիր Citoyenne de Mérite.
- 1996՝ ՄԱԿ-ի ոչ-կառավարական կազմակերպութիւններէն International Information Academy-ի անդամ ընտրուած.
- 1997՝ Արեւելեան Միացեալ Նահանգներու Գանատայի Թեմի Ազգային իշխանութեան կողմէ՝ «Տարուան կինը» տիտղոսին արժանացած.
- 1998ին արժանացած է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին.
- 1999՝ Lifetime Achievement Award, Գոնգորտիա Համալսարանի Հայ Ուսանողական Միութեան կողմէ.
- 2000՝ Distinction spéciale de la Journée internationale des femmes, Մոնթրէալի Քաղաքապետական Խորհուրդին կողմէ.
- 2004՝ գնահատագիր Հորիզոն Շաբաթաթերթի կողմէ.
- 2004՝ Արժանեաց գնահատագիր, Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութեան կողմէ.
- 2008՝ «Ակնունի» գնահատագիր, ՀՕՄ-ի Արեւելեան Միացեալ Նահանգներու Շրջանային Վարչութեան կողմէ.
- 2010՝ Գնահատագիր, Գանատայի Դաշնակցային կառավարութեան ներգաղթի նախարարութեան կողմէ:

Ընկերուիի Շաքէի կրթական, հրատարակչական եւ հասարակական լայն գործունէութիւնը հպարտութեան աղբիւր է ՀՕՄ-ի ընկերուիներուն եւ համայն հայութեան: Ընկհ Շաքէ Տէր Մելքոնեան Մինասեան իր մահկանացուն կնքեց 1 Յուլիս 2017-ին Մոնթրէալի մէջ: Իր մահով, ՀՕՄ-ի մեծ ընտանիքը կորսնցուց վաստակաւոր ընկերուիի մը:



Ընկհ. Արսինէ Մելիքեան

Ընկերուիի Արսինէ Մելիքեան ծնած է Սուրիա. 1933-ին: Ան բախտաւորուած է 2 զաւակներով՝ մանչ մը եւ դուստր մը: Ընկհ. Արսինէ ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղին անդամակցած է 1973-ին: Իր մասնակցութիւնը բերած է մասնաճիւղիս տարեկան տօնավաճառներու աշխատանք-ներուն: Ընկերուիին մահացաւ Մեպտեմբեր 2017-ին:

Մեր կապի տուեալները

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութեան հետ կապի լաւագոյն եղանակը ելեկտրոնային նամակագրութիւնն է: Կրնաք ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութեան գրել ars-canada@bellnet.ca հասցէին, կամ թղթատարական հասցէին՝

Armenian Relief Society of Canada (ARS) Inc. 3401 Olivar Asselin, Montreal (Quebec) H4J 1L5
Հեռախօս՝ 514-333-1616 | Հեռապատճէն՝ 514-333-1612 | Կայքէջ՝ www.ars-canada.ca



www.ars-canada.ca

ՄԱՍՆԱՃԻՒՆԵՐ

Համիթընի «Արեւ» մասնաճիւղ

Ամանոր

Ամանորի առթիւ Համիթընի «Արեւ» մասնաճիւղը կազմակերպեց գաղութային ճաշկերոյթ մը, որուն ջերմ մթնոլորտը շէնցուցին ՀՕՄ-ի ընկերուհիները իրենց պատրաստած զանազան խաղերով: Տիկին Գոհար Ղազարեան Վարդանեան տօնին յարմար ասմունքով եւ երգերով խանդավառեց ներկաները: «Արեւ» մասնաճիւղը կազմակերպեց նաեւ Ամանորի ձեռնարկ մը ՀՕՄ-ի Շաբաթօրեայ դպրոցի աշակերտներուն: Երգելով ու պարելով տօնածառին շուրջ փոքրիկները դիմաւորեցին Կադանդ պապուկը եւ ստացան իրենց նուէրները:

ՀՕՄ-ի օր

11 Փետրուար 2018-ին, Համիթընի «Արեւ» մասնաճիւղը ունեցաւ ՀՕՄ-ի օրուան տօնակատարութիւն, որուն ներկայ էին Շրջանային վարչութեան ներկայացուցիչ Նաթալի Մանուկեան, ինչպէս նաեւ «Վոսմեան» կոմիտէի ընկերներ: Ատենապետ ընկեր Յակոբ Աբգարեան բարձր գնահատեց ՀՕՄ-ուհիներուն տարած ծանր աշխատանքը, նամանաւանդ Համիթընի տարիքով յառաջացած ընկերուհիներունը, ապա քաջալերեց երիտասարդուհիները, որպէսզի նոր ուժով եւ թափով

կազդուրեն մասնաճիւղը: Զեռնարկի աւարտին ընկի. Սոնիա Էրջանեան ստացաւ 25-ամեայ զարդասեղ, իսկ ընկի. Հոփսիսմէ Աբգարեան՝ 60-ամեայ Պատուոյ գնահատագիր: Մասնաճիւղիս ընկերուհիներուն նուիրումով եւ ճիգերով այս տարի եւս կրցանք յաջողութեամբ պսակել մեր ծրագիրները:

Հոգեհանգիստ

Փետրուար 25-ին կատարուեցաւ ՀՕՄ-ի «Արեւ» մասնաճիւղի մահացած ընկերուհիներու Հոգեհանգստեան Պաշտօն Համիթընի Սուրբ Մարիամ եկեղեցոյ մէջ: Ներկայ էին ՀՕՄ-ի ընկերուհիները, որոնք ննջեցեալ ընկերուհիներուն հոգւոյն ի յիշատակ պատրաստած էին անուշեղեններ: Նշենք, որ «Արեւ» մասնաճիւղը իր փոքրաթիւ անդամներով կրցաւ Հայաստանի հաշմանդամ զինուորներու վերականգնողական կեդրոնի անկողիներու դրամահաւաքին կոկիկ գումար մը յատկացնել: Ծնորհակալութիւնտրեւտիկին Սողոմոնեւ Մարի Թուրաճիքեաններուն, որոնք անկողինի մը արժէքին կէտը նուիրեցին:

Մելինէ Ճենապեան



Ուինծըրի «Ռուբինա» մասնաճիւղ



Ուինծըրի «Ռուբինա» մասնաճիւղի անդամները խանդավառութեամբ կը դիմաւորեն Նոր Տարին

Գեմպրիճի «Մեղրի» մասնաճիւղ

ՀՕՄ-ի Գեմպրիճի «Մեղրի» մասնաճիւղի ամփոփ գործունեությունը

Հայ Օգնության Միության Գեմպրիճի «Մեղրի» մասնաճիւղը իր 2017-2018 տարեշրջանի գործունեությունը կը շարունակէ շնորհիւ իր գիտակից ու պարտաճանաչ անդամուհիներուն, որոնք բարձր տրամադրութեամբ ու եռանդով կը վարեն իրենց վստահուած պաշտօնը: Վարչական ու անդամական ժողովները հերթականութեամբ գումարուեցան:

Շաբաթ, 28 Հոկտեմբեր 2017-ին, մասնաճիւղիս վարչությունն ու անդամուհիները դիմաւորեցին Թորոնթոյէն եւ Մոնթրէալէն ժամանած Շրջանային վարչութեան ընդհանուր կազմը: Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկհ. Անի Օհանեան ծանօթացուց նորընտիր Շրջանային վարչութեան անդամուհիները իրենց պաշտօններով, ապա մանրամասնութեամբ ներկայացուց գաղութիս եւ հայրենիքին առնչութեամբ ծրագրուած ՀՕՄ-ի յառաջիկայի ծրագիրները: Ան մասնաւորաբար անդրադարձաւ Գանատայի կրթական օճախներուն, հայ ուսանողներու կրթաթոշակներուն, հայրենիքի «Սօսէ» մանկապարտեզին եւ հայ զինուորի կարիքներուն: Ի վերջոյ, Շրջանային վարչությունը այցելեց ՀՕՄ-ի «Մեսրոպ Թիթիզեան» շաբաթօրեայ վարժարանի աշակերտները, որոնք ազգասիրական երգերով ու հայկական պարերով դիմաւորեցին իրենց հիւրերը:

Զեռնարկներ

Վարչությունս կազմակերպեց փոքրիկներուն յատուկ ամառնային ճամբար մը, որուն մասնակցեցան չորսէն տասնչորս տարեկան փոքրիկներ: Երկշաբաթեայ տեւողութեամբ ամառնային այս ճամբարը մեծյաջողություն արձանագրեց: Կամաւոր ընկերուհիներ եւ օգնականներ փոքրիկներուն ներկայացուցին հայ մշակոյթը, տրվեցուցին հայերէն լեզուն, հայկական երգեր, պարեր, ուտանաւորներ եւ ձեռնային աշխատանքներ:

8, 9, 10 Սեպտեմբեր 2017-ին, մեծ շուքով յիշեցինք «Խաչվերաց» տօնը: Աւանդություն դարձած այս տօնին անվերապահ մասնակցութեամբ օգտակար դարձան ՀՕՄ-ի ընկերուհիները: Եռօրեայ տեւողութեամբ այս ձեռնարկը մեծ յաջողություն գտաւ «Արամ-Դրօ» կոմիտեութեան կազմակերպուած աշխատանքներով: Մասնաճիւղիս ընկերային յանձնախումբը եւս մասնակից դարձաւ վարչութեան աշխատանքներուն եւ կազմակերպեց զանազան ձեռնարկներ:

Շաբաթ, 14 Հոկտեմբեր 2017-ին, ձեռնարկեցինք «Bowling»-ի երեկոն, քսան զոյգերու մասնակցութեամբ:

Ուրբաթ, 8 Դեկտեմբեր 2017-ին, կազմակերպեցինք Ամանորի եւ Ս. Ծնունդի զոյգ տօներուն առիթով ձեռնարկ մը: Բացման խօսքով հանդէս եկաւ վարչութեան ատենապետուհի ընկհ. Մարկօ Թագուշեան: Ան իր սրտին խօսքը փոխանցելով շնորհաւորեց ներկաներուն Ամանորը եւ անդրադարձաւ ՀՕՄ-ի առաքելութեան հայրենիքի եւ սփիւռքի մէջ: Ապա օրուան հանդիսավար ընկհ. Մարալ Ղետիքեան շարունակեց յայտագիրը եւ հրապուրեց ներկաները իր Կաղանդ մամայի տարագով: Իր ջերմ բարեմաղթանքները փոխանցեց եւ հակիրճ բացատրություն տուաւ Ամանորի եւ Ս. Ծնունդին մասին, յետոյ առաջարկեց «Խորհուրդ մեծ» շարականով սկսիլ խրախճանքը: Ապա բեմ հրաւիրուեցան ընկերուհիներ Թամար Զափարեան եւ Միլվա Վարդանեան եւ ներկայացուցին օրուան յարմար երկխօսություն մը: Անոր յաջորդեցին խաղեր, աճուրդ եւ խանդավառ մթնոլորտ:

Աւարտին, ներկաները բարձր տրամադրութեամբ մեկնեցան՝ մաղթելով վարչութեան նորանոր յաջողություններ եւ յարատեւ վերելք

17 Փետրուարին մասնաճիւղիս ընկերային եւ դաստիարակչական յանձնախումբերը կազմակերպեցին «Ladies Night», Arabesque ճաշարանէն ներս, Բարեկենդանի տօնին առիթով, իսկ 13 Ապրիլին, Հայ կեդրոնի «Փոստաճեան» սրահին մէջ տեղի ունեցաւ «Bingo night»-ը:

Զոյգ առիթները ստեղծեցին հաճելի եւ ընկերային ջերմ մթնոլորտ մը:

«Bingo»-ի ձեռնարկին հասոյթով մասնաճիւղս կրցաւ հայ վիրաւոր ու հաշմանդամ զինուորի օժանդակութեան ծրագրին ապահովել մէկ անկողին:

17 Ապրիլի երեկոյեան, ընկհ. Գանի Թիթիզեանի առաջարկով՝ «Մեղրի» մասնաճիւղի վարչութեան եւ Ս. Նշան եկեղեցւոյ տիկնանց յանձնախումբին համագործակցութեամբ գաղութս կրցաւ յաջողեցնել շրջանի հիւանդանոցին «Diver City Dinner» ձեռնարկը կեդրոնէն ներս:

Այս ձեռնարկը դրական ազդեցություն մը ձգեց օտարներուն վրայ, որոնք իսկապէս հրապուրուած էին հայ մշակոյթով: Աւարտին, հիւանդանոցին տնօրէնը սրտին խօսքը փոխանցեց ներկաներուն եւ շնորհակալություն յայտնեց աշխատող կազմին խոստանալով նորանոր հանդիպումներ:

«Մեղրի» մասնաճիւղի տարեկան պարահանդէսը տեղի ունեցաւ 31 Մարտին, 350 ազգայիններու ներկայութեամբ: Օրուան հանդիսավար ընկհ. Շուշիկ Խտրեանի բարի գալուստի խօսքէն ետք բեմ բարձրացաւ գաղութիս հոգեւոր հովիւ, Հոգ. Հայր Յովհաննէս Վրդ. Սաղտըճեան եւ իր պատգամը փոխանցեց բարձր գնահատելով եւ օրինելով միութեանս գործունեությունը:

Զատկուան յատուկ յայտագիրով եւ «Երագ» նուագախումբի ու սիրուած երգիչ Յարութ Գարակեօզեանի մասնակցութեամբ բացառիկ մթնոլորտ մը ունեցանք: Աւարտին, շնորհակալական ջերմ խօսքեր յայտնեցինք նուիրատուներուն, ներկաներուն եւ աշխատող կազմին:

Մասնաճիւղս Կիրակի, 6 Մայիս 2018-ին նշեց Մայրերու եւ ՀՕՄ-ի օրը, կազմակերպութեամբ դաստիարակչական յանձնախումբին: Զեռնարկի հանդիսավար ընկհ. Շողիկ Խտրեանի բացման խօսքէն ետք ՀՕՄ-ի Մեսրոպ Թիթիզեան շաբաթօրեայ դպրոցի աշակերտները երգեցին Գանատայի, Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգները, ապա արտասանեցին ու երգեցին մայրերու նուիրուած երգեր ու ոտանաւորներ:

Օրուան բանախօսն էր ՀՕՄ-ի Մեսրոպ Թիթիզեան շաբաթօրեայ դպրոցի շրջանաւարտ օրդ. Նազիկ Հանէշեան: Ան հեզասահ եւ յստակ հայերէնով ներկայացուց «Հայ կինը, սինը ընկերութեան եւ տնտեսագիտութեան» - «Armenian Women: The Pillars of the Society and Economics» խորագրով նիւթը, օգտաշատ գիտելիքներ փոխանցելով ներկաներուն՝ արժանացաւ

բարձր գնահատանքի:

Գեղարուեստական յայտագիրը շարունակելով բեմ բարձրացաւ օրդ. Արմենիա Մարգիսեան, յատկապէս հրաւիրուած Թորոնթոյէն, երգեց մայրերու նուիրուած երգեր եւ իր անուշ ձայնով հմայեց ներկաները:

Օրուան հանդիսավարը բեմ հրաւիրեց ընկհ. Լիւսի Մարտիրոսեանը, որ ստանայ 15 տարուան անդամակցութեան զարդասեղ, ձեռամբ՝ ՀՕՄ-ի Գանատայի Շրջ. վարչութեան անդամ ընկհ. Նաթալի Մանուկեանի եւ մասնաճիւղիս ատենապետուհի ընկհ. Մարկօ Թագուշեանի:

Ապա ընկհ. Մարկօ խօսք առնելով շնորհաւորեց բոլոր մայրերը եւ ընկերուհիները, իրենց տօնին առթիւ:

Ան իր խօսքին ընդմէջէն գնահատեց ՀՕՄ-ուհիի ծառայասէր ոգին րսելով. «ՀՕՄ-ը գոհողութեան աղբիւր է, անշահախնդիր եւ օրինակելի: ՀՕՄ-ը ունի ազնիւ եւ հոգատար ընկերուհիներ, որոնք կը զօրացնեն այս նուիրական եւ մարդասիրական աշխատանքը»:

ՀՕՄ-ի «Մեղրի» մասնաճիւղի վարչությունը այս տարի գնահատեց ընկհ. Գանի Թիթիզեանը, որ օրինակելի է իր գործերով, նուիրումով եւ գոհողութեամբ: Խօսք առաւ նաեւ ընկհ. Նաթալի Մանուկեան, որ բարձր գնահատեց ՀՕՄ-ի «Մեղրի» մասնաճիւղի աշխատանքը եւ ներդրումը ՀՕՄ-ի մեծ ընտանիքին:

«Մեղրի» մասնաճիւղի նորագոյն անդամ էր ընկհ. Միլվա Վարդանեանը: Զեռնարկի աւարտին տեղի ունեցաւ մովաժառություն եւ կարկանդակի հատում երիցագոյն ընկերուհիներ Անահիտ Ասատուրեանի եւ Քնար Քէլեանի ձեռամբ: Տեղի ունեցան նաեւ սրտափութիս նուիրատուություններ: Հայր Յովհաննէս Սաղտըճեանի խօսքով եւ «Պահպանիչ»ով վերջ գտաւ ձեռնարկը:

«Մեսրոպ Թիթիզեան» շաբաթօրեայ վարժարան

Գեմպրիճի Մեսրոպ Թիթիզեան Շաբաթօրեայ վարժարանը կը վայելէ ՀՕՄ-ի «Մեղրի» մասնաճիւղին հովանաւորությունը: Այս տարի դպրոցը իր դուները բացաւ 16 Սեպտեմբեր 2017-ին եւ ընդունեց 68 աշակերտներ: Անոնք ըստ տարիքի բաժնուեցան հինգ դասարաններու, ինչպէս նաեւ դասարան մը յատկացուեցաւ արեւելահայերէնին հայրենիքէն ժամանած փոքրիկներուն համար: Շնորհակալություն կ'ուզենք յայտնել վարժարանի Հոգաբարձութեան, Մտողաց յանձնախումբին, ուսուցչուհիներուն եւ օգնականներուն, որոնց նուիրական եւ համերաշխ աշխատանքին շնորհիւ վարժարանս կը շարունակէ հայեցի դաստիարակություն ջարմբել մեր աշակերտներուն:

3 Փետրուար 2018-ին, Գեմպրիճի Հայ կեդրոնէն ներս եռուզեռ մը կար: Զանազան շրջաններէ ժամանած միություններու ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ եւ աշակերտներ հաւաքուած էին մասնակցելու Ազգ. Առաջնորդարանին կազմակերպած «Հայ մշակոյթ»-ի փառատօնին: Մասնակցողները ձեռնային աշխատանքներով ներկայացուցին հայ մշակոյթը:

Սրբազան Հայրը իր խօսքին մէջ շեշտեց հայ մշակոյթին փոխանցման կարեւորությունը մատղաշ սերունդին եւ քաջալերեց փոքրիկներուն աշխատանքը ու գնահատեց մասնակցողները: Այդ օրուան հիւրասիրությունը «Մեղրի» մասնաճիւղի վարչությունը պատրաստած էր: Փոքրիկները բազմազբաղ եւ արդիւնաւետ օր մը ունեցան:



Միսիսոկայի «Առազաստ»
մասնաճիղ

The Mississauga Arakasd Chapter has, as in the past, had another successful year.

The first event of the 2017-2018 year was a Walkathon and Picnic September 17th. The day began with our annual Walkathon. Upon finishing the walk, Ungerouhies, friends and families enjoyed the pleasant weather, delicious food and fun with each other at our annual picnic in the park.

We were visited by ARS Canadian Regional Executive in October and had an informative meeting about our organization's many programs and events that are both ongoing or will be taking place. The meeting was followed with a luncheon, lovingly prepared by our members.

Our annual Dinner Dance was held at the La Grill Restaurant November 4, 2017. The event was attended by more than 65 people dressed in Halloween costumes. Everyone greatly enjoyed participating in the costume competition and party. A good time was had by all! (and a lot of laughter!)

Since two is better than one, Christmas was happily celebrated twice by our Ungerouhies. The annual Christmas Bazaar was held December 3rd. Again this year, we had a sold out Bake Sale! Delicious bake goods made by our members were bought almost as soon as the Bazaar began. Mrs. Claus visited our Chapter's Christmas Party on December 17th. We were each given a gift from her because Arakasd Chapter has begun a new tradition of "Mrs. Claus celebrates Woman Power!" The 30 partiers enjoyed games, food and fun together.

Snow and bad weather didn't stop our dedicated people from supporting the March 17th Bowlathon. Everyone laughed and bowled to support our many ARS Projects.



Ungerouhies Displaying the ARS Flag at the annual Walkathon and Picnic September 17, 2017



Happy group at the Arakasd Christmas Party Luncheon December 17, 2017



An enjoyable evening Bowling with friends for ARS March 17, 2018



Enjoying celebrating Halloween at the Arakasd Chapter annual Dinner Dance November 4, 2017



Delicious bake goods sold at the Christmas Bazaar December 4, 2017

Վանգուվրի «Արազ» մասնաճիղ



2017-2018 Ամանորի խրախճանք. ՀՕՄ-ի Վանգուվրի «Արազ» մասնաճիղի եռանդուն և ժրաջանորեն աշխատող վարչության ընկերուհիները:



16 Դեկտեմբեր 2017-ին ՀՕՄ-ի «Արազ» վարժարանի աշակերտները Նոր Տարին դիմաւորեցին խաղերով, զուարճանքով եւ գեղեցիկ նուէրներով:



ՀՕՄ-ի «Արազ» շաբաթօրեայ վարժարանի աշակերտները 2 Յունիս, 2018 ին զիշերեցին Վանգուվրի Ջրարանէն ներս (Vancouver Aquarium):



Հոկտեմբեր 2017 ՀՕՄ-ի Վանգուվրի «Արազ» Շաբաթօրեայ մանկապարտեզի աշակերտները տօնեցին Halloween:



ՀՕՄ-ի Վանգուվրի «Արազ» շաբաթօրեայ վարժարանի տնօրէնութիւնը, ուսուցչական կազմն ու աշակերտները Ապրիլ 7, 2018-ին հիւրընկալեցին Գանատայի Թեմի բարեջան Առաջնորդ՝ Գերշ. Տէր Բաբգէն Արք. Չարեանը:

Օթթաուայի «Մեւան» մասնաճիւղ

ՀՕՄ-ի Օթթաուայի «Մեւան» մասնաճիւղը նշեց իր 25-ամեակը

Հովանաւորութեամբ Գանատայի Հայոց Թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբգէն Սրբ. Արք. Չարեանի, Կիրակի, 10 Յունիս 2018-ին, կէսօրուան ժամը 2-ին, Ottawa Hunt and Golf Club-ի շքեղ սրահին մէջ, ՀՕՄ-ի Օթթաուայի «Մեւան» մասնաճիւղը նշեց իր 25-ամեակը, նախագահութեամբ ընկ. Անի Տոնոյեանի եւ ներկայութեամբ Սրբազան Հօր, Գանատայի մէջ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Լեւոն Մարտիրոսեանի եւ իր տիկնոջ, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան լրիւ կազմին, Մոնթրէալի, Թորոնթոյի, Լաւալի եւ Օթթաուայի մասնաճիւղերու վարչութեանց ներկայացուցիչներու եւ անդամներու, Օթթաուայի Մշակութային փութեան եւ Ս. Մեքսիկայի եկեղեցւոյ ներկայացուցիչներու, ՀՕՄ-ուիներու, բարեկամներու եւ բարերարներու:

Օրուան հանդիսավարն էր ընկ. Մարալ Գալուստեան Գատեհճեան, որ բարի գալուստի խօսքը փոխանցելէ ետք հրաւիրեց ՀՕՄ-ի Օթթաուայի «Մեւան» մասնաճիւղի ատենապետուհի ընկ. Սոնիա Պէգիկեան Մուայթլը փոխանցելու իր սրտի խօսքը: Ընկերուհին բարի գալուստ մաղթելէ ետք անդրադարձաւ անցնող տարուան մասնաճիւղի գործունէութեան, ան յիշեց նաեւ մասնաճիւղի հիմնադրութենէն ի վեր բոլոր ատենապետուհիները, որոնք անվերապահօրէն ծառայած են ամբողջ 25 տարիներուն ընթացքին: Ան իր խօսքը աւարտեց ըսելով. «Մասնաճիւղս կրցաւ քսանհինգ տարի գոյատեւել շնորհիւ Գանատայի Շրջանայինի նախկին եւ ներկայ վարչութիւններուն եւ մասնաճիւղիս ներկայացուցիչներուն տուած ուղղութիւններուն եւ քաջալերանքին նաեւ իր անդամներուն անսակարկ նուիրումին եւ ժրջան աշխատանքին»:

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան խօսքը փոխանցեց ատենապետուհի Անի Օհանեան, որ իր խօսքին մէջ շեշտեց, թէ 25 տարիներու ընթացքին «Մեւան» մասնաճիւղի արգասիքը եղած է բեղուն: Ապա անեցուց. «Անխառն ուրախութեամբ կողջունենք «Մեւան» մասնաճիւղի 25-ամեակը: Մեր մաղթանքն ու փափաքն է, որ նոյն եռանդով ու աշխուժութեամբ շարունակէք այս սրբազան գործը, միշտ ի միտի ունենալով երիտասարդ տարրը, որոնք պիտի ըլլան մեր ապագայի ղեկավարները: Նորանոր յաջողութիւններ կը մաղթենք ձեզի, յուսալով որ յաջորդ տասնամեակները միասնաբար կը տօնախմբենք, սակայն այս անգամ ձեր անձնական յարկէն ներս»:

Մուշեղ Իշխանի «Հայաստան» երկարաշունչ բանաստեղծութենէն համադրում մը ասմունքեց Սոնա Թիթիգեան Կէտիկեան: Ճաշի սպասարկութեան միջոցին տեսերիզ մը ցուցադրուեցաւ մասնաճիւղի 25 տարիներու գործունէութեան մասին, պատրաստութեամբ ընկ. Թալին Շիրիքճեան Պանտէի:

Օրուան պատգամաբեր ընկ. Արմինէ Կարապետեանի խօսքի փոխանցումէն առաջ հանդիսավար ընկ. Մարալը ներկայացուց անոր կենսագրութիւնը: Ընկ. Արմինէ բարձր գնահատելով մասնաճիւղին քսանհինգամեայ ազգանուէր գործունէութիւնն ու հայրենիքի եւ սփիւռքի բոլոր կարիքներուն հասնելու անսակարկ նուիրումը իր խօսքը եզրափակեց շեշտելով, թէ բնաւ դիւրին չէր եղած տուններու մէջ եւ առանց յատուկ կեդրոն ունենալու տանիլ այսքան հսկայ աշխատանք: Այս բոլորը ցոյց կու տան ընկերուհիներուն անսակարկ նուիրումն ու ծառայութեան ոգին: Ան մաղթեց, թէ յառաջիկային մասնաճիւղը կարենայ օժտուիլ կեդրոնով մը եւ կարենայ գործել անոր յարկէն ներս:

Սոնա Թիթիգեան անգամ մը եւս ասմունքով մասնակից դարձաւ ձեռնարկին, ներկայացնելով Ժագ Յակոբեանի յատուկ ՀՕՄ-ուիներուն նուիրուած «Այս քոյրերը» բանաստեղծութիւնը, որուն աւարտին մասնաճիւղին կողմէ ծաղկեփունջ մը փոխանցուեցաւ ընկերուհիին:

Ապա տեղի ունեցաւ զարդասեղներու տույութիւն: 15-ամեայ ծառայութեան համար զարդասեղ ստացան ընկերուհիներ Անի Տոնոյեան, Մակի Գալուստ Միկրոյեան, Շադիկ Մալէք, Սիլվա Պոյաճեան, Անայիս Պարոնեան, Լիլիան Առաքելեան, Թալին Շիրիքճեան Պանտէք եւ Մարալ Գալուստեան Գատեհճեան, ձեռամբ ընկ. Սոնիա Պէգիկեան Մուայթլը:

25-ամեայ ծառայութեան համար զարդասեղ ստացան ընկերուհիներ Զարուհի Պապիկեան Հոտճինգ, Մալքի Պօղոսեան, Սրբուհի Նազարեան, Սիրվարդ Թաշճեան, Հերմինէ Պէրպէրեան, Թերեզ Փառնացուկեան, Փաթրիսիա Մուայթլ Մզընիս եւ Սոնիա Պէգիկեան Մուայթլ, ձեռամբ Շրջանային վարչութեան անդամներու ընկ. Ժօժօ Պետրոսեանի եւ ընկ. Անի Գրալեանի: 35-ամեայ ծառայութեան համար զարդասեղներ ստացան ընկ. Պայծառ Պապիկեան, ձեռամբ Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկ. Անի Օհանեանի: Առ ի գնահատանք իր 45-ամեայ ծառայութեան համար ընկ. Անի Մալէք ստացաւ ծաղկեփունջ: Ընկերուհի Անի Տոնոյեան եւս ստացաւ ծաղկեփունջ առ ի շնորհակալութիւն օրուան նախագահութիւնը ստանձնելուն համար:

25-ամեակի կարկանդակի հատումէն ետք արուեստագէտ Համբիկ Ճապուրեան տուտոկով մեկնաբանեց «Հով առէք սարեր ջան», «Երկինքն է ամպէլ», «Անձրեւ եկաւ» եւ «Կալի գիշեր» մեղեդիները:

ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Լեւոն Մարտիրոսեան իր շնորհաւորանքի խօսքը փոխանցելէ ետք շեշտեց հայրենադարձութեան ծրագիր մշակելու կարեւորութիւնը, ըստ որում կարելի ըլլայ հայրենիքի հողին վրայ ծառայել մեր ազգին ու հայրենիքին:

Ձեռնարկի աւարտին Սրբազան Հայրը փոխանցեց օրուան պատգամը, շեշտելով հայ կնոջ դերը ընտանեկան եւ ազգային-գաղութային կեանքէն ներս, ինչպէս նաեւ անոր միջոցաւ հայրենիքին ծառայելու նուիրական առաքելութիւնը:

Սոնա Թիթիգեան Կէտիկեան



Սէնթ Գաթրինգ «Արագ» մասնաճիւղ

ՀՕՄ-ի Սէնթ Գաթրինգի մասնաճիւղը կրցաւ իր տարեկան ձեռնարկները իրագործել, շնորհիւ մասնաճիւղի վարչութեան, յանձնախումբերուն եւ նուիրեալ անդամներուն անշահախնդիր նուիրումին: 2017 տարեշրջանին տեղի ունեցան հետեւեալ ձեռնարկները.

- ՀՕՄ-ի «Արագ» մասնաճիւղի շաբաթօրեայ դպրոցի հանդէս եւ աւանդական բաղարջակերութիւն-ճաշկերոյթ: Ուսուցչուհիները ջանք չէին խնայած պատրաստելու պատշաճ գեղարուեստական յայտագիր մը: Աշակերտները ելոյթ ունեցան արտասանութիւններով, երգերով եւ պարերով ուրախացնելով իրենց ծնողքները եւ ներկաները: Այս միջոցառումին հասոյթը յատկացուեցաւ Լոռիի եւ Զաւախքի օժանդակութեան:

- Մայրերու օրուան տօնակատարութիւն: Մասնաճիւղը պատուեց գաղութիս համակիր տիկ. Պերթա Գասարճեանը որպէս տարուան մայր:

- ՀՕՄ-ի օրուան տօնակատարութիւն, տեղի ունեցաւ Կիրակի, 11 հոկտեմբեր 2017-ին, կէսօրէ ետք ժամը 2-ին: Հանդիսութիւնը սկսաւ Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգներով: Օրուան հանդիսավարը (նորոգ հանցուցեալ) ընկ. Մալքի Պէլեան, բարի գալուստ մաղթեց ներկաներուն եւ հրաւիրեց ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան անդամ, մասնաճիւղի ներկայացուցիչ ընկ. Նաթալի Մանուկեանը տալու իր զեկոյցը: Ընկ. Մանուկեան անգլերէնով ներկայացուց ՀՕՄ-ի Գանատայի շրջանի 25 տարուան նիւթաբարոյական գործունէութիւնը, տեսերիզի ցուցադրութեամբ:

Ընկ. Նուարդ Սիբլէմեան 25 տարուան անդամակցութեան զարդասեղ ստացաւ: Իսկ Հալէպէն նոր ժամանած անդամներ Մարիա Քէշիշեան եւ Նանոր Առաքելեան իրենց երդումը տուին, կնքամայրութեանը ընկ. Անժէ Տէրտէրեանին: Եղան նուիրատուութիւններ:

- Սուրբ Ծնունդի ճաշկերոյթ, որ տեղի ունեցաւ. Չորեքշաբթի, 10 Յունուար 2018-ին, կոկիկ բազմութեան մը ներկայութեան: ՀՕՄ-ի անդամները պատրաստած էին համեղ ճաշերն ու անուշեղէնները: Վարչութեան անունով կ'ուզենք շնորհակալութիւն յայտնել մասնաճիւղիս ժրջան ընկերուհիներուն բոլորին վարձքը կատար: ՀՕՄ-ի «Արագ» մասնաճիւղը իր կարելին կ'ընէ ՀՕՄ-ի վերելքին համար եւ պահելու այս փոքր գաղութը, որ հիմնուած է 103 տարիներ առաջ: Ամէն գնով կ'աշխատինք ՀՕՄ-ի ջանքը վառ պահել եւ փոխանցել նոր սերունդին, որպէսզի շարունակուի այս սրբազան գործը:

Անժէ Տէրտէրեան



Լաւալի «Շուշի» մասնաճիւղ

ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղի 25-ամեակի տօնակատարութիւն

ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղի 25-ամեակի տօնակատարութիւնը տեղի ունեցաւ 29 Ապրիլ 2018-ին, կէսօրէ ետք ժամը 5-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Աւետիս Ահարոնեան» սրահէն ներս, հովանաւորութեամբ Տէր Բարգէն Արքեպիսկոպոս Չարեանի՝ Առաջնորդ Գանատայի Հայոց Թեմին, եւ նախագահութեամբ ընկի.Մեղա Գուշեանի: Ներկայ էին ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկի. Անի Օհանեան, ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեան, ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Վաչէ Շամեան, Ազգային վարչութեան ատենապետ տիկ. Շովիկ Թերզեան, օրուան պատգամաբեր ընկի. Աննա Պուկկարեան, հոգեւոր հայրեր, պատկան մարմիններու եւ քոյր միութիւններու ներկայացուցիչներ, ՀՕՄ-ականներ եւ բարեկամներ:

Օրուան հանդիսավար ընկի. Թալին Ապրաքեան մասնաճիւղիս վարչութեան անունով բարի գալուստի խօսք փոխանցեց ներկաներուն եւ շնորհաւորեց 25-ամեայ երթ թելակոխող մասնաճիւղը, որ արցախեան պատերազմի յաղթանակի ոգիէն ներշնչուելով անուանակոչուեցաւ «Շուշի», աւելի եւս ամրապնդելու սփիւռք-հայրենիք կապը:

Ան հրաւիրեց ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղի ատինապետուհի ընկի. Ազգանոյշ Հատիտեանը, որ բեմ բարձրանալէ ետք հրաւիրեց ներկաները մէկ վայրկեան յոտնկայս յարգելու յիշատակը ՀՕՄ-էն յաւետ բաժնուած անդամներուն, ապա ներկայացուց «Շուշի» մասնաճիւղի 2017-2018 տարեշրջանի նիւթաբարոյական գործունէութիւնը եւ նշեց, որ այդ աշխատանքները կարելի չէր իրագործել առանց անդամներուն անխնայ աշխատանքին եւ անսակարկ նուիրումին: Ընկերուհին հրաւիրեց Ս. Յակոբ եկեղեցւոյ Հոգաբարձութեան ներկայացուցիչ ընկի. Շաքէ Յակոբեանը, որուն փոխանցեց ՀՕՄ-ի «Շուշի» մասնաճիւղին կողմէ Սուրբ Յակոբ դպրոցին \$12.000 յատկացումի վճարագիրը:

Հանդիսավար ընկերուհին հրաւերով բեմ բարձրացաւ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետ ընկի. Անի Օհանեան, որ խրախուսեց անդամները ըսելով. «Դուք բոլորդ սիւներն էք մեր ազգին, ազգային կառոյցին եւ մանաւանդ «Շուշի» մասնաճիւղին, որքան ալ պարզ թուի ճանապարհը, դիւրին չէ ՀՕՄ-ականին գործը, սակայն քաջ գիտցէ՛ք, թէ ձեր նուիրումն ու ծառայութիւնը միշտ ալ կը յանգին սրտի անհուն գոհունակութեան», ապա խօսքը աւարտեց բարի երթ մաղթելով մասնաճիւղիս դէպի նոր տասնամեակներ: Ընկերուհին նաեւ կարդաց ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան շնորհաւորագիրը մասնաճիւղիս 25-ամեակին առթիւ: Ձեռնակի նախագահ ընկի. Մեղա Գուշեան փոխանցեց իր սրտի խօսքը եւ շնորհաւորանքը, մաղթելով նորանոր յաջողութիւններ: Օրուան անակնկալն էր Լաւալի ՀՅԴ «Մարգիս Զէյթեան» կոմիտէին կողմէ տրուած գնահատագիրը ՀՕՄ-ի «Շուշի» մասնաճիւղի 25-ամեայ ծառայութեան առթիւ, զոր փոխանցեց կոմիտէի անդամ ընկի. Մարի Յովհաննէսեան: Գեղարուեստական յայտագրով բեմ հրաւիրուեցան Հայր Վարդան Վրդ. Թաշճեան, Եսայի Մանուկեան, Վարուժան Մարքարեան եւ Յարութ Կիւլոյեան, որոնք երգեցին «Մաղթանք Հայրապետական», «Սուրբ, Սուրբ» եւ «Պաշտօն Աւարայրի»:

Ապա Սոնա Թիթիզեան Կէտիկեան ասմունքեց ՀՕՄ-ուհիներուն նուիրուած Ժազ Յակոբեանի «Այս քոյրերը» քերթուածը:

Անկէ ետք հանդիսավար ընկերուհին ներկայացնելով օրուան պատգամաբեր ընկի. Աննա Պուկկարեանի կենսագրականը, բեմ հրաւիրեց զայն: Ընկի. Պուկկարեան շնորհաւորելով մասնաճիւղի հիմնադրութեան 25-ամեակը ըսաւ. «Այսօրը կարելի է համարել վերանորոգ ուխտի օր, որովհետեւ միայն վերանորոգումով է, որ կարելի է զօրացնել մեր կազմակերպութիւնը», նաեւ նշեց, թէ այսօր, 108 տարիներ ետք, ՀՕՄ-ը անժամանցելիօրէն նոր մարտահրաւերներու առջեւ կը գտնուի, այժմեականացման պայքարին կ'ուզէ ներդնել իր ուժերը երիտասարդացնելով իր շարքերը եւ իր անցեալի փորձին միախառնելով մերօրեայ աշխատելաձեւը այսօրուան եւ վաղուան կարիքներուն: Ան նաեւ աւելցուց. «Մեր նորագոյն պատմութեան պայքարէն անցած, վերապրած եւ այսօր համաշխարհային վարկ ու յարգանքի արժանացած հայ կիներու այս անգուգական կազմակերպութիւնը, սփիւռքէն հայրենիք, միշտ հայ ժողովուրդին եւ անոր արդար դատին կողքին կանգնած, անկասկած պիտի շարունակէ պահել մարդասիրական գործունէութեան անշեղ ճանապարհը

դէպի ճշմարտութեան եւ արդարութեան համամարդկային յաղթանակը»: Ընկերուհին իր խօսքը աւարտեց «Ժողովուրդիս հետ եւ ժողովուրդիս համար» կարգախօսով: Ապա տեղի ունեցաւ ճաշի սպասարկութիւն:

Հանդիսութեան երկրորդ բաժինը սկսաւ 14 անդամներու երդման արարողութեամբ, կնքամայրութեամբ ընկի. Անի Օհանեանի: Ընկերուհին խրատեց երդուելները, որ գործեն իրինց կատարած ուխտին հետեւելով եւ յաղթահարեն բոլոր դժուարութիւնները՝ հասնելու ՀՕՄ-ի նպատակին: Ներկաները հաճոյքով դիտեցին «Շուշի» մասնաճիւղի 25-ամեակին առթիւ պատրաստուած տեսերիզը, որ կը ցուցնէր մասնաճիւղիս 25 տարուան գործունէութիւնը:

Համագգային «Մանահին» մասնաճիւղի «Անի» պարախումբէն Աննա Համալեան իր մասնակցութիւնը բերաւ պարով մը, ապա տեղի ունեցաւ զարդասեղներու տուչութիւն.

15-ամեայ անդամակցութեան զարդասեղներ ստացան ընկերուհիներ Վարդուհի Արամալեան, Մատլէն Հանէշեան, Արմինէ Մուքոյեան, ձեռամբ ընկի. Ազգանոյշ Հատիտեան: 25-ամեայ զարդասեղներ ստացան ընկերուհիներ Արփի Աճէմեան, Ռիթա Էքմէքճեան, Լուսին Վարդիվառեան, Սոնա Գարայեան, Էլիզ Մաթեան, Էլօ Շիրինեան, Ժիւլիէթ Եունանեան, Վերոնիք Մնակեան, Զեփիլո Պետրոսեան: Զարդասեղները փոխանցեցին Շրջանային վարչութեան անդամ ընկերուհիներ Անի Գրալեան, Ժօժօ Պետրոսեան եւ Վարդուկ Պեզճեան:

Ընկի. Ալիս Եանպէսեան 35-ամեայ զարդասեղ ստացաւ, ձեռամբ՝ Շրջանային վարչութեան անդամ ընկի. Մարալ Յովսէփեանի:

Ընկի. Մարալ Յովսէփեան ներկայացուց ընկերուհիներուն՝ Սիրարփի Մանտալեանի եւ Այտա Ժամկոչեանի, կենսագրականները, որոնք ստացան իրենց 50 տարիներու ծառայութեան զարդասեղներն ու Կեդրոնական վարչութեան գնահատագրերը, ձեռամբ ընկի. Անի Օհանեանի:

60-ամեայ գնահատագրի արժանացաւ ընկերուհի Էլիզ Պոյաճեան: Մասնաճիւղի յաջորդական վարչութիւններու 11 ատենապետները կատարեցին մոմավառութիւնն ու կարկանդակի հատումը, իսկ մասնաճիւղի երիցագոյն ատենապետուհի ընկի. Նուրիձա Մաթոսեան ջախը փոխանցեց կրտսեր անդամին Դայար Մալոյեանին:

Գերաշնորհ Տէր Բարգէն Արք. Չարեան, Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդարանին կողմէ, մասնաճիւղիս փոխանցեց «Գիր օրհնութեան» : Սրբազան Նոր սրտի խօսքով եւ «Պահպանիչ»ով վերջ գտաւ հանդիսութիւնը:

Ընկի. Ալին Հատիտեան



Օրուան պատգամաբեր ընկի Աննա Պուկկարեան



Շուշի մասնաճիւղի 11 ատենապետներ



Օրուան նախագահ ընկի Մեղա Գուշեան



Նորագրեալներու երդման արարողութիւն

ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղին կազմակերպութեամբ Զաւախքին նուիրուած ձեռնարկ

Ուրբաթ, 22 Մեպտեմբեր 2017-ին, Լաւալի Հայ կեդրոնի «Պարոնեան» սրահին մէջ տեղի ունեցաւ յատուկ ձեռնարկ նուիրուած Զաւախքի, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղին: Ներկայ էին ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկի. Անի Օհանեան, Շրջանային վարչութեան անդամ ընկի. Ժօժօ Պետրոսեան, Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղի փոխ ատենապետ ընկի. Հուրի Զաքարեան եւ աւելի քան 65 ընկերուհիներ:

Մասնաճիւղիս ատենապետուհի ընկի. Ազգանոյշ Հատիտեան բարի գալուստի խօսքը փոխանցելէ ետք ներկայացուց Զաւախքի ձեռնարկին նպատակն ու ՀՕՄ-ուհիներուն ներդրումը այն նպատակին: Ձեռնարկը սկսաւ ճոխ հիւրասիրութեամբ մասնաճիւղիս ընկերուհիներուն պատրաստութեամբ, ապա տեղի ունեցաւ գեղարուեստական յայտագիր, որուն բացումը կատարեց ընկերուհի Արփի Հայրապետեան, որ բեմ հրաւիրեց փոքրիկն Նարինէ Տէտեանը: Նարինէն բացառիկ կերպով երկու կտոր նուագեց ջութակով, ապա ասմունքեց «Ես իմ անուշ Հայաստանի» քերթուածը: Տիկին Լաուրա Պերպերեան անգուգական կատարումով հանդէս եկաւ Խաչատուր Աւետիսեանի «Եղէզ» եւ զուսան Զիւանիի «Քանքարաւոր ընկեր» երգերով: Ասոնց յաջորդեց ընկերուհի Սոնա Թիթիզեան Կէտիկեանի ասմունքը Ռոզա Պետրոսեանի «Քարտէս»ը:

Օրուան բեմավար ընկերուհի Արփի Հայրապետեան ներկայացուց բանախօս երիտասարդուհի Միրնա Ֆուտուլեանի հակիրճ կենսագրականը: Միրնան շրջանաւարտ է Ազգային Սուրբ Յակոբ վարժարանէն, ապա՝ Lasalle college-էն: Ան բեղուն գործունէութիւն ունեցած է միութենական զանազան մարզերու մէջ առ այսօր վարելով զանազան պաշտօններ:

Միրնա անձնապէս եղած է Զաւախք ԳԵՄ-ի Վանաձորի ճամբարներուն ընթացքին եւ, որպէս այդպիսին, կրցաւ համապարփակօրէն եւ հարազատ կերպով ներկայացնել ջաւախահայութեան կեանքն ու դժուարութիւնները: Ան պատմեց իր անձնական փորձառութենէն տեսերիզի ցուցադրութեամբ: Ֆուտուլեան իր խօսքը աւարտեց ըսելով. «Զաւախքցիներուն միակ խնդրանքն էր, որ մեր հայրենակիցներուն ներկայացնենք ջաւախահայութեան իրավիճակը, որպէսզի սփիւռքահայերը չնոռնան, թէ ունինք Զաւախք, որ մեր բոլորին օժանդակութեան եւ նեցուկին կարիքը ունի»:

Աւարտին օրուան անակնկալ հիւրն էր հանրաժանօթ երգիչ Էլի Պերպերեանը, որ խանդավառեց մթնոլորտը երկու երգով՝ ներկաներուն ձայնակցութեամբ: Նշենք, որ «Հայ հորիզոն»ի աշխատակիցները ներկայ գտնուեցան եւ ձեռնարկին պիտի անդրադառնան իրենց յառաջիկայ սփռումին:

Սոնա Թիթիզեան Կէտիկեան



Փոքրերու Կադանդ



Այցելութիւն Սրբազան Հօր



ՀՕՄ-ի Հոգեհանգիստ



Վարչութիւն (2017-2018)

Հ.Օ.Մ.ի Լաւալի «Շուշի» Մասնաճիւղի Տարեկան Տօնավաճառ

Աւանդութիւն դարձած Հ.Օ.Մ.ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղի տարեկան 25րդ տօնավաճառի բացումը տեղի ունեցաւ Շաբաթ, 2 Դեկտեմբեր 2017-ին, Լաւալի Հայ Կեդրոնի «Պարոնեան» սրահին մէջ:

Բացման հանդիսութեան ներկայ էին Ս. Գեորգ Հայց. Առաք. Եկեղեցւոյ հովիւ՝ հոգջի. Տէր Վարդան վրդ. Թաշճեան, շրջանիս Քէպէք նահանգի երեսփոխան՝ պրն. Սօլ Փոյօ, Լաւալի քաղաքապետարանի անդամներ Պրն. Արամ Էլակեօզ եւ տիկ. Իզապէլլա Թասսօնի, Հ.Օ.Մ.ի շրջանային վարչութեան եւ Հ.Յ.Դ. «Ս. Զէյթէան » կոմիտէի անդամներ, ինչպէս նաեւ Ս. Գեորգ Հայց. Առաք. Եկեղեցւոյ հոգաբարձութեան, Հ.Օ.Մ.ի «Սօսէ» մասնաճիւղի, Հայ Դատի, Համազ-գայինի «Մանահին» մասնաճիւղի եւ Հ.Մ.Ը.Մ. Լաւալի վարչութեան ներկայացուցիչներ:

Հ.Օ.Մ.ի ընկերուհիներու Գանատայի, Հայաստանի եւ Հ.Օ.Մ.ի քայլերգներու երգեցողութենէն եւ հոգջի. Տէր Վարդան վրդ. Թաշճեանի աղօթքէն ետք, ընկ.հի Սեդա Գուշեան ֆրանսերէնով բարի գալուստ մաղթեց օտար հիւրերուն, որմէ ետք խօսք առաւ Հ.Օ.Մ.ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղի ատենապետուհի ընկ.հի Ազգանոյշ Հատիտեան:

Ան իր բացման խօսքին մէջ, բարի գալուստ մաղթեց ներկայ հիւրերուն եւ շնորհակալութիւն մասնաճիւղի ժրաջան անդամներուն, որոնք ամիսներէ ի վեր աշխատեցան, որպէսզի այս տարեկան ձեռնարկը յաջողութեամբ պսակուի: Արդարեւ, ընկերուհին շարունակեց իր խօսքը ըսելով, թէ «Տօնավաճառը մասնաճիւղիս հասութեամբ ձեռնարկն է, որուն հասոյթով կարելի կ'ըլլան իրականացնել մեր կրթական, բարեսիրական եւ զանազան ձեռնարկները եւ այս յաջողութեան գաղտնիքը Հ.Օ.Մ.ի

հանդէպ փոխանցած հաւատքն ու սէրն է, որ բոյն դրած է անդամներու եւ բարեկամներու սրտին մէջ, դառնալով մղիչ ոյժը անսակարկ նուիրումի»:

Ընկերուհի Հատիտեան իր խօսքի աւարտին ներկայացուց տօնավաճառի կմբամայր ընկ.հի Արփի Եադճեան Քիւփէլեանը, որ Հալէպ ծնած է եւ յաճախած Հայկազեան ազգ. վարժարան ապա Aleppo College: 1993-ին անդամագրուելով Հ.Օ.Մ.ի «Շուշի» մասնաճիւղին, աշխոյժօրէն մասնակցած է Հ.Օ.Մ.ի կազմակերպած ձեռնարկներուն եւ իր մասնակցութիւնը բերած մաս-նաճիւղի գործունէութեանց:

Քաջալերելի է Պրն. Կարօ Պատուհասեանի եւ Օրդ. Համեստ Պօղոսեանի մտայղացումը, որոնք իրենց ամուսնութեան փոխան շաքարամանի, 500 տոլար կը նուիրեն Լաւալի Հ.Օ.Մ.ի «Շուշի» մասնաճիւղին:

ԸՆկ.հի Արփի Քիւփէլեանի տօնավաճառի ժապաւենի հատումով սկիզբ առաւ տօնավաճառը, ուր կարելի էր գտնել հայկական, Ս. Ծննդեան, անուշեղէններու, ճաշերու, զարդեղէններու, խաղալիքներու եւ այլ հետաքրքրական տաղաւարներ:

Կիրակի օր տօնավաճառ այցելեց նաեւ Գանատայի Դաշնակցային երեսփոխան Պրն. Ֆայսալ Էլ Խուրի:

Երկու օրերու ընթացքին մեծ թիւով հայ թէ օտար այցելուներ, իրենց գնումներով զբաղ պահեցին տօնավաճառը:

Վարձքը կատար բոլոր այն կամուոր ընկերուհիներուն, որոնք սիրով եւ մեծ գոհողութեամբ կազմակերպեցին եւ յաջողացին այս տարեկան տօնավաճառը:

Վրէժուհի Տէրվիշեան

ՀՕՄ-ի Կանանց Միջազգային Օրուան տօնակատարութիւն

Կազմակերպութեամբ Հայ Օգնութեան Միութեան Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերուն, Կիրակի, 11 Մարտ 2018-ին տեղի ունեցաւ արդէն իսկ աւանդութիւն դարձած Կանանց Միջազգային օրուան տօնակատարութիւնը: Զեռնարկը նուիրուած էր հայ ժողովուրդի պատմութեան ականատար կին դէմքերէն Սօսէ Մայրիկին մահուան 65-րդ տարելիցին: Օրուան նախագահն էր ընկ. Աննա Փիլիկեան, իսկ պատգամաբերը ընկ. Տիրուկ Մանճիկեանը:

Առաւօտեան ժամը 10:30-ին, Լաւալի Embassy Plaza-ի շքեղ սրահին դռները բացուեցան ընդունելու համար անելի քան 420 մասնակիցներ: Տեղին է նշել, որ մեծ թիւով կիներու կողքին, այս ձեռնարկին մասնակից էին նաեւ յատկանշելի թիւով այրեր, նաեւ պարման-պարմանուհիներ:

Ճոխ նախաճաշի սպասարկումէն ետք, յայտագրին պաշտօնական բաժինը սկսաւ Գանատայի, Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգներով, որոնցմէ ետք, օրուան հանդիսավար ընկ. Նայիրի Եմէնիճեան, ջերմօրէն ողջունեց ներկաները: Ան իր բացման խօսքին ընդմէջէն բացատրեց, որ Մարտ 8-ն կը խորհրդանշէ կանանց ընկերային, տնտեսական, մշակութային եւ քաղաքական նուաճումներու օրը: Ան ներկայացուց այս տօնին պատմական համաշխարհային առումով, յիշեցնելով որ կիները դարեր շարունակ պայքար մղած են իրենց գոյութիւնն ու դերակատարութիւնը հաստատելու ընկերութեան մէջ: Վերջապէս, ընկ. Նայիրին կեդրոնացաւ հայ կանանց առաքելութեան ու ներդրումին, եւ մասնատրապէս Սօսէ Մայրիկին անձնագոհութեան ցայտուն օրինակին վրայ: Ապա, օրուան պատգամաբերին համապարփակ կենսագրական գիծերը ներկայացնելէ ետք, բեմ հրաւիրեց ընկ. Տիրուկ Մանճիկեանը:

Ընկ. Տիրուկ Մանճիկեան իր անձնական զգացումներէն ու տեսանկիւնէն մեկնած յայտնեց, թէ Սօսէ Մայրիկը հմայած ու ներշնչած է հայ կինը տարիներէ ի վեր: Ապա, ան առիթը տուաւ Բալիկ Լատոյեանին, Եղորարդ Տարօնեանի «Պատմութիւն Տարօնի աշխարհին» գիրքէն հատուած մը կարդալու Սօսէի լեզուով, իր մանկութեան, Մերօր Աղբիւրի ծանօթանալուն եւ պսակուելուն յուշերէն: Բեմ բարձրացաւ նաեւ Անահիտ Պալեան, որ մեկնաբանեց Յովհաննէս Թումանեանի «Հայու գիշեր, անհուն գիշեր» բանաստեղծութիւնը: Իր պատգամին երկրորդ բաժինին մէջ, ընկ. Մանճիկեան արծարծեց այդ ժամանակուան տիրող հոգեբանութեան եւ ստրկութիւնը թօթափելու անհրաժեշտութեան հարցը: Ան ընդգծեց, թէ հայ կինն ու իր ամուսինը կողք-կողքի պաշտպանեցին ո չ միայն իրենց տունը, այլ մեծ թիւով երիտասարդներու աջակցութեամբ, անոնք ծառայեցին «սուրբ գործին»: Ընկերուհին ներկայացուց զոյգին եւ իրենց զաւակներուն դիմագրաւած բոլոր դժուարութիւնները, մինչեւ Մերօրի հանդէպ գործադրուած դաւաճանութիւնն ու մահը:

Ան խօսքը փակեց՝ անդրադառնալով Սօսէի կեանքի դաժան տարիներուն Մերօրի մահէն ետք, իր բանտարկութիւնը, հալածանքը, ակամայ Եգիպտոս, Աղեքսանդրիա փոխադրուիլը եւ ի վերջոյ մահը, սրտին ունենալով իր ընտանիքի կորուստի խոր ցաւը եւ իր հայրենի հողէն հեռու ըլլալուն վիշտը: Պատգամի աւարտին Թալիա Ճապրայեան արտասանեց Աշոտ Գրիգորեանի «Սօսէ Մայրիկ» բանաստեղծութիւնը, որմէ ետք ցուցադրուեցաւ տեսերիզ մը, որուն ընդմէջէն ներկայացուեցաւ 28 Մայիս 1998-ին Հայաստանի Առաջին Հանրապետութեան 80-րդ տարեդարձին առթիւ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան եւ Հայաստանի կառավարութեան նախաձեռնած Սօսէ Մայրիկին աճիւններուն տեղափոխութիւնը դէպի հայրենիք:

Ընկերուհի Տիրուկ իր խօսքը աւարտեց հետեւեալ պատգամով. «Սօսէ՛ Մայրիկ, դուն մայր ամբողջ հայութեան, իջի ր այսօր մեր հոգիներուն մէջ, իջի ր ու մեզի սորվեցուր սոկլալ եւ դիմանալ այս օրերու դժուարութիւններուն: Սորվեցո՛ւր մեզի պահել մարդկային ու ազգային արժէքները, սիրել մեր լեզուն ու մշակոյթը ու դառնալ քեզի նման անձնուրաց, համբերող, պատուախնդիր կին ու մայր: Կանանց միջազգային օրուան առթիւ դուն եղիր ներշնչման աղբիւր մեր բոլորին ու քու օրինակելի կեանքդ, հայրենասիրութիւնդ, քաջութիւնդ եւ հաւատարմութիւնդ թող ըլլան հայ կինը առաջնորդող ճաճանչող փարոսներ: Գեղարուեստական յայտագիրը աւարտեցաւ հանրաժանօթ երգիչ Էլի Պէրպէրեանի մասնակցութեամբ, որ մեկնաբանեց «Մերօրի եւ Սօսէի», ինչպէս նաեւ «Չայն մը հնչեց» երգերը:

Կազմակերպիչ յանձնախումբի առաջարկով եւ զոյգ մասնաճիւղերու վարչութեանց համամտութեամբ, որոշուած էր պատուել նաեւ ներկայիս աշխոյժ ու գործունեայ ՀՕՄ-ուհիներ: Ընկերուհիներ Անի Թաշճեան եւ Աննա Պուկկարեան յաջորդաբար ներկայացուցին կենսագրականները երկու անձնուէր ընկերուհիներու Արմինէ Կարապետեանի եւ Աննա Փիլիկեանի, որոնցմէ իւրաքանչիւրին յանձնուեցաւ յուշանուէր ի պատիւ իրենց տարիներու անսպառ ծառայութեան, աշխատանքին ու նուիրումին:

Վերջապէս, ցերեկոյթը աւարտեցաւ ՀՅԴ «Դրօ» եւ «Գետաշէն» պատանեկան միութիւններուն անակնկալ flash mob ելոյթով: 31 պատանիներ սրահին երկու կողմերէն, ժողովուրդը ձեռքերով դէպի բեմ յառաջացան եւ երգեցին «Մերօրի եւ Սօսէի» նուիրուած երգը եւ «Զարթօր լաօ»ն:

Հանդիսավար ընկ. Նայիրի Եմէնիճեան, յուզումով զիրենք կոչեց «Սօսէ Մայրիկին ժառանգորդ ծոռերը...»:

Բալիկ Լատոյեան



ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սօսե» մասնաճիւղը յիշատակեց իր հիմնադրման 60-ամեակը

Կիրակի, 6 Մայիս 2018-ին, Ս. Յակոբ Ազգ. Վարժարանի «Բաստրմաճեան» սրահէն ներս տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սօսե» մասնաճիւղի հիմնադրման 60-ամեակի տօնակատարութիւնը, բարձր հովանաւորութեամբ Գանատայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արք. Չարեանի, նախագահութեամբ մասնաճիւղի հիմնադիր վարչական անդամ ընկի. Սիլվա Մայլքքի, ներկայութեամբ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկի. Անի Օհանեանի, հոգեւոր հայրերու, Լաւալի եւ Օթթաւայի քոյր մասնաճիւղերու, գաղութէն ներս գործող պատկան մարմիններու եւ միութեանց ներկայացուցիչներու, ՀՕՄ-ի ընկերուհիներու եւ բարեկամներու:

«Մեր հայրենիք» եւ ՀՕՄ-ի գոյգ քայլերգներու ունկնդրումէն ետք, օրուան հանդիսավար ընկի. Լեւակ Ոսկեան ներկաները հրաւիրեց մէկ վայրկեան յոտնկայս յարգելու մեզմէ առյաւէտ բաժնուած ընկերուհիներուն եւ բարերարներուն յիշատակը: Ընկերուհի Լեւակ իր բարի գալուստի խօսքէն ետք բեմ հրաւիրեց «Սօսե» մասնաճիւղի վարչութեան ատենապետուհի ընկի. Լիւսի Շահինեանը:

Ընկի. Շահինեան իր սրտի խօսքը փոխանցելէ ետք ներկայացուց օրուան նախագահուհի, ՀՕՄ-ի Մոնթրեալի մասնաճիւղի հիմնադիր վարչութեան անդամ ընկերուհի Սիլվա Մայլքքի կենսագրականը եւ զինք բեմ հրաւիրեց, յանձնեց ծաղկեփունջ մը առ ի երախտագիտութիւն իր տարած աշխատանքին: Ընկի. Մայլքք նախ յիշեց առաջին վարչութեան իր ընկերուհիները, ապա շեշտեց, թէ հիմնադիր ըլլալը դժուար չէ, սակայն հիմնել ետք պահելն ու ուռճացնելն է էականը:

Անկէ ետք ընկի. Լիւսի յաջորդաբար բեմ հրաւիրեց մասնաճիւղիս հիմնադիր վարչական անդամներու ընտանեկան պարագաները. ընկի. Մարի Գաբրիէլեանին զաւակները ընկի. Իսկուհի Փօլատեանն ու Պետրոս Գաբրիէլեանը, ընկի. Արաքսի Պոյաճեան Այնթապլեանի դուստրը ընկի. Քրիսթին Այնթապլեան Մարգարեանը, ընկի. Մարի Առաքելեանի թոռնիկը Մայք Կիրակոսեանը, որոնց յանձնեց ծաղկեփունջեր: Ընկերուհին իր խօսքը աւարտեց ըսելով. «Յարգանքի խօսք կ'ուզեմ ուղղել մեր մայրերուն եւ մեծ մայրերուն, որոնք յաջողած են մեզի փոխանցել կամաւոր աշխատանքի գիտակցութիւնն ու սէրը շարունակելու ՀՕՄ-ի հիմնադիրներուն աւանդը սերունդէ սերունդ»:

Ընկի. Շահինեան սահիկներու ցուցադրութեամբ նախ ներկայացուց մասնաճիւղի 2017-2018 տարեշրջանի նիւթական ընդհանուր յատկացումի գումարը՝ \$ 183,831.00, ապա անդրադարձաւ Մոնթրեալի մասնաճիւղի 60 տարիներու ընթացքին կատարած ընդհանուր նիւթական յատկացումներուն, որուն ընդհանուր գումարը մինչեւ օրս հասած է \$3,248,472.00-ի: Ան հաստատեց, թէ ՀՕՄ-ի ջանքը արդարօրէն փոխանցուած է իր երիտասարդ անդամներուն, որոնք կը շարունակեն իրենց փոխանցուած գործը եւ կը ցուցաբերեն կամաւոր աշխատանքի գիտակցութիւն ու զոհաբերութեան ոգի, ՀՕՄ-ի լոգունգով՝ «Ժողովուրդիս հետ ժողովուրդիս համար»:

Ապա, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկերուհի Անի Օհանեան կարողացաւ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան շնորհատրական նամակը, որուն մէջ վարչութիւնը կ'ողջունէ անցեալի ու ներկայի ընկերուհիներուն ազգանուէր գործունէութիւնը Գանատայի շրջանին ու հայրենիքի մէջ: Ապա ընկերուհի Օհանեան ընթերցեց Գանատայի Շրջանային վարչութեան խօսքը, որուն մէջ «Սօսե» մասնաճիւղը կը դրուատուի որպէս կայուն մասնաճիւղ՝ «Սօսէն կըքած չէ, այլ վճռականօրէն կը գործէ»: Ընկերուհի Օհանեան շեշտեց, թէ մասնաճիւղը ունի հմտութիւնք երիտասարդներ ներգրաւելու եւ զանոնք մասնակից դարձնելու զանազան ձեռնարկներու ծրագրման ու կազմակերպչական բաժինը վստահելու անոնց, ապա շարունակելով ընկերուհին հաստատեց, թէ այսպիսով է, որ մասնաճիւղը կ'ուռճանայ եւ կը պահէ իր այժմեականութիւնը:

Խօսք առաւ նաեւ ՀՅԴ «Միեւրոս Փափագեան» կոմիտէի ներկայացուցիչ ընկի. Մարալ Նազարեան, որ շնորհատրեց ՀՕՄ-ի «Սօսե» մասնաճիւղը իր 60-ամեակին առիթով, եւ բարի երթ մաղթեց ՀՕՄ-ի նուիրական աշխատանքին ու ազգանուէր առաքելութեան:

Ընկի. Ոսկեան ներկայացուց Trio de l'Île երրեակը, ղեկավարութեամբ տիկին Փաթիլ Հարպոյեանի: Երրեակը հրաշալիօրէն յաջորդաբար ներկայացուց Գայիանէ Չեփոդայեանի երաժշտական մէկ կտորը, Կոմիտասի «Երկինքն ամպէլ ա», «Այ այլուդս» եւ Եղուարդ Աբրահամեանի «Scherzo»-ն:

Մասնաճիւղի 60-ամեայ գործունէութիւնը պարփակող տեսերիզի ցուցադրութեամբ



«Սօսե» մասնաճիւղի վարչական կազմ



60 Ամեակի հանդիսութիւն



«Սօսե» մասնաճիւղի Գիր Օրինութեան



Մասնաճիւղի Հիմնադիր եւ օրուան նախագահ ընկի. Սիլվա Մայլքք



Հիմնադիրներու զաւակներն ու թոռները



15-ամեայ զարդասեղներու տոնուշութիւն



25-ամեայ զարդասեղներու-տոնուշութիւն



50-ամեայ զարդասեղներու տոնուշութիւն



60-ամեայ գնահատագրերու տոնուշութիւն

ներկայացուեցաւ Մոնթրէալի մասնաճիւղին պատմականն ու գործունէութիւնը առ այսօր, որուն սաարտին շնորհակալական խօսք ուղղուեցաւ այն տեսերիզի պատմական բաժնի պատրաստութիւնը ստանձնող ընկերուի Անի Պապիկեանին եւ պրն. Մերժ Շապեանին: Շնորհակալական խօսք յայտնուեցաւ նաեւ ընկ. Տիրուկ Սանճիկեանին, «Հորիզոն» շաբաթաթերթին յատուկ ներդիւրին մէջ 60-ամեակին առթիւ լոյս տեսած հարցազոյցներուն խմբագրման աշխատանքը բժախնդրօրէն իրագործելուն համար:

Ընկի. Լեւակ ներկայացուց եւ բեմ հրաւիրեց օրուան պատգամաբեր ընկի. դոկտ. Լալէ Մանձիկեան Եափուճեանը, որ յայտնեց, թէ կը պատկերացնէ ՀՕՄ-ը որպէս կայուն կորիզ, միշտ պատրաստ ընդունելու եւ գործ վստահելու նոր անդամին առանց տարիքի խտրականութեան, միշտ ներշնչուած Սօսէ մայրիկի տիպարէն: Եւ վերջապէս անդրադառնալով ապագայի ՀՕՄ-ի հեռանկարներուն, ընկի. Մանձիկեան կը հաւատայ, որ ՀՕՄ-ը կարեւոր դեր պիտի ունենայ հայրենիքի մէջ կանանց իրաւունքներու պաշտպանութեան եւ նեցուկ պիտի կանգնի հայ կնոջ ներկայ կրաւիճակին: Փակելով իր խօսքը ընկերուհին մեջբերեց Մուշեղ Իշխանի խօսքերը ՀՕՄ-ի քայլերգէն. «Լոյսի բանակ եւ գթութեան խաչուիք», որ կը նշէ թէ, ՀՕՄ-ը կը ճանչցուի իր ծառայութիւններով ու գործունէութեան լայն ծաւալով, ազգայինէն հասնելով դէպի համամարդկային գործունէութեան:

Ապա տեղի ունեցավ զարդասերերու տուչութիւն: Իրենց 15-ամեայ անդամակցութեան համար զարդասերներ ստացան ընկերուհիներ՝ Անի Պապիկեան, Ռոզ Պալապանեան, Գարմէն Շահինեան, Նայիրի Զաքեան, Մարի Պոսթաճեան, Նորա Կեօճեան եւ Մարալ Դերձակեան, ինչպէս նաեւ 25 տարուան իրենց անդամակցութեան համար զարդասեր ստացան ընկերուհիներ՝ Վարդուկ Լեզճեան եւ Լենա Գատեան: Ընկի. Լիւսի Շահինեան եւ ընկ. Հուրի Զաքարեան փոխանցեցին զարդասերները:

35-ամեյայ անդամակցութեան համար զարդասեղ ստացող ընկերուիիներն են Նորմա Արզումանեան, Հիլտա Գալպճեան, Վանտա Քէօւէեան եւ Շաքի Միսիթարեան: Շրջանային վարչութեան անդամ ընկերուիիներ Վարդուկ Պեզճեան եւ Անի Գրայեան լանձնեցին զարդասեղները:

Ընկ. Մարալ Յովսեփեան կարդաց ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան կողմէ արաքումած յատուկ գնահատագրերը, որոնք յանձնուեցան 50 տարուանն անդամակցութիւն ունեցող ընկերութիւններուն Զեփիտ Քէլերեան Լույսի, Շաքեի Կէօնճեանի, Պերճուհի Քէշիշեանի, Սեդա Թուրիկեանի, Արշօ Պոյաճեանի եւ Յատմակ Սիւնասեանի: Գնահատագրերը փոխանցեց Գանատայի Շրջ. վարչութեան ատենապետուհի ընկ. Անի Օհանեան:

Շրջ. Վարչությունն ասանապետ ընկ. Անի Օհանեան 60 տարուան անդամակցութիւն ունեցող ընկերուհիներուն Ալիս Դալիթեանի, Աշխէն Հացագործեանի, Ամժէ

Գաթարոյեանի, Սուլթան Փալանճեանի եւ Միլվա Սայլըքի, յանձնեց Շրջանային վարչութեան գնահատագրերը:

Հնկհ. Նորա Կեօնճեանի ՀՕՄ-էն ներս 15 տարիներու անդամակցութեան առթիւ ընկհ. Շաքէ Կեօնճեան կը հիմնէ «Նորա Կեօնճեան ֆոնտ»ը՝ նուիրելով 10,000 տոլար ՀՕՄ-ի Գանատալի Շրջանային վարչութեան:

Հնկի. Լեզակ յայտարարեց 60-ամեակի առթիւ կատարուած յատուկ նուիրատուութիւնները: Նուիրատուներն են տեր եւ տիկին Մայք եւ Գարին Կիրակոսեանները, որոնք կը նուիրեն 10,000 տոլար, տեր եւ տիկին Արա եւ Փայթրիսիա Կիրակոսեան 1,000 տոլար ի յիշատակ իրենց մեծ մօր հիմնադիր վարչական անդամ ընկի. Մարի Առաքելեանի: Եղան նաեւ 1000 տոլարի նուիրատուութիւններ ընկի. Սիլվա Մայլքքի, տիար Արեգ եւ ընկի. Քրիստին Մարգարեանի (ի յիշատակ իրենց մօր հիմնադիր վարչական անդամ ընկերուհի Արաքսի Պոյաճեան Սյւթապլեանի), ընկի. Շաքէ Կեօնճեանի, տեր եւ տիկին Դանիէլ Եանք եւ Քրիստին Թօպիի, ընկի. Նորա Կեօնճեանի, տիար Արթօ եւ ընկի. Ալիսա Մարգարեանի, տիար Դրոյի եւ ընկի. Աննա Փիլիկեանի, ՀՕՄ-ի Գանատային Երօնային վարչութեան եւ ՀՕՄ-ի Լաւալի Շուշի մասնաճիւղին կողմէ:

Տատուկշնորհակալություն խոսքը ողորուեցաձեռնարկին ախագահուհի ընկի. Միլվա Մայլքքին, օրուան պատգամաբեր ընկի. դոկտ. Լալե Մանճիկեան Շափուձեանին. ընկի. Քրիսթին Այնթապլեան Մարգարեանին, ընկի. Էլիզ Պօղոսեանին, ընկի. Հուրի Շեքիմեանին, պրն. Մեթ Շապեանին, պրն. Արմեն Ալեմեանին, պրն. Լորայր Պեզճեանին, տիկ. Արաքս Տումանեանին, պրն. Արա Էսթեճեանին եւ 60-ամեակի կազմակերպիչ յանձնախումբի անդամ ընկերուհիներուն Արմինէ Կարապետեանի, Մարօ Յունձեանի, Աննա Պոլկարեանի, Անի Պապիկեանի, Վանին Գապասազալեանի, Արուս Էհրամձեանի, Տիրու Մանճիկեանի, Զեփիա Մասաուրեանի, Անի Թաշճեանի, Մեղա Մալխասեանի, Մարալ Դերձակեանի եւ վարչական ներկայացուցիչ ընկի. Լիսի Շահինեանի:

Ձեռնարկի աւարտին Տէր Գառնիկ Քնն. Գոյունեան ընթերցեց Գերաշնորհ Տէր Բաբգէն Արք. Չաբեանի կողմէ այս առթիւ տրուած «Գիր Օրինութեան»ը, որմէ ետք Սրբազան Հայրը փոխանցեց իր սրտի խօսքը, որուն մէջ յիշեց, թէ մեծ յարգանքի յարժանի են Սոնթրէակի մասնաճիւղի հիմնադիրները, եւ շեշտեց, թէ հիմա հերթըրը պարզորոշ ստրուտինեալն է, որոնք պիտի շարունակեն նախնիներուն գործը՝ ծառայութիւն մատուցելով՝ կրօնական, մարդասիրական ու հայրենասիրական գործունէութեամբ՝ յանուն հայ ազգին ու կրօնքին:

Ձեռնարկի փակումին ետք ներկաները ուղղուեցան «Հաճե՞հան» մարզասրահ, ուր տեղի ունեցավ 60-ամեակի մոմավառություն եւ հիւրասիրություն:

Զեփիւո Ասատուրեան

ՀՕՄ-ի Սօսէ մասնաճիւղի 60-ամեակի առթիւ՝
Ընկհ. Դոկտ. Լայէ Մանճիկեան-Եափուճեանի խօսքը

Գերաշնորհ Բաբգեն Արք. Չարեան՝ առաջնորդ Գանատայի հայոց թեմի,
Գերաշնորհ Սուրեն Արք. Գաթարոյեան,
Բարեշնորհ եւ արժանապատիւ հոգեւոր հայրեր,
Յարգելի ընկի. Անի Օհանեան՝ ատենապետուհի ՀՕՄ-ի Գանատայի շրջանային վարչութեան,
Ագնուափայլ ընկի. Սիլվա Սայլըք, հիմնադիր անդամ ՀՕՄ-ի Մոնթրէալի մասնաճիղի եւ Նախագահուհի 60-ամեակի պաշտօնական տօնակատարութեան ձեռնարկին,
Յարգելի ընկի. Լիւսի Շահինեան, ատենապետուհի ՀՕՄ-ի «Սօսե» մասնաճիղի,
Պատկան մարմիններու եւ կազմակերպութիւններու յարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի ՀՕՄ-ի անդամներ եւ բարեկամներ.

Այսօր տօնական օր է մեզի համար:

1957 թուականին ութը նուիրեալ եւ հեռաւեռ հայ կիներ հիմը կը դնէին Մոնթրէալի ՀՕՄ-ի մասնաճիւղին, ու այսպէս մասնաճիւղը կը դառնար 1910-ին Նիւ Եորքի մէջ հիմնուած Հայ Օգնութեան Միութեան ընտանիքին հարազատ զաւակը: Վաթսուն տարիներ անց, ինչպէս կը տեսնէք, այդ համեստ քայլը, զօրացած եւ տարածած է իր մարդասիրական, բարեսիրական, կրթական ազգօգուտ գործունէութիւնը եւ ահա, որպէս կանացի հզօր կազմակերպութիւն, կը ներկայանայ աշխարհին: 60-ամեակի այս ուրախ մթնոլորտին մէջ կ'արժէ ծափահարել այս լաղթական հսկայ քայլին:

1950-ական տարիներին Թուրքիայէն, Յունաստանէն, Եգիպտոսէն, Սուրիայէն եւ Լիբանանէն դէպի այս ցամաքամասերը գաղթողներուն թիւը տարուէ տարի կը շատնար, եւ նոր սփիւռքեան օճախներ կը ստեղծուէին հիւսիսային Ամերիկայի զանազան շրջաններու մէջ։ Գանատայի տարածքին եւ յատկապէս Մոնթրէալի մէջ ալ հայկական գաղութը սկսած էր արձանագրել նկատելի աճ մը։ Շնորհաբար, գաղութի արաջնորդները, յատկապէս Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, կարիքը կը զգան գաղութը աւելի կազմակերպելու եւ կը քաջալերեն եւ սատար կը կանգնին Հայ Օգնութեան Միութեան Մոնթրէալի մասնաճիւղի ստեղծման, եւ անհա այսպէս կեանք կ'առնէ հիմնադիր վարչութիւնը եւ ՀՕՄ-ի գործունէութիւնը Մոնթրէալի մէջ։ ՀՕՄ-ի հիմնադիր վարչութիւնը եւ իր շուրջ խմբուած ընկերուհիներն ու համակիրները, մղուած յեռ-եղեռնեան վերածնունդի շունչով եւ ներշնչուած ՀՕՄ-ի կազմակերպութեան հիմնական մարդկային եւ բարեսիրական արժէքներով, մեծ խանդավարութեամբ եւ հաւատքով նե առուեցան աշխատանքի, եւ անհաւասիկ, 60 տարիներ ետք, բոլորուած ենք տօնելու եւ քործերելու այս աշխոյժ մասնաճիւղին գործունէութիւնը եւ իր անդամներուն նուիրումն ու ոգին։

Զգացումն էլ շնորհակալ էմ, որ այս հանդիսաւոր առիթով ինձի վստահուեցաւ փոխանցել պատգամաբերի խօսքը: Պատմական մանրամասն ակնարկ մը չէ, գոր պիտի կատարեմ: Տեսերիզը արդէն յստակ պատկեր մը տուաւ մեզի մասնաճիւղի ծաւալուն աշխատանքներուն մասին: Սրտի խօսք վրէ է, ուր կ'արտայայտեմ իմ անձնական զգացումներս եւ տպաւորութիւններս ՀՕՄ-ի մասին, մենաւանդ որ ՀՕՄ-ը հետեւողական կերպով տեղ գրաւած է կեանքիս մէջ:

Առաջին հերթին կ'ուզեն անդրադառնալ, թե ի նշնանակութիւն ունի ՀՕՄ-ի «Սօսէ» մասնաճիւղը ինձի համար եւ ապա ընդհանրապէս ինչպէս կը տեսնեն ՀՕՄ-ի ներկան ու ապագան: Ձեզմէ շատերուն նման, մանկութենէ ի վեր մեր տան մէջ միշտ ներկայ եղած է ՀՕՄ-ի անունը, անոր տարած աշխատանքները, ձեռնարկները, ժողովները, սեմինարները, պատգամաւորական ժողովներն եւ լուրերը: Կարծես ՀՕՄ-ը մեր ընտանիքի մայրն անդամներէն մէկն էր: Սօրս ներդրումը ՀՕՄ-էն ներս մինչեւ հիմա ինձի համար ներշնչման աղբիւր կը հանդիսանալ տեսնելով իր անկեղծ նուիրումը եւ գործունէութիւնը այս կազմակերպութենէն ներս:

ՀՕՄ-ի յաջողութիւններէն մէկը կը նկատեն, թէ ինչպէս ս սերունդէ սերունդ կը



Հարունակուի ՀՕՄ-ի բարեփրական ասանդությունը, եւ ընկերուիներու կամաւոր աշխատանքը: Հօրենական մեծ մայրս Քեսապի մէջ ութսուն տարիներ եղած է Սուրիոյ Օգնութեան Խաչի անդամ, եւ իր ծննդեան հարիւրամեակին առթիւ ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութիւնը իրեն շնորհեց յատուկ գնահատագիր մը: Լիբանանի մէջ մօրենական մեծ մայրս եւ իր քոյրերը նոյնպէս տարիներ ծառայած են այս կազմակերպութեան, եւ յաճախ լսած են իրենց պատմութիւնները:

Ահա այսպէս են փոքր տարիքէն տեղեկացած եւ հասկցած, որ ՀՕՍ-ը եւ իր նուիրեալ ընկերուհիները միշտ օգնութեան կը հասնին ուրիշներուն, երբեմն գերմարդկային ուժերով: Ես ականատես եղած եմ այս իրողութեան, երբ Հայաստանի մէջ, 1988-ի երկրաշարժը պատահեցաւ, յստակօրէն կը յիշեմ այն հասկալի աշխատանքը, որ կատարուեցաւ ՀՕՍ-ուհիներու կողմէ: Աչքերուն առջեւ տակաւին կրնամ տեսնել այն փոքրիկ եւ աշխոյժ «քաղաք»ը, որ ստեղծուեցաւ Մոնթրէալի Հայ կեդրոնի ՀՄԸՄ-Կամք մարգարաբահէն ներս, որ այդ օրերուն դարձած էր հագուստներու, վերարկուներու, դեղերու եւ այլ կենսական իրերու շարժուն մթերանոց մը: Յստակ էր իմծի համար, փոքր աղջկայ աչքերով դիտուած, որ ՀՕՍ-ի ընկերուհիները ոչ մէկ ջանք կը խնայէին օգնութեան հասնելու Հայաստանի երկրաշարժի գոտիի աղէտեալներուն եւ վերապորոյներուն, եւ այդ օժանդակութիւնը տակաւին կը շարունակուի մինչեւ այսօր զանազան ծրագիրներով: Մանուկ հասակսիւս եւ մինչեւ այսօր այս կամատուր եւ կազմակերպ աշխատանքները, մեծ ազդեցութիւն ձգած են վրաս, աշխատանք մը, որ Մոնթրէալի ՀՕՍ-ուհիները կը կատարելին արգունքով ու սրտի զաւի ընդմեջէն:

Տարիներ անց շատ բնական էր, որ ինքզինքս գտնեի ՀՕՄ-ի կազմակերպած կամ հովանավորած որոշ դաստիարակչական ծրագիրներու մեջ, ինչպես ARS Armenian Studies համալսարանական մակարդակի հայեցի դաստիարակչական ծրագիրը: Այս ծրագրի իրականացման համար հրափրում կ'ըլլային բարձրորակ դասախոսներ, եւ ձեռի յայտագիրը կ'ընդգրկէր հայ գրականութիւն, պատմութիւն, հայկական ճարտարարուեստ եւ մշակոյթ: Այս ծրագիրը կ'իրականացուէր ամեն ամառ, ամերիկեան համալսարանէ մը ներս եւ ներկայիս կը շարունակուի ARS Norian Youth Connect անունան տակ:

Մեծապէս կը գնահատեմ, որ ՀՕՄ-ի «Սօսե» մասնաճիւղը, անսպլով այս ծրագրի կարեւորութեան, միշտ կը քաջալերէ հայ երիտասարդներ, մասնակցելու այս ծրագրին: Ես բախտաւոր կը զգամ, որ 1998-ին մասնակցած եմ այս ծրագրին: Bradford համալսարանէն ներս, Massachussets, Միացեալ Նահանգներ եւ անկէջերմ յիշատակներս, մշակած ընկերական կապերս եւ ամբարած գիտելիքներս գորգորանքով կը պահեմ: Բախտը ունեցած եմ նաեւ յաճախելու ՀՕՄ-ի հեռուստատարած «Քամբ Հայաստան» ամստալիին ճամբարը, որ կը գտնուի Երբէք ծնողքիս քաջալերանքով 1994-ին, առաջին անգամ ըլլալով, երկու շաբթուան համար «Քամբ Հայաստան» ցացի, շատ իւրահատուկ բանակալար մըն էր: Փոքրիկ Հայաստան մը Հիւսիսային Ամերիկայի արեւելեան ափի տարածքին:

Տարիներ ետք վերադարձայ Քամբ Հայաստան որպէս հայերէն նիւթերու դասատու, շնորհիւ Սուրբ Յակոբ վարժարանէն ստացած գիտելիքներուս:

ՄՈՆԹՐԷԱԼ

Ուրախ եմ, որ Մոնթթեալի «Սօւե» մասնաճիւղը, պատանիներ կը դրկէ Քամբ Հայաստան մասնակցելու համար այս հոյակապ յայտագրին եւ նաեւ կը քաջալերէ Ֆրանսայի եւ Գալիֆորնիայի ամառնային ճամբարներու մասնակցութիւնը։ Շնորհաւորելի եւ գնահատելի երեւոյթ մըն է այս մէկը։

Ուրպէս Սուրբ Յակոբ վարժարանի աշակերտ, շատ տեղեակ չէի ՀՕՄ-ի «Սօւե» մասնաճիւղի կատարած կարեւոր նիւթական ներդրումին մասին։ Ինչպէս տեղեկացանք այսօր, «Սօւե» Մասնաճիւղը այս տարի եւս մեծ գումարներ տրամադրեց մեր վարժարանի բարգաւաճման։ Ուրախ եմ նաեւ, որ իմ եւ դասընկեր-բարեկամներու շատերուն զաւակները արդէն կը յաճախեն Սուրբ Յակոբ վարժարան։ Շնորհակալութիւն ՀՕՄ-ի իւրաքանչիւր անդամին այս մեծ օգնութեան համար։ Շատ ընդարձակ եւ լայնածաւալ է ՀՕՄ-ի Սօւե մասնաճիւղի գործունէութիւնը եւ տակաւին օրէ օր կ'ընդլայնի։ Հնս պէտք է յիշեմ, երբ մեծ հայրս եւ մեծ մայրս կը բնակէին Manoir Cartierville ծերանոցին մէջ, որքան կը գնահատէին ՀՕՄ-ուիիներուն շաբաթական այցելութիւնները եւ անոնց ցուցաբերած գուրգուրանքը, կարծես ըլլան հարազատներ։ Միշտ կը յիշեմ ՊԱԶԱՐ-ները, ուր ընկերներով սքանչելի ժամեր կ'անցընէինք, կ'ուզէի յիշել իւրաքանչիւր յանձնախումբի տարած հսկայ եւ օգտակար աշխատանքը, բայց ինծի տրուած ժամանակը չի թոյլատրեր։ Սակայն կուզեմ շնորհաւորել եւ շեշտել, որ բոլորիդ տարած գործը մեծապէս գովելի ու կարեւոր է։ Բոլորս ալ հպարտ ենք, որ ՀՕՄ-ը տարիներէ ի վեր կը գործէ Միացեալ Ազգերու Կազմակերպութենէն ներս (United Nations) եւ անդամ է անոր տնտեսական եւ ընկերային խորհուրդին (ECOSOC)։

«Սօւե»մասնաճիւղը,մասնակցելովՀՕՄ-ի Կեդրոնականվարչութեանայսծրագրին, կը քաջալերէ, որ Մոնթթեալէն ալ ընկերուիիներ մասնակցին Նիւ Եորքի ՄԱԿ-ի կեդրոնին մէջ ՀՕՄ-ի աշխատանքներուն, ուր ՀՕՄ-ը այլ կազմակերպութիւններուն կը ծանօթացնէ իր ծրագիրները, յատկապէս իր տարած գործը Հայաստանի մէջ։ Երկու տարբեր առիթներով եւ ալ բացառիկ փորձառութիւնը ունեցայ մաս կազմելու Մոնթթեալի խմբակին եւ ականատես եղայ ՀՕՄ-ի աշխատանքներուն ՄԱԿ-էն ներս։ Կերոյիշեալ փորձառութիւններս ոչ միայն մեծ տպաւորութիւն ձգած են վրաս, այլեւ անժխտելի դեր կատարած են անձիս կազմաւորման, օգնած են, որ հայկական եւ անձնական ինքնութիւնս հիմաւորուի, եւ որոշ չափով ազդած են նաեւ իմ արհեստավարժական եւ ասպարէզիս carrier ուղիս բնորոշելու։

Կը հաւատամ, որ այս է ՀՕՄ-ի դերն ու առաքելութիւնը. հայ կինը գործի մղել ու բարձրացնել, քաջալերել, որ հայ կինը մտածէ եւ իր օգնութիւնը բերէ հայ ազգին, հայ դպրոցին, հայ երեխային, հայ պատանիին, հայ զինուորին, հայ տարեցին, սփիւռքի մէջ թէ Հայաստանի, Արցախի թէ Զաւախքի մէջ։ Այսպէս ՀՕՄ-ի «Սօւե» մասնաճիւղը, հաւատարիմ ՀՕՄ-ի առաքելութեան իր հիմնադրութենէն մինչեւ այսօր իր յաջորդական վարչութիւններով եւ իր անդամներու աննակարկ նուիրումով, միշտ պահած է գաղութին, հայրենիքին եւ մարդկութեան օգնելու տեսլականը եւ իր տրամադրած նիւթականով եւ գաղութին աջակցութեամբ իրականացուցած է իր բազմաթիւ ծրագիրները։

Այս 60 տարիներուն ընթացքին վստահաբար մեծ փոփոխութիւններու ենթարկուեցաւ Մոնթթեալի ՀՕՄ-ի մասնաճիւղը։ Ժամանակի բերմամբ տարբեր-տարբեր պայմաններ ստեղծուեցան, նոր քաղաքական իրականութիւններ ըլլայ սփիւռքի, Հայաստանի եւ Արցախի մէջ, ինչպէս նաեւ նոր գաղթողներու ալիքներ հասան այս ամիսը. որպէս հետեւեալ Լիբանանի քաղաքացիական պատերազմին, Իրազի պատերազմին եւ վերջերս ալ Սուրիոյ քաղաքացիական պատերազմին։

Հետեւաբար ստեղծուեցան դժուար պահեր հասնելու բոլորին։ Դարձեալ պատրաստ էր Մոնթթեալի «Սօւե» մասնաճիւղը եւ երբէք չթերացաւ տրամադրելու իր մարդասիրական եւ ընկերային աջակցութիւնը։ Հնս յատկապէս կ'ուզեմ նշել «Սօւե» մասնաճիւղի ընկերային ծառայութեան գրասենեակի ծրագիրը, որուն հիմնական առաքելութիւնը եղաւ գաղթականներու ուղղութիւններ տալ, դիւրացնել անոնց պետական մակարդակի գործերը, մանաւանդ օգնել կարիքաւոր անհատներուն եւ ընտանիքներուն։ Հնս նաեւ կուզեմ յիշել «Սօւե» մասնաճիւղի ընկերային յանձնախումբի ձեռնարկները, գոր դիմատետրի էջերուն մէջ կը տեսնեմ. իրենց ախորժաբեր ճաշերը առատ են, եւ մթնոլորտը միշտ ուրախ։

Մասնաւորապէս գնահատելի կը գտնեմ, որ ՀՕՄ-ի «Սօւե» մասնաճիւղը իր գործունէութիւնը չի սահմանափակեր միայն հայութեան օժանդակելով, այլ կը սատարէ նաեւ տեղական ոչ-հայ կազմակերպութիւններուն, օգնութիւն կը հասցնէ ճգնաժամային կացութիւններէն տուժածներուն ու աղետալներուն, ըլլայ տեղական կամ աշխարհի որեւէ անկիւն։

Մեծապէս գնահատելի է, որ Մոնթթեալի «Սօւե» մասնաճիւղը իր անդամներով անյապաղ կը շարունակէ մասնակցիլ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան հովանաւորած բոլոր ծրագիրներուն Հայաստանի, Զաւախքի եւ Արցախի մէջ։ Ինչպէս տեսանք ներկայացուած զեկոյցով, յիշեմ՝

- Որբախնամ ծրագիրը
- Ուսանողական ծրագիր
- Սօր եւ մանկան ծննդատուն
- Ստեփանակերտի նորակառոյց «Սօւե» մանկապարտեզի շինարարական ծախսերու մասնակցութիւն
- Եւ վերջապէս նորագոյն յատկացումը հանդիսացաւ Երեւանի Թիւ 1 հիւանդանոցին եւ հաշմանդամ զինուորականներու վերականգնողական կեդրոնին։

Այսօր, քաջալերական է տեսնել, թէ ինչպէս «Սօւե» մասնաճիւղի ընտանիքը կը բազմանայ։ Հետզհետէ մասնաճիւղի շարքերուն կը միանան Սուրիայէն նոր հասած ընկերուիիներ կամ Մոնթթեալէն երիտասարդներ, որոնք նոր ու արդիական մօտեցումներ եւ թարմ եռանդ կը բերեն, միշտ յարգելով ՀՕՄ-ի առաքելութիւնը եւ տեսլականը։ Իմ կարծիքով ՀՕՄ-ի «Սօւե» մասնաճիւղը ունի կայուն կորիզ մը, բաղկացած փորձառու ընկերուիիներէ, որոնք խոհեմութիւնը ունին ներգրաւելու եւ ծրագիրներ վստահելու երիտասարդ եւ նոր անդամներու։

Այսօրուան կէանքը շատ արագ կ'ընթանայ եւ յարափոփոխ է։

Հնս է, որ հայ երիտասարդը պիտի բերէ իր գիտելիքները, արդիական եւ արհեստավարժ մօտեցումները միշտ յարգելով ազգային արժէքներն ու ՀՕՄ-ի առաքելութիւնը։ Ողղակի յուզիչ է տեսնել տարբեր սերունդներէ եկած ընկերուիիները ՀՕՄ-ի դրօշին շուրջ բոլորուած, նոյն արժէքներով զինուած, ձեռք ձեռքի աշխատանքի լծուած, ներշնչուած Սօւե Մայրիկի հզօր կերպարով եւ նուիրումի գաղափարով։ Կերջ ի վերջոյ այս մասնաճիւղը կը կրէ հայ հերոսուիիին անունը, եւ իր կէանքն ու թողած ժառանգը կը փսան մղիչ ուժ բոլորիս համար։

ՀՕՄ-ի «Սօւե» մասնաճիւղը 60 տարիներէ ի վեր համախմբած է տարբեր երկիրներէ եւ խաւերէ եկած հայ կիներ եւ յաջողած է ստեղծել շինիչ եւ առողջ միջավայր մը, ուր հայ կինը իր կամաւոր աշխատանքով կ'արժեւորէ ինքզինքը, կը հարստացնէ իր կէանքը եւ ինչպէս զիտենք, մասնագէտներն ալ կը յիշեցնեն մեզի, որ բարեսիրական կամաւոր աշխատանքը եւ հաւաքական կէանքի մաս կազմելը իր դրական ազդեցութիւնները ունին մեր ընդհանուր ապրելակերպին եւ մանաւանդ առողջութեան վրայ։ Ըստ ինծի կարեւորագոյն նուէրը, գոր ՀՕՄ-ը մեզի կը պարգեւէ, այդ անձնական եւ հաւաքաքան ուժն է (empowerment), որ մեզմէ ամէն մէկը կը զգայ իր կատարած մարդասիրական, բարեսիրական եւ ազգօգուտ աշխատանքներուն ընդմէջէն։ Կարեւոր կը նկատեմ նաեւ, որ «Սօւե» մասնաճիւղի ընկերուիիները մօտէն հետեւին հայրենիքի մէջ կանանց իրաւունքներու պաշտպանութեան եւ գործու կերպով շարունակեն մասնակցիլ ՀՕՄ-ի Շրջանային եւ Կեդրոնական վարչութիւններու ծրագիրներուն։ Նաեւ մասնաճիւղի փորձառու ընկերուիիները աւելի աշխլւժ մասնակցութիւն բերեն Մոնթթեալի տեղական կանացի բարեսիրեկան շարժումներուն ու կազմակերպութիւններուն։ Կը շեշտեմ «աւելի» բառը, գիտակցելով որ արդէն կը տարուի որոշ գործունէութիւն։

Անշուշտ Հայաստանի ներկայ քաղաքական եւ ընկերային իրավիճակը կը յուզէ եւ կը մտահոգէ մեզ։ Այս անկիւնադարձային հանգրուանին անհրաժեշտ է նեցուկ կանգնիլ հայ ժողովուրդին, յատկապէս հայ կնոջ, որ անպայման մեծ գոհողութիւններու եւ մտահոգութիւններու առջեւ կը գտնուի այս օրերուն։

Տակաւին կարելի է երկար խօսիլ «Սօւե» մասնաճիւղի անցնող 60 տարիներու ընթացքին կատարած գործերուն մասին։ Բայց կուզեմ շեշտել, որ մեր մասնաճիւղը Մոնթթեալի հայ գաղութէն ներս արժանացած է՝ «ՀՕՄ-ը իր գործերը միշտ յաջողութեամբ կը պսակէ» համբաւին։

Եզրափակելով իմ խօսքս կ'ուզեմ մէջբերել բանաստեղծ եւ ուսուցիչ Մուշեղ Իշխանի բառերը քաղուած ՀՕՄ-ի քայլերգէն, որով ան մեզ կը հրաւիրէ շարունակելու մեր «գոյամարտը» եւ մեզ կը կոչէ «լոյսի բանակ եւ գթութեան խաչուիի»։ Ըստ ինծի այս իմաստուն գաղափարները այնքան լաւ կը բնորոշեն ՀՕՄ-ուիիին աշխատանքը եւ զինք կը բարձրացնեն ազգային բեմէն դէպի համամարդկայինը։ Երկար եւ բարեբեր գործունէութիւն ՀՕՄ-ի «Սօւե» մասնաճիւղին եւ բոլոր ընկերուիիներուն։

Լալէ Մանճիկեան

ՀՕՄ-ի «Սօւե» մասնաճիւղի աւանդական տօնավաճառը

ՀՕՄ-ի Մոնթթեալի «Սօւե» մասնաճիւղի աւանդական տօնավաճառը տեղի ունեցաւ 11-12 Նոյեմբերին, շՄԸՄ Կամքի «Հայկ Մարգարեան» մարգարահէն ներս։ Բացման պաշտօնակաան արարողութիւնը կատարուեցաւ ՀՕՄ-ի քայլերգով, որմէ ետք ՀՕՄ-ի Մոնթթեալի «Սօւե» մասնաճիւղի ատենապետուիի ընկի. Լիւսի Շահինեան կատարեց բացման խօսքը։ Ան բարի գալուստ մաղթեց բոլոր ներկաներուն եւ գնահատեց ընկերուիիներուն տարած անխոնջ աշխատանքը, յատկապէս ՀՕՄ-ի երիտասարդ անդամուիիներուն ժրաջան ներդրումը, ապա ներկայացուց այս տարուան տօնավաճառի կնքամայր ընկի. Երան Պանքեանի երկարամեայ գործունէութիւնը ՀՕՄ-ի շարքերէն ներս։ Ընկի. Շահինեան հրաւիրեց Տէր Գառնիկ Աւագ Քահանայ Գոյունեանը իր հայրական աղօթքով օրհնելու ՀՕՄ-ուիիներն ու բոլոր ներկաները։ Ան նաեւ հրաւիրեց կնքամայրը տօնավաճառին մուտքին զետեղուած կարմիր ժապաւենը կտրելու։

Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս բազմաթիւ էին կրպակները, եւ բազմազան էին ցուցադրուած իրերը՝ նրբաճաշակ զարդարանքով, ախորժաբեր էին նաեւ ընկերուիիներուն պատրաստած աւանդականճաշերը։ Նկատառելի էր այցելուներու մեծթիւը,որոնց դէմքին ժպիտը կ'արտայայտէր ոչ միայն գոհունակութիւն, այլ նաեւ քաջալերանք։ Երկօրեայ տնտղութեամբ պազարը իր աւարտին հասաւ վիճակահանութեան քանի մը տասնեակ արժէքաւոր նուէրներու բաշխումով։ Աշխատանքը հսկայ էր, սակայն կամքը զօրաւոր, ու նպատակը՝ մէկ։ Ոչ մէկ ջանք խնայուած էր բոլոր հնարաւորութիւնները ի սպաս դնելու յաջողապէս ի կատար ածելու սոյն պազարը, որուն հասոյթը պիտի յատկացուի Ս. Յակոբ եկեղեցւոյ կրթական հաստատութիւններուն։

Ընկի. Արփի Սանոսեան

ՀՕՄ-ի Մոնթթեալի «Սօւե» մասնաճիւղի փոքրիկներու Կադանդ

Ամանորեան զանգերը կը հնչեն կրկին, փոքրերու երգերը կը բարձրանան ուժգին, պարելով ու երգելով կը հաւաքուինք շուրջ բոլոր, կրկին դիմաւորելու Կադանդ Պապան նուէրներով։ Ահա այսպէս փոքրիկները վայելեցին ՀՕՄ-ի Մոնթթեալի «Սօւե» մասնաճիւղի երիտասարդական յատուկ յանձնախումբին կողմէ՝ կազմակերպուած Ամանորեայ ճոխ տօնակատարութիւնը. գունաւոր նաշխուն զգեստներով փոքրիկները կը շէնցնէին սրահը իրենց մանկական արտայայտութիւններով, երգերով ու պարերով եւ մանաւանդ հետեւող աչուկներով ու անմեղ շրթներով կը կրկնէին երգերը բոլորին սիրած մանկական երգերու մեկնաբան Ժոէլին հետ, որ մեծ խանդավառութիւն ստեղծեց փոքրիկներուն մօտ։ Ապա ժամանակը հասած էր դիմաւորելու Կադանդ Պապուկը, որ մեծ սիրով ընդունուեցաւ բոլորին կողմէ. ոմանք լացին, ոմանք վախցան, բայց մեծամասնութիւնը մեծ ուրախութեամբ, մէկ առ մէկ մօտեցան երկար սպասուած Պապուկին եւ յիշատակի նկարներ ունեցան հետը. այդ միջոցին տեղի ունեցան նաեւ խաղեր ու մրցոյթներ, ինչպէս նաեւ վիճակահանութիւն։ Փոքրիկներուն ուրախութիւնը անսահման էր տեսնելով այս ճոխութիւնն ու խանդավառութիւնը, առատ սեղաննրը, համեղ ուտեստեղէնը, գունագեղ ու հմայիչ զարդարանքները, չարաճճի թզուկը, Կադանդ Պապկին ու Ժոէլին երգն ու պարը։ Այսպիսով փոքրիկները վայլեցին ՀՕՄ-ի նուիրուած ընկերուիիներուն տքնաջան աշխատանքով կազմակերպուած Կադանդի խնճոյքը։

Արփի Սանոսեան

ՀՕՄ-ի Մոնթթեալի «Սօւե» մասնաճիւղի Տարեցներու յանձնախումբի հաւաք

Ըստ աւանդութեան, այս տարի եւս Տարեցներու բացառիկ յանձնախումբը, ընկերուիի Հայկօ Նահապետեանի ղեկավարութեամբ, ունեցաւ Աստուածամօր վերափոխման տօնին առթիւ տարեցներու հաւաք մը, Սուրբ Յակոբ վարժարանի շրջափակէն ներս, «Քերմէս»ի վայրը, ներկայութեամբ 22 տարեցներու եւ անոնց հարազատներուն։ Հաճելի մթնոլորտի մէջ յանձնախումբը հիւրասիրեց համեղ ճաշ, պտուղ եւ անուշեղէն։ Վարչութեանս ատենապետ ընկերուիի Լիւսի Շահինեան եւ վարչական ընկերուիիներ Հուրի Զաքարեան եւ Սօսի Խարապոյեան ներկայ գտնուեցան սոյն ձեռնարկին։

Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղ

ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի Մայրերու օրուան տօնակատարութիւն

ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի վարչութեան 2018 թուականի Մայրերու օրուան ձեռնարկը տեղի ունեցաւ Շաբաթ, 12 Մայիս 2018-ին, միօրեայ պտոյտով մը դէպի գեղատեսիլ Niagara-on-the-Lake: Առաւօտեան ժամը 8:30-ին, 155 ընկերուհիներով եւ համակիրներով, 3 փոխադրակառքերով Հայ Կեդրոնի շրջափակէն ճամբայ ելանք: Ճամբուն ընթացքին մեր ընկերուհիները հիւրասիրուեցան յանձնախումբի կարգ մը անդամներուն պատրաստած համեղ խմորեղէններով: Մօտաւորապէս երկու ժամ տեւող ճամբան այնքան կարճ թուեցաւ, որովհետեւ ընկերուհիները գուարճախօսութիւններով, երգելով ու պարելով այնպիսի ուրախ մթնոլորտ մը ստեղծեցին, որ ժամանակին անցնիլը չզգացնիք եւ հասանք մեր ձեռնարկի վայրը՝ Pillar and Post պանդոկը: Մեր հիւրերը անմիջապէս առաջնորդուեցան պանդոկի վերնայարկի Upper Canada սրահը, ուր DJ Christ-ին գեղեցիկ մեղեդիներուն ընկերակցութեամբ տեղաւորուեցան իրենց խումբերուն յատկացուած սեղաններու շուրջ եւ հիւրասիրուեցան սուրճով եւ Punch-ով:

Այս տարի եւս, յանձնախումբի անդամները, գլխաւորութեամբ աստենապետուհի ընկերուհի Այտա Գանձապետեանին՝ ճիգ չէին խնայած ձեռնարկը վերածելու բացառիկ օրուան մը: Սեղաններուն մէջտեղը գետեղուած գունաւոր վարդերու փոքրիկ թաղարները շատ գեղեցիկ տեսք մը տուած էին սրահին: Նոյնպէս իւրաքանչիւր անհատի դիմաց դրուած էր չոր միրգի հատիկ մը, որուն ժապաւէնով կապուած էր Համբարձման տօնին յատուկ վիճակի գրութիւն մը: Հետաքրքրական էր տեսնել ներկաներուն խանդավառութիւնը, մինչ իւրաքանչիւրը կը բանար միրգերուն կապուած թղթիկները ու կը կարդար իր «վիճակ»ը, որ ուրախ մթնոլորտ մը ստեղծեց: Ընկերուհի Այտա Գանձապետեանի բարի գալուստի խօսքով սկսաւ յայտագրին գործադրութիւնը: Ընկերուհի Այտան ողջունելէ ետք ներկաները, նախ շնորհակալութիւն յայտնեց «Ռուբինա» մասնաճիւղի վարչութեան, վարչական կապին, ձեռնարկի ժրջան յանձնախումբին եւ մասնաւորաբար ներկաներուն, որոնք սիրայօժար քաջալերեցին ձեռնարկը: Ապա շարունակեց ըսելով. «Միբելինէ ր, այսօր հաւաքուած ենք տօնելու մեր օրը, յիշելու եւ վերյիշելու մեր մայրերը եւ անոնց տուած օրինութիւնները, զորս կը փոխանցենք մեր գաւակներուն: Գէթ մի քանի ժամուան համար ըլլանք եսասէր, հեռու ամէնօրեայ մտահոգութիւններէն, խմենք մէկգմէկու կենացը, մաղթելով առողջ եւ ուրախ օրեր»: Ապա, հակիրճ ձեւով, ջանաց նկարագրել հայ կինը, մեր առասպելներէն, դիւցազնական աստուածուհիներէն, Անահիտի տրուած արժէքներէն, որոնք կ'ապացուցեն, թէ հայ կինը դարերով, շարունակաբար նոյն արժէքներով ու աւելիով եւ անխտիր կը գործէ մինչեւ այսօր:

Ընկերուհին նշեց, թէ աղջիկը մեր ժողովրդական երգերուն մէջ իսկ տան ճրագ կը կոչեն եւ այսպիսով հայ կնոջ լոյսը անեղծ փառացած է դարերէ ի վեր, լուսաւորած է ստրկութեան տարիներու խաւարը, պահած է ցեղին ֆիզիքական եւ բարոյական ինքնություն դիմագիծը, հակառակ երբեմնի խաւարին, որ երբեմն կը տիրապետէ կարգ մը շրջաններու ընթացքին մեր անհատական կեանքէն ներս: Ընկերուհին վերջացուց իր խօսքը մէջբերելով Յովհաննէս Շիրազի հետեւեալ տողերը.

Մեր տան ճրագն է մայրս,

Մեր տան արեգակն է մայրս

Մեր տան Աստուածն է մայրս...

Ընկերուհին իր խօսքին աւարտին մասնաւոր շնորհակալութիւն յայտնեց ձեռնարկի նուիրատուներուն, ներկաներուն նաեւ բոլոր անոնց, որոնք իրենց մասնակցութիւնը բերած էին ձեռնարկի յաջողութեան: Ան շարունակեց ըսելով. «Ձեր բոլորին քաջալերանքներուն շնորհիւ է, որ մեր միութիւնը կը գոյատեւէ եւ կը շարունակէ իր ազգանուէր առաքելութիւնը»: Ատենապետուհիին խօսքէն ետք սկսաւ ճաշի սպասարկութիւնը յարակից սրահին մէջ: Այքառու էր ճաշերու ախորժաբեր տեսքը, որակն ու քանակը: ճաշի ամբողջ տեւողութեան DJ Christ-ին հաճելի մեղեդիները բարձր պահեցին ներկաներուն տրամադրութիւնները: ճաշի միջոցին ընկերուհիներ մօտեցան սեղաններուն եւ վաճառեցին վիճակահանութեան տոմսերը, որոնք կարծես ակնթարթի մը մէջ սպառեցան: Ունէինք 80 նուէրներ, որոնց գեղեցիկ տեսքը, շարուած մուտքի սեղաններուն վրայ, շատ ուշագրաւ էր: Շահող ընկերուհիները մեծ հետաքրքրութեամբ եւ ուրախութեամբ մօտեցան սեղաններուն՝ ստանալու իրենց նուէրները: Շնորհակալութիւն ընկերուհի Այտային, որ բժախնդրօրէն պատրաստած էր այդ տոպրակները:

Ճաշէն ետք, յայտագրին առաջին բաժինով հանդէս եկաւ օրդ. Կարինէ Ճամճէքեան, որ այնքան շնորհալի ու նազանի ձեւով մենապարեց Խաչատուր Աւետիսեանի «Պարմանի» պարը: Կարինէն իր ճկուն շարժումներով պահ մը կարծես մեզ փոխադրեց մեր հայրենի դաշտերը, ուր պարմանուհիներ կուծերը իրենց ուսին, կ'երթային սարի աղբիւրը լեցնելու իրենց կուծերը պաղ ջուրով ու գուցէ տեսնէին իրենց սիրած եարը... Ան արժանացաւ ներկաներուն ջերմ ու բուռն ծափահարութիւններուն:

Որովհետեւ այս տարի Մայրերու օրը կը գուգադիպէր նաեւ Համբարձման տօնին, ընկերուհի Յասմիկ Շարապխանեան գեղեցկօրէն ներկայացուց Համբարձման տօնին խորհուրդը եւ թուեց այդ տօնին հետ առնչուող բարբերն ու սովորութիւնները դարերու ընդմեջէն: Ան ըսաւ. «Համբարձումը հայերուս համար ազգային, հոգեւոր եւ միաժամանակ ժողովրդային օր

է: Ան կոչուած է Համբարձում, Վիճակ եւ Կաթնապուրի տօն անուններով: Համբարձումը սիրոյ եւ ուրախութեան օր է: Այն սիրոյ, որ ընծայուեցաւ մարդկութեան: Այն ուրախ օրուան, երբ Տէր Յիսուս համբարձաւ մեզմէ: Սուրբ Յարութեան տօնէն կամ Զատիկէն ետք, Քրիստոս ուղիղ քառասուն օր շրջած է երկրի վրայ եւ քառասուներորդ օրը համբարձած է երկինք: Համբարձումը տօնակատարութիւն է սիրոյ, բաղձանքի եւ դարերէ ի վեր միակ օրը եղած է, որ երիտասարդ աղջիկները իրաւունք ունեցած են միայնակ շրջելու դաշտերը երգով, ծիծաղով: Դաշտերէն հաւաքած ծաղիկները եւ բուրուժաւէտ բոյսերը ջուրի մէջ կը գետեղէին: Ամէն անձ իր ունեցած զարդերէն հաստ մը կը նետէր ջուրին մէջ: Այդ դրոյները կը պահուէին աստղերուն տակ, որ հրաշքով իրենց փափաքները կատարուին: Ամբողջ գիշերը աղջիկները պահակ կը կենային, որպէսզի տղաները դոյլերը չցոյնային»:

Ներկաները հետաքրքրութեամբ մտիկ ըրին ընկերուհի Յասմիկին բժախնդրօրէն պատրաստած բացատրութիւնը: Ճիշդ այդ միջոցին, Համբարձման թափօրը, առաջնորդութեամբ պարմանուհի Ռուբինա Քեօշկերեանին, որ հագած էր հայկական գեղեցիկ տարազ, «Համբարձում Եայլա» երգի ընկերակցութեամբ, ջուրի դոյլը ուսին սրահ մուտք գործեց, որպէսզի օրուան բախտաւոր անձերուն վիճակը քաշուէր: Իւրաքանչիւր սեղանէն մէկ հոգիի անունը ձգուեցաւ վարդի թերթիկներով լեցուն ջուրի դոյլին մէջ: Եւ մէկ առմէկ, Ռուբինան այդ անունները քաշեց, որուն մէջի վիճակը կարդաց ընկերուհի Զարուկ Հասրոճեան, ինչ որ մեծ խանդավառութիւն ստեղծեց: Եթէ մեր ժամանակը ներէր, իւրաքանչիւր ներկայ պիտի ուզէր, որ իր ալ անունը նետուէր այդ ջուրին մէջ: Բայց ափսոս, ժամանակը շատ նեղ էր...

Ժամանակը եկած էր գուարճանալու: DJ Christ-ը հայկական ճոխ պարի եղանակներով ոտքի հանեց ժողովուրդը: Ընկերուհիները շուրջպար բռնեցին ու այնքան սքանչելի մթնոլորտ մը ստեղծեցին, որ կարծէք թէ հարսանիք ըլլար: Ժամը 3 էր, յայտագիրը հասած էր իր աւարտին, բայց ձեռնարկը ոչ: Ինչպէս խոստացած էինք մեր ընկերուհիներուն, փոխադրակառքերով ուղղուեցանք դէպի Niagara-On-The-Lake: Ընկերուհիներուն մեծամասնութիւնը մօտաւորապէս մէկ ժամ վայելեցին քաղաքի մայր պողոտային վրայի գեղեցիկ պուրակներն ու խանութները, զարնանային մեղմ ու հաճելի օդով: Անկէ ետք, կրկին փոխադրակառքերու մէջ, այս անգամ ուղղուեցանք դէպի ջրվեժները: Նիակարայի ջրվեժները, աշխարհի այս հրաշալիքը՝ քանի անգամ ալ այցելած ըլլաս, ամէն անգամ տարբեր հրապոյրով մը կ'առինքնէ զայն դիտողը: Իսկ այդ օր, կարծես մասնաւորաբար մեզի համար, երկնակամարին վրայի ծիածանը իր գեղեցիկ գոյներով բարի գալուստ կը մաղթէր մեզի: Մեր ընկերուհիները առիթը չփախցուցին անհատական կամ խմբային նկարներով յաւերժացնելու այդ գեղեցիկ տեսարանը:

Ժամանակը եկած էր հրաժեշտ տալու այս հաճելի միօրեայ պտոյտին եւ վերադառնալու Թորոնթօ: Ժամը ճիշդ 8:00-ին հասանք Հայ Կեդրոնի շրջափակը: Բաժանման պահուն գրեթէ ամէն մարդ բարձր գնահատեց ձեռնարկը եւ փափաք յայտնեց, որ զալ տարի ալ կազմակերպենք նման ձեռնարկ մը: Բոլորին Վարձքը կատար:

Զարուհի Հասրոճեան



ՀՕՍ-ի Ընկերային Ծառայութեան գրասենեակին 30-ամեակին առթիւ ընկհ. Հուրի Նաճարեանի խօսքը

Հոգշ. Տէր Գեղարդ Ծ. Վրդ. Քիւսպէկեան
Արժ. Տէր Կոմիտաս Աւագ Քահանայ Փանոսեան
ՀՕՍ-ի Կեդրոնական վարչութեան ներկայացուցիչ ընկերուիիներ
ՀՕՍ-ի «Ռուբինա» մասնաճիւղի վարչական անդամներ
Յարգելի հիւրեր
Միրելի ՀՕՍ-ականներ եւ հայրենակիցներ
Առաջին հերթին կ’ուզեմ շնորհակալութիւն յայտնիլ ՀՕՍ-ի Թորոնթոյի Ընկերային Ծառայութեան յանձնախումբին, որ զիս հրաւիրեց անկլինադարձային այս հանգրուանին Ընկերային Ծառայութեան Գրասենեակի 30-ամեայ գործունէութեան ներկայացումը կատարելու։ Երեք օրեր առաջ վերադարձայ հայրենիքի ուղեւորութենէս, թոյլ տուէք նախքան նիւթին սկսիլս ձեզի փոխանցեմ ջերմագին ողջոյններ հայրենի աշխարհէն, ուր համախմբուած էինք 15 տարբեր երկիրներէ ժամանած շուրջ 500 ՀՕՍ-ական ընկերուիիներ եւ համակիրներ, մասնակցելու Մտեփանակերտի ՀՕՍ-ի «Սօսէ» մանկապարտէզի նորակառոյց շէնքի պաշտօնական բացման հանդիսութեան, ահաւասիկ միասնական ճիգերով իրագործուած ծրագիր մը, որ յաջողեցաւ գոյացնել աւելի քան մէկ միլիոն ամերիկեան տոլար (US\$1,000,000.00)։ Վստահ եմ լրատուութեան հետեւեցաք։ Մեզմէ շատեր մասնակցեցան նաեւ այդ օրերուն կայացած Սփիւռք-Հայրենիք Խորհրդաժողովին՝ կազմակերպուած Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութեան կողմէ։ Աւելի քան 1,800 հիւրերու մասնակցութեամբ, որուն գլխաւոր նպատակը համահայկական ճիգերով եւ համայն հայութեան մասնակցութեամբ եւ ծրագրումով բարելաւել Հայաստանի ու Արցախի տնտեսական, քաղաքական, ապահով սահմաններ ունենալու, Ազգ-բանակ հասկացութիւնը ամրապնդելու եւ հայ ժողովուրդի ինքնութիւնը ամէնուրեք պահպանելու, ազգային գերիխնդիրներու լուծումներ գտնելու, գործընթացքը սահմանելու եւ աշխատանքի վերածելու։ Ահաւասիկ խանդավառ այս ոգիով է, որ վերադարձած եմ, եւ նոյն ազգանուէր մօտեցումով երբ կը նայինք ՀՕՍ-ի 107-ամեայ գոյութեան եւ գործունէութեան, հոն կը գտնենք նոյն ազգային մտահոգութիւններն ու գերնպատակները, իր Ծրագիր-Կանոնագրով սահմանուած Հայ Օգնութեան Միութեան գլխաւոր նպատակն է մարդասիրական արժէքներով ծառայել եւ հոգալ ի հայ ժողովուրդի կարիքները եւ պահպանել հայ ազգի մշակութային ինքնութիւնը։ ՀՕՍ-ի գործունէութեան դաշտը բազմազան է ու բազմերես, ըլլայ այդ առողջապահական, կրթական, բարեսիրական եւ ընկերային խնամատարական ճիգերով հասնելու հայ ժողովուրդի զանազան կարիքներուն միշտ սատարելով հայ զինուորին եւ ժապով անոր ընտանիքի կողքին։ Պատմութեան ընթացքին, հայ կինը իր գթասիրտ նկարագրով միշտ եղած է բարեսէր եւ հաւատացեալ, պահած ու պահպանած է հայկական աւանդութիւններն ու ընտանեկան բարքերը, միշտ կանգնած է իր ամուսնոյն կողքին եւ օգնած է իր շրջապատին, հասնելով նաեւ անոնց կարիքներուն։ Այս առաքինութիւններով օժտուած հայ կինը իր էութիւնը ներդրած է ՀՕՍ-ի 107-ամեայ մեր անգուգական կազմակերպութեան մէջ, դարձած է համախմբուած ներուժ, հասնելու իր տեղական գաղութային կարիքներուն, ինչպէս նաեւ հայրենիքի եւ զանազան հայ գաղութներու անմիջական օգնութեան, զօրակոչի ենթարկելով իր համահայկական կառոյցը, անդամներն ու համակիրները։ Այսպէս, յետ Եղեռնի ժամանակամիջոցին, հայ ազգին վիճակուած դժուար պայմաններուն տակ, հայ ժողովուրդի հոծ կարիքներուն հասնելու նպատակով, ՀՕՍ-ը իր գթասիրդ ձեռքը երկարեց զանազան գաղութներէ ներս հիմնելով որբանոցներ, պատսպարաններ, կազդուրման կայաններ եւ դարմանատուններ, ըլլայ այդ Յունաստանի, Մուրիոյ, Լիբանանի մէջ եւ այլուր։ Նոյնպէս Թորոնթոյի մէջ 1920-ական թուականներուն հիմնուած, ապա 1963-ին ՀՕՍ-ի «Ռուբինա» մասնաճիւղը իր հիմնուած օրէն իսկ մօտէն հետեւած է Գանատա բերուած հայ որբերու հոգատարութեան եւ հայեցի կրթութեան։ Հետզհետէ Թորոնթոյի հայ գաղութի աճումով, կը բազմանան նաեւ գաղութային կարիքները, առանց Ընկերային Ծառայութեան Գրասենեակ ունենալու ամէն մէկ ՀՕՍ-ական անդամ իր սահմանափակ միջոցներով եւ ներքին մղումով օգտակար կ’ըլլար գաղութս նոր հաստատուած հայորդիներուն, ըլլայ գործի պրպտումներով եւ կամ բնակարանային միջոցներ որոնելով, իր փորձառութեամբ օգտակար հանդիսանալով նորեկներուն եւ միաժամանակ հայ գաղութային կեանքին մասնակից դարձնելով զանոնք։ 1975-ի Լիբանանի քաղաքացիական կռիւներուն պատճառով ստեղծուած արտակարգ իրավիճակին, ընդառաջեց նաեւ ՀՕՍ-ը։ Հայ Կեդրոնի յարկին տակ գործող պատկան մարմիններու հետ համատեղ կազմակերպուեցաւ դրամահաւաք, դէղորայք եւ օժանդակութիւն հասցնելով լիբանանահայ մեր քոյրերուն եւ եղբայրներուն։ Այս իրողութեան ի տես, ՀՕՍ-ի Կեդրոնական վարչութիւնը նախաձեռնեց «Անմիջական Օգնութեան Հիմնադրամի» մը ստեղծման (FAR) անումով, որուն Թորոնթոյի ՀՕՍ-ի «Ռուբինա» մասնաճիւղը իր բաժինը բերաւ գոյացնելով \$20,000.00 տոլար զանազան դրամահաւաքներ կազմակերպելով։ Մասնաճիւղիս վարչութիւնը նախատեսելով Թորոնթոյի հայ գաղութի օրըստօրէ կարիքներու բազմազանութիւնն ու ընդլայնումը, յարմար նկատեց հարցաթղթիկով մը պատկերացումը կատարելու գաղութիս կարիքներու առաջնահերթութեան, յառաջացուց նախաձեռնող յանձնախումբ մը, որոնք Մայիս 1986-ին, 2,200 հարցարաններ բաժնեցին գաղութս ներս, որոնց պատասխանեցին 270 հայորդիներ։ Այս հարցարաններէն կը պարզուէր, թէ գաղութիս գլխաւոր մտահոգութիւնները մեր երեցներն ու երիտասարդական ծրագիրներն էին, ինչպէս նաեւ մանուկներու հոգատարութիւնն ու հայեցի դաստիարակութիւնը։

1986-1987 տարեշրջանի նորընտիր վարչութիւնը, որուն համեստաբար ատենապետութիւնը կը վարէի, համախորհուրդ ՀՕՍ-ի Շրջանային վարչութեան հետ, որ US\$2,000.00 Ամերիկեան տոլարի յատկացում մը կը տրամադրէր Ընկերային Ծառայութեան նորահաստատ Գրասենեակ մը ունենալու նպատակին։ Խանդավառող այս ներդրումը պատճառ եղաւ անմիջապէս նախաձեռնելու Ընկերային Ծառայութեան Գրասենեակ մը հաստատելու գաղութս ներս, յառաջացուց յանձնախումբ մը, որ հետամուտ ըլլայ այս գործընթացքին։ Այս յանձնախումբին մէջ ներառուեցան նաեւ գաղութս ներս գործող հայ ընկերային ծառայողներ, որոնց փորձառութենէն պիտի կարենայինք օգտուիլ։ Յիշողութեանս մէջ վառէ, եւ բոլորիս համար մեծ ուրախութիւն էր 1 Մայիս 1987-ին, երբ պաշտօնապէս բացումը կատարեցինք ՀՕՍ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի Ընկերային Ծառայութեան Գրասենեակին, ժապաւնէի հատումը կատարեցին Շրջանային վարչութեան ատենապետը եւ մասնաճիւղիս ատենապետը, ներկայութեամբ օտար հիրերու, գաղութս ներս գործող միութիւններու ներկայացուցիչներուն։ Հայ Կեդրոնի պատկան մարմիններէն խնդրեցինք անջատ սենեակ մը, գոր կահաւորեցինք եւ դարձաւ ընկերային ծառայութեան մեր գրասենեակը, իր առանձին հեռաձայնային գիծով եւ հեռապատճէտով։ Իբրեւ նորահաստատ Ընկերային Ծառայութեան Գրասենեակ, մօտէն աշխատեցանք North York-ի Metropolitan ընկերային ծառայութեան գրասենեակներուն հետ ընդլայնելու մեր գործունէութեան կարելիութիւնները։ Մեր գրասենեակին անունը ընդգրկուեցաւ կառավարական ներգաղթային գրասենեակներու մօտ, որ ժամանած հայորդիներ կարենան մեզի հետ կապ հաստատել, եւ մենք մեր ծառայութիւններով օգտակար հանդիսանանք ընտելացնելով անոնց նոր միջավայրին։ Սկզբնական երեք տարիներուն, այս աշխատանքը կատարուեցաւ կամաւորներու միջոցով՝ անվճար դրութեամբ, որմէ ետք մասնաճիւղս կառավարական նպաստներ ապահովելով, կրցաւ ունենալ մեր ընկերային ծառայող պաշտօնեան։ Մասնաճիւղիս Ընկերային Ծառայութեան Մարմինը քաջ գիտակցելով կառավարական եւ զանազան գրասենեակներու ընձեռած ծառայութիւններու գոյութեան, իր գործունէութեան դաշտը համալրեց խորհրդատուութեան միջոցով եւ գաղութս ներս մեր մարդուժի կարելիութեան ապաւինելով, փորձեց միշտ օգտակար հանդիսանալ գրասենեակ դիմող բոլոր հայորդիներուն եւ անհատներուն, ըլլայ այդ գործի պրպտումներու, բնակարանային հարցերու, ներգաղթի թուղթերու, դիմումագրերու, թարգմանութեան, երեցներու, երիտասարդական, մանուկներու եւ այլազան կարիքներուն լուծումներ որոնելու։ Գրասենեակը բաց պահուեցաւ մասնաժամ դրութեամբ, ընթացիկ աշխատանքներու կողքին՝ 1987-ին, յատուկ ճիգերով ցանկագրումը կատարուեցաւ Թորոնթոյի զանազան ծերանոցներու մէջ գտնուող հայ տարեցներուն եւ ի յայտ եկաւ, որ վեց հաստատութիւններէ ներս կը գտնուէին 27 հայ տարեցներ, կազմուեցաւ տարեցներ այցելող կամաւորներու ենթայանձնախումբ մը, որոնք տօնական օրերուն այցելութիւններով եւ նուէրներով ուրախացուցին մեր երեցները։ Այս ընթացքին էր, որ Metro Toronto-ի ծերանոցներու պատասխանատուներէն իմացանք, որ նոր ծերանոց մը կը հիմնուէր Markham-ի մէջ, եւ մեզի հնարաւորութիւն պիտի տրուէր հայկական բաժին մը ունենալու, նախապէս երկու բաժին նախատեսող այս ծրագիրը, 36 անկողիններ կը խոստանար հայ գաղութին, սակայն, զանազան պատճառներով 18 անկողիններով ծերանոցի մէկ թելը յատկացուեցաւ ՀՕՍ-ին, ուր պիտի կարենայինք համախմբել զանազան ծերանոցներու մէջ գտնուող հայ տարեցները։ Ընկերային Ծառայութեան Գրասենեակը կապ հաստատեց այդ տարեցներուն հետ եւ խրախուսեց այս պատեհ առիթէն օգտուելով համախմբուիլ մէկ յարկի տակ։ Այսպէս, Յունիս 1989-ին, բացումը կատարուեցաւ Seven Oaks Home For the Aged ծերանոցի հայկական բաժնին 13 տարեցներով (3 այրերու եւ 10 կիներու), 56-րդ յարկին վրայ։ Տոքթ. Աւետիս Պօղոսեան ստանձնեց ժշկական խնամքը մեր երեցներուն, իսկ տոքթ. Յասմիկ Այնէճեան ստանձնեց ատամնաբուժական խնամքը։ ՀՕՍ-ի 27 կամաւորներ մարզուեցան ծերանոցի կամաւորներու պատասխանատուններուն կողմէ, որոնք յաջորդաբար իրենց շարունակական այցելութիւններով մօտէն հոգատար հանդիսացան մեր երեցներուն։ Այս ծերանոցէն ներս ունեցանք մեր ներկայացուցիչը, որ մաս կազմեց ծերանոցի խորհրդատուական կազմին (Advisory Committee), մասնակցելով անոնց ժողովներուն՝ համադրելու ընդհանուր կամաւորներու այցելութիւնները։ Յետագային, North York Health Centre-ի մէջ ունեցանք նաեւ 10 անկողիններ, որոնք յատկացուած էին հայ երեցներու, հոս նաեւ ունեցանք մեր ներկայացուցիչը խորհրդատուական կազմին մէջ։ Դասաւորուեցաւ եւ համադրուեցաւ ամիսը երկու անգամ մեր հոգեւոր հովիւներու այցելութիւնները այս ծերանոցներէն ներս, ինչպէս նաեւ տօնական օրերուն եկեղեցական արարողութիւն եւ Ս. Հաղորդութեան տուչութիւն։ Այցելութիւններ համադրուեցան եկեղեցիներու Տիկնանց Յանձնախումբերուն, որոնք կազմակերպեցին մշակութային ծրագիրներ, որոնց մէջ ներառուեցան ՆՄԸՄ-ի սկաւաւտներու եւ արեւոյշներու եւ մեր դպրոցի բարձր դասարաններու աշակերտներու այցելութիւնները։ Հաստատուեցաւ հայկական ճաշի մատակարարումը ամէն ամսուան առաջին Կիրակի օրերը, նուիրուած մեր գաղութի ազգայիններուն կողմէ եւ մատուցուած մեր կամաւորներուն միջոցով։ Աւելի ուշ, Արարատ Ծերանոցի հիմնումով, որ անջատ նախաձեռնութիւն մըն էր, ՀՕՍ-ի Ընկերային Ծառայութեան Յանձնախումբը իր ծրագիրներուն ներարեց նաեւ այս հաստատութենէն ներս իր այցելութիւններն ու հայկական ճաշի մատակարարումները։ 1988-ին, Կիւմրիի երկրաշարժին, մեծ եղաւ նաեւ դերակատարութիւնը

ՀՕՄ-ի Ընկերային Ծառայության Մարմին՝ գաղութային ընդհանուր գործունեության մաս կազմելով, իր կամավորներու կազմով օժանդակեց տարուած օգնության գործընթացին:

Մեծ ուրախութեամբ եւ հպարտութեամբ կրնանք հաստատել, որ ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի Ընկերային Ծառայության Գրասենեակի աշխատանքները առանց ընդհատումի շարունակուեցան ամբողջ 30 տարիներու ընթացքին: Յանձնախումբն ու անձնակազմը մօտէն համագործակցեցաւ գաղութէն ներս գործող զանազան կազմակերպութիւններու եւ համայնքապետերու հետ, ինչպէս նաեւ զանազան կառավարական եւ բարեսիրական գրասենեակներու հետ: Կարելի է նշել մի քանին.

- North York Women Centre
- Multicultural Alliance for Seniors and Aging
- Toronto Red Cross-ի հետ արինարշաւներ կազմակերպելով Հայ կեդրոնէն ներս
- North York Harvest Food Bank-ի հետ տարեկան ուտեստեղէնի արշաւներ կազմակերպելով
- Bon Marrow Registry-ի համար Clinic-ի հետ ոսկրածուծի արշաւ նախաձեռնելով

Ներկայիս Ընկերային Ծառայութեան Գրասենեակը կը շարունակէ իր ծառայութիւնը մատուցել Թորոնթոյի հայ գաղութին, շաբաթը հինգ օրերու վրայ երկարող իր մասնաժամ պաշտօնէսայով, առաւօտեան ժամը 10:00-էն մինչեւ ժամը 2:00:

Մասնաճիւղիս վարչութիւնը ինչպէս նաեւ անդամակցութիւնը մեծապէս կը գիտակցի այս ծրագրի կարեւորութեան, նամանաւանդ նոր մարտահրաւրներու դէմ յանդիման գտնուելով կը շեշտուի կարեւորութիւնը այս գրասենեակի վերաշխուժացման եւ գործերու ընդլայնման: Վերջին տարիներուն, Սուրիոյ մէջ տիրող տագնապալի դրութեան առ ի հետեանք, գաղութս հաստատուեցան շուրջ 3,000 սուրիահայեր, որոնց անմիջական օգնութիւն ցուցաբերելը անհրաժեշտութիւն է: Սրտաբաց եւ մեր կարելիութեան սահմաններուն մէջ պարտինք ջանալ առաւելագոյնս օգտակար հանդիսանալ մեր քոյրերուն եւ եղբայրներուն: Ապագայի հեռանկարով ու տեսլականով, կարելոր է ի մտի ունենալ մի քանի առաջադանքներ:

ա. Գաղութս ներս յարափոփոխ կարիքներուն համահունչ վերաշխուժացնել Ընկերային Ծառայութեան Գրասենեակի ընդհանուր կարելիութիւնները, առաւելագոյնս օգտակար հանդիսանալով մեզի

դիմող հայորդիներուն եւ դառնալ աւելի տեսանելի եւ հասանելի:

բ. Մօտէն համագործակցիլ դաշնակցային, նահանգային եւ քաղաքապետական զանազան գրասենեակներու հետ, ընկերային ծառայութեան դաշտէն ներս իրազեկ դառնալու բոլոր հնարաւորութիւններուն եւ նոր օրէնքներու մասին լաւատեղեակ ըլլալու: գ. Յատուկ ծրագիրներ մշակել երիտասարդութիւնը յուզող հարցերով զբաղելու եւ օժանդակութիւն ցոյց տալու: Mentorship ծրագիրը մեծապէս ողջունելի է, գոր սկսանք քանի մը տարի առաջ:

դ. Մօտէն համագործակցիլ ՀՕՄ-ի Ամէնօրեայ վարժարանի տնօրէնութեան հետ, կարենալ լաւագոյնս օգտակար հանդիսանալու թէ՛ ծնողներուն եւ թէ՛ աշակերտներու իւրայատուկ կարիքներուն:

ե. Երկրորդական բաժնի հայ աշակերտներուն համար կամաւոր ժամերու դասաւորումը կատարել ներգրաւելով զանոնք Հայ կեդրոնի եւ ՀՕՄ-ի ծրագիրներէն ներս, համատեղ օգտուելու նպատակով:

զ. Հայ Կեդրոնի պատկան մարմիններու հետ համախորհուրդ պրպտել եւ ուսումնասիրել ապագային հայ տարեցներու համախումբ ապրելու հնարաւորութեան մասին Senior Residence-ի դրութիւնը ստեղծելով գաղութէն ներս, ուր ՀՕՄ-ի Ընկերային Ծառայութեան Գրասենեակը յատուկ ծրագիրներ կրնայ մշակել այդ շէնքի բնակիչներուն համար պտոյտներ, մարզանքներ, առողջապահական ծրագիրներ, ընկերային հաւաքոյթներ, եւայլն: Նախքան եզրափակելս, յիշատակութեան արժանի են բազմաթիւ անուններ, սակայն պիտի խուսափիմ անուններ նշելէ, քանի գործը աւելի խօսուն է:

Յարգանքի եւ երախտիքի խօսք ունինք 30 տարիներու ընթացքին ՀՕՄ-ի մասնաճիւղիս իրարայացող բոլոր վարչական անդամներուն, Ընկերային Ծառայութեան Մարմնի եւ Յանձնախումբի անդամներուն, որոնք տեսլականը ունեցան հիմնելու Ընկերային Ծառայութեան Գրասենեակը, ինչպէս նաեւ կամաւորներու մեծ փաղանգին եւ անձնակազմին, որոնք մեծ հաւատքով ու նուիրումով ծառայեցին եւ անշահախնդիր գործեցին, գիտակից եւ հաւատարիմ մտալով ՀՕՄ-ի առաքելութեան «Միշտ ժողովուրդիս հետ եւ ժողովուրդիս համար» նշանաբանին: Յաջողութիւն ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի Ընկերային Ծառայութեան Գրասենեակին, նորանոր 30-ամեակներ կը մաղթենք, եւ բոլորին վարձքը կատար:

Հուրի Նաճարեան

A.R.S. SOCIAL SERVICES CELEBRATES IT'S 30TH ANNIVERSARY

On May 1, 1987, A.R.S. Social Services opened its doors to the Armenian Community of Toronto. It's vision has been "Strengthening individuals, strengthening communities". After 30 years their mission still stands true by serving as a connection point for community members to identify and access financial, health and other services and support.

On October 1, 2017, with over 130 spectators, we celebrated the 30th anniversary of A.R.S. Toronto Roubina Chapter's Social Services. As the guests arrived, they were welcomed with piano music played by Maria Davoudian and power point slides showing the history and testimony of individuals who benefited from the services offered by social services. The celebration began with our National Anthems after our M.C. of the day Mary Badalian welcomed the guests.

The first guest speaker, Ungerouhi Houri Najarian provided a summary of the A.R.S. Social Services history. Ungerouhi Houri reminded us that A.R.S. symbolizes "dzaray-outune" meaning servitude. Donating funds to charitable organizations, hospitals, A.R.S. Day school; supporting newcomers, the elderly and youth; supporting food bank drives and North York Women's Centre are just some examples of how Social Services serves its community. This spirit of serving our community, in my opinion, flows naturally for the Armenian woman. I am not alone when I say we learned to help and strengthen each other from our grandmothers. Ungerouhi Houri counted the many accomplishments of Social Services. For example, securing 30 beds at Sienna Senior nursing home Ararat Wing and an additional 15 beds at North York Seniors Health Centre. With the unconditional help of our volunteers, our babies and dadigs are served Armenian food, offered cultural events, together celebrate Christmas and Easter and visited by the clergy. Social Services has helped thousands of individuals with employment, housing, counselling, access to scholarships, translation, English classes, and much more. More recently, the office has been busy with supporting Syrian Armenians to transition to their new lives in

Canada. Ungerouhi Houri concluded her remarks with suggestions for future endeavors and thanked the many volunteers, the A.R.S. Social Services and A.R.S. Toronto Roubina Chapter executive committee members for their hard work.

Our second guest speaker was Ungerouhi Natalie Manoukian, A.R.S. Regional member, who presented the impact and role of Social Services in our community. Ungerouhi Natalie counted the numerous ways Social Services assists the community and emphasized how one's self-esteem, self-confidence, and sense of independence is strengthened through helping hands, which is the branding of the Social Services office. Ungerouhi Natalie stated that people thrive when they have proper information, tools and resources to enhance their mental, physical, and emotional well-being and quality of life. She concluded her remarks by explaining how Social Services serves as the heart of the community and cares for its community.

Ungerouhi Iren Tilemian, the chair of A.R.S. Toronto Roubina chapter, thanked the guest speakers and presented them with flower arrangements. She also thanked all those who support A.R.S.

Six special individuals were recognized for their many years of service with our seniors residing in nursing homes. Ungerouhi Christine Avedissian, the chair of the Social Services committee, invited Hasmig Boyajian, Meline Karageosian, Hasmig Sarkissian, Betty Lou-sarian, Anais Orchanian, and Krikor Kaloustian to come forward and receive certificates of recognition.

Our guests were entertained with music by Carly and Jackie Sahagian.

The event concluded with Mary Badalian inviting our guests for the cutting of the cake and refreshments. "Vartzkernit gadar polorit."

Written by Emma Basmadjian



ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի «Տոհմիկ օր» Զօնուած՝ Նախիջեւանի

Շաբաթ, 28 Հոկտեմբեր 2017-ի երեկոյեան, շուրջ 315 հայորդիներու ներկայութեամբ, Թորոնթոյի Հայ կեդրոնին մէջ տեղի ունեցաւ Հայ Օգնութեան Միութեան «Ռուբինա» մասնաճիւղի 24-րդ «Տոհմիկ օր»ը, որ այս տարի նուիրուած էր Նախիջեւանի եւ իր հինգ գաւառներուն: ՀՕՄ-ը իր առաքելութեան ճամբով, հայապահպանման եւ արդար իրաւունքներու պահանջատիրական ոգիով՝ տոհմիկ օրերու կազմակերպութեամբ հայ ազգի պատմական բնակավայրերու բարձր արժէքներն ու հարուստ մշակութային ժառանգութիւնը կը վերակենդանացնէ մեր յիշողութեան մէջ եւ կը փոխանցէ եկող սերունդներուն:

Հայ կեդրոնի սրահը պատշաճօրէն զարդարուած էր Նախիջեւանի եւ հինգ գաւառներուն՝ Գողթան, Երնջակ, Նախիջեւան, Ճահուկ-Շահապոնք եւ Շարուրի քարտէսով, Նախիջեւանի ու գաւառներու անուններով եւ՝ «ՆԱԽԻՋԵՒԱՆՏԱՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՀԱՅՐԵՆԻՔ» լոգոնքով, պատրաստուած Զոհրապ Թաթիկեանի կողմէ: Ան նաեւ պատրաստած էր 17 խաչքարերը, որոնք գործածուեցան գեղարուեստական յայտագրին ընթացքին: Սրահին մէկ անկիւնը ցուցադրութեան դրուած էին զանազան փոքր խաչքարեր, հայկական իրեր, Հայաստանի մէջ լոյս տեսած Նախիջեւանի մասին շարք մը գիրքեր, ՀՕՄ-ի տոհմիկ օրերու 24 տարիներու ընթացքին լոյս տեսած գիրքերը, վիճակահանութեան նուէրները, որոնց մէկ մասը բերուած էին Հայաստանէն եւ լուռ աճուրդի դրուած հայկական ելեկտրական թոնիրը: Մեղաններու կեդրոնը զետեղուած էին Հայաստանէն բերուած փայտեայ խաչքարեր: Սրահի մուտքին գիրքի յանձնախումբի անդամներ ներկաներուն կը բաժնէին Նախիջեւանի եւ հինգ գաւառներուն նուիրուած գիրքերը: Երկար ամիսներու պրպտութներու եւ համադրումի աշխատանքը բժախնորթօրէն կատարած էր գիրքի յանձնախումբը եւ հրատարակած այս բովանդակայից գիրքը: Պրպտութներու իբր աղբիւր գործածուած գիրքերու մեծամասնութիւնը հայրենիքի մէջ լոյս տեսած պատմաբան, մատենագէտ, նախիջեւանագէտ եւ մշակոյթի գործիչ Արզամ Այվազեանի գիրքերն էին: Գիրքը, որ կը բաղկանար 239 էջերէ, կը բովանդակէր պաշտօնական շնորհաւորագրեր Գանատայի ՀՀ նախկին Դեսպան Արմէն Եկանեանի, Գանատայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեանի, Ս. Աստուածածին Հայց. Առաքելական եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Հայր Գեղարդ Օ. Վրդ. Քիւսպէկեանի, Թորոնթոյի ՀՀԴ «Ս. Թեփիլիբեան» կոմիտէին, Նախիջեւանի Հայրենակցական Միութեան Նախագահ Մելս Մկրտչեանի, եւ ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի վարչութեան եւ «Տոհմիկ օր»ուան յանձնախումբին կողմէ: Գիրքը կը ներառէր նաեւ նախաբան մը Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանի ստորագրութեամբ եւ այլ վաւերագրական յօդուածներ պատմաբաններու եւ նախիջեւանագէտներու կողմէ, ինչպէս՝ Արզամ Այվազեան, Յովհաննէս Ալեքսանեան, Թովմաս Պողոսեան եւ նախիջեւանցի Լուսիկ Ագուլեցի: Գիրքին ծաւալուն մասը կ'ընդգրկէր Նախիջեւանի եւ իր գաւառներուն մասին հայերէնով եւ անգլերէնով պատմական եւ աշխարհագրական տեղեկութիւններ, հայկական ճարտարապետական կոթողներու, խաչքարերու, որմասնկարչական արուեստի մասին տեղեկութիւններ, ինչպէս նաեւ անոնց բազմաթիւ գունատուր եւ սեւ ձերմակ նկարները, որոնք աւաղ այսօր գիրքերու մէջ մնացած են միայն: Տեղ գտած էին նաեւ նախիջեւանցի ականաւոր դէմքերու կենսագրութիւնները: Գիրքի վերջաւորութեան յիշուած էին հովանաւորներուն անունները: Կողքի էջին հովանաւորն էր տիկ. Ռիթա Պէքմէզեան Շամկեանը, եւ Նախիջեւան նահանգի հովանաւորներն էին տէր եւ տիկ. Նազար եւ Նինա Չաթալեանները: Հայկական տարագրով յանձնախումբի անդամները սրահի մուտքին կը հրամցնէին կեռասի խմիչք եւ նուշով քաղցրեղէն: Ներկայ էին Թորոնթոյի Հայց. Առաքելական Ս. Աստուածածին եկեղեցւոյ հովիւ Հայր Գեղարդ Օ. Վրդ. Քիւսպէկեանը, Հայ Կաթողիկէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հովիւ Հայր Եղիա Գիրեջեանը, ՀՀԴ «Ս. Թեփիլիբեան» կոմիտէի հերթապահ ընկեր Վաչէ Գըլրպոզեանը, ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամ ընկի. Վարսենիկ Սարգիսեանը, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանի վարչութեան ատենապետուհի ընկի. Անի Օհանեանը եւ վարչութեան անդամները, որոնք ժամանած էին Մոնթրէալէն, Համիլթընէն եւ Թորոնթոյէն:

Օրուան յայտագիրը սկսաւ «Տոհմիկ օր»ուան յանձնախումբի ատենապետուհի ընկերուհի Հուրի Նաճարեանի բացման խօսքով: Ան ներկաներուն բարի գալուստ մաղթեց ապա ըսաւ. «Նախիջեւանը հայրենիքի այն բեկորն է, որ հազարամեակներ եղած է հայութեան բնօրրան, ուր հայ ժողովուրդը ապրած եւ ստեղծագործած է բարձր մշակոյթ եւ զարգացուցած բարգաւաճ տնտեսութիւն: Արաքս գետի ափին երկարող 5,500 քառակուսի քիլոմէթր կազմող այս գեղատեսիլ տարածքը, Արցախի հետ, միասին, 1923-ին, անարդարօրէն Ատրպէյճանին յանձնուեցաւ... Աւաղ այսօր հայաթափուած է Նախիջեւանը եւ ենթարկուած մշակութային ահաւոր եղեռնի: Աւաղ հոն դադրած են Գողթան երգերը, լրած է 220-է աւելի

հայկական վանքերու եւ եկեղեցիներու զանգակներու դողանջը... քանդուած եւ փշրուած են 27,000-ի հասնող հայկական ճարտարապետական կոթողները, յուշարձանները, տապանաքարերը, 10,000-է աւելի մեր հինաւորց ու հիաքանչ խաչքարերը», ան աւելցուց նաեւ. «Նախիջեւանի «Տոհմիկ օր»ուան ոգեկոյման ընդմէջէն կու գանք իրազէկ դառնալու մեր պապենական ժառանգին, պահանջատէր ըլլալու մեր արդար իրաւունքին եւ զայն փոխանցելու մեր ներկայ ու գալիք սերունդներուն... Հպարտ ըլլանք մեր ինքնութեամբ, բարձր պահենք հայու ոգին, տէր կանգնինք մեր ազգային ժառանգութեան, հաւատանք մեր արդար իրաւունքներուն եւ գործենք մէկ ազգ եւ մէկ ամբողջական հայրենիք նշանաբանով»:

Ան նաեւ ուրախութեամբ յայտարարեց, որ այս ձեռնարկի հատոյթէն մասնաճիւղս հազար տողար նուիրուած է Նախիջեւանագէտ պատմաբան Արզամ Այվազեանին իր «Նախիջեւան բնաշխարհիկ պատկերագրող հանրագիտակ» գիրքին տպագրութեան համար, որ լոյս տեսած էր անցեալ ամիս: Ան իր խօսքը վերջացնելէ առաջ շնորհակալութիւն յայտնեց բոլոր նուիրատուներուն, գիրքի յանձնախումբին իրենց երկարատեւ, բժախնորի ու նուիրեալ աշխատանքին համար, նաեւ յանձնախումբի բոլոր անդամներուն, որոնք խանդավառութեամբ ծրագրեցին եւ կազմակերպեցին այս բացառիկ հայաբոյր երեկոն:

Պատկերիզի վրայ ներկայացուեցաւ պատմաբան Արզամ Այվազեանի եւ տիկ. Լուսիկ Ագուլեցիի շնորհատրական պատգամները:

Ապա խորհրդանշական խաչքարերով մուտք գործեցին ՀՄԸՄ-ի արիւներն ու արեւոյշները եւ ԳԵՄ-ի անդամները՝ ներկայացնելով «Խաչքարերու կանչը» կենդանի պատկեր մը: Պատշաճ եղանակի ընկերակցութեամբ Ռուբինա Սարգիսեանը եւ Յովհաննէս Յարութիւնեանը իրենց մասնակցութիւնը բերին հեզգկուն պարերով, որոնց համադրումը կատարած էր Լոռի Նաճարեանը:

Հայր Գեղարդ Օ. Վարդապետ Քիւսպէկեանը եւ Հայր Եղիա Օ. Վարդապետ Գիրեջեանը կատարեցին սեղանի օրհնութիւնը, որմէ ետք Հայր Գեղարդը տուաւ իր սրտին խօսքը: Ան գնահատեց ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղն ու իր «Տոհմիկ օր»ուան յանձնախումբի անդամները, որոնք երկար տարիներէ ի վեր հաւատարմօրէն կը շարունակեն ձեռնարկել հայկական անդողութներուն եւ հարուստ մշակոյթին նուիրուած այս տարեկան ձեռնարկները: Ան նշեց, թէ այս օրուան տօնակատարութիւնը կը զուգադիպէր «Գիւտ Խաչի» տօնին, ապա աւելցուց. «Այնպէս ինչպէս խաչը ո չ կը թաղուի, ո չ կը քանդուի, ո չ ալ կը կորսուի, եւ Հեղինէ թագուհին չորս դար ետք գտաւ Քրիստոսի խաչափայտը, նոյնպէս ալ մենք յոյսով կը լիցքաւորուինք, որ Նախիջեւանն ալ չի կորսուիր... Այս առթիւ կու գամ իմ խորին շնորհակալութիւնս յայտնելու ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղին, այս սքանչելի բանակին, որ ոչ թէ միայն անցեալի պատմութիւնը կը յիշեցնէ մեզի, այլ կու գայ ներկային մէջ մեր ինքնութիւնը ամրացնելու եւ դէպի ապագայ մեզի յոյս ներշնչելու...»:

Անկէ ետք ցուցադրուեցաւ պատմական վաւերագրական պատկերիզ մը, պատրաստուած Երկիր Մետիայի կողմէ՝ «Նախիջեւանը այսքան մօտ եւ այսքան հեռու» թեմայով, ապա ներկաները կարգով հրաւիրուեցան մօտենալու շքեղօրէն զարդարուած սեղաններուն ստանալու համար համեղ ուտելիքները: Մեղանին վրայ կարելի էր գտնել խորոված ոչխարը, միտով պատրաստուած փիլաւը, տարբեր տեսակի խորովածներ, միջուկով կոլոլակը (քեօֆթէ), տերեւի տոլման եւ աղցանի տեսակներ, բոլորը պատրաստուած Նուր Ընտիր Ուտելիքի (Noor Fine Food) կողմէ:

Ճաշի ընթացքին աշուղական երգերու մեկնաբան Սիւր Մինասեանը իր հմայիչ ձայնով ներկաներուն հրամցուց աշուղական երգերու շարք մը: Իրաքանչիւր բաժնին հետ ան տուաւ նաեւ տեղեկութիւններ այդ շարքի աւանդական երգերու մասին: Համակարգիչով իրեն ընկերակցեցաւ Ռաֆֆի Շանոյեանը: Ճաշէն ետք ելոյթ ունեցաւ «Հորովել» նուագախումբը՝ ղեկավարութեամբ Զիւան Ստեփանեանի, իսկ մեներգներով ընկերացաւ գեղեցիկ ձայնով օժտուած Արմենիա Սարգիսեանը:

Մինչեւ ուշ գիշեր Սիւր Մինասեանը իր երգերով խանդավառեց մթնոլորտը եւ ոգեւորեց ներկաները:

Ներկաները մեկնելէ առաջ ուրախութեամբ իրենց գնահատանքը յայտնեցին ՀՕՄ-ի «Տոհմիկ օր»ուան յանձնախումբի անդամներուն շատ լաւ կազմակերպուած այս ձեռնարկին համար, մանրամասնութեամբ ուսումնասիրուած եւ բժախնորթօրէն պատրաստուած գիրքին համար եւ մեր պատմական ու հարուստ մշակութային ժառանգութիւնը պահպանելու եւ այսքան յաջող տարեկան ձեռնարկներով ներկայացնելու մասնաճիւղիս հետեւողական ջանքերուն համար:

ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի անդամները անգամ մը եւս բացառիկ ձեռնարկ մը յաջողցուցած ըլլալու գոհունակ զգացումով մեկնեցան տուն:

Զեփիւր Տորնա



ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի 2017-ի տարեկան տօնավաճառ

Հայ Օգնութեան Միութեան Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Տօնավաճառի յանձնախումբի իրագործումով 4 Նոյեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11-ին, Հայ կեդրոնի սրահէն ներս տեղի ունեցաւ մասնաճիւղի Տարեկան տօնավաճառի բացման հանդիսութիւնը:

Հանդիսութեան ներկայ էին Հայ Առաքելական Ս. Աստուածածին եկեղեցւոյ հոգեւոր հայրեր, ՀՅԴ «Սողոմոն Թէլիքեան» կոմիտէի հերթապահ ընկ. Վաչէ Գլըպոգեան, ՀՕՄ-Ի Կեդրոնական վարչութեան անդամ ընկի. Վարսենիկ Սարգիսեան, ՀՕՄ-Ի Գանատայի Շրջ. վարչութեան ներկայացուցիչներ ընկի. Նաթալի Մանուկեան եւ ընկի. Միլվի Օհանեան, քոյր միութիւններու ներկայացուցիչներ, մեծ թիւով հիւրեր եւ ՀՕՄ-ուիներ: Տօնավաճառի յանձնախումբի անունով բացման խօսքը կարդաց ատենապետուհի ընկի. Յասմիկ Բաքիսեան: Ան երախտագիտութեամբ արտայայտուեցաւ վարչութեան կատարած ներդրումներուն ձեռնարկի յաջողութեան ի խնդիր եւ բարձր գնահատեց յանձնախումբի անդամները, որոնք հաւատքով, յանձնառութեամբ եւ զոհողութեան ոգիով, անվերապահօրէն տոյն աշխատանքը իրագործեցին: Ան նաեւ գնահատեց սուրիահայ ընկերուհիները, որոնք չղացան իրենց նուիրական մասնակցութիւնը բերելու: Ան ըսաւ. «Տօնավաճառը մասնաճիւղիս մեծագոյն ձեռնարկն է: Երկար ամիսներու տքնաջան աշխատանքէն զոյացած հասոյթը պիտի տրամադրուի ՀՕՄ-ի առաքելութեան ծառայող ծրագիրներուն, ինչպէս նաեւ նոր սերունդի հայեցի դաստիարակութեան եւ գոյատեւման երաշխիքը հանդիսացող ՀՕՄ-ի Ամենօրեայ վարժարանին, որուն ծով կարիքներուն օգնութեան ձեռք երկարելու նպատակով, ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի վարչութիւնը տարեկան յատկացում կը կատարէ: «Սողոմոն Թէլիքեան» կոմիտէութեան հերթապահ ընկ. Վաչէ Գլըպոգեան գնահատեց ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի լայնածաւալ գործունէութիւնն ու սրբազան աշխատանքը: Մասնաճիւղիս ատենապետուհի ընկի. Իռէն Թիլիմեան ներկայացուց 2017 տարեշրջանի Տօնավաճառի բացման ժապաւնի հատման պատուին արժանացած վաստակաշատ ընկի. Զարուկ Չատրբեանի կենսագրականը: Ան վեր առաւ ընկերուհին ծառայասէր եւ աշխատունակ ոգին, երկար տարիներու վաստակը ՀՕՄ-ի շարքերէն ներս, որուն անդամակցած է 1981-ին, նախ որպէս ԼՕՄ-ի անդամ, ապա շարունակելով իր գործունէութիւնը ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղին մէջ:

Հայր Սուրբինօրինութեամբ Տօնավաճառը բացուած յայտարարուեցաւ, երկու օրերու տեւողութեամբ: Մօտաւորապէս երեսուն հայ թէ օտար տաղաւարներէն, որոնք զիրար կը գերազանցէին իրենց ճոխութեամբ, իւրայատուկ էր ՀՕՄ-ի հայկական տաղաւարը, որ կը յատկանշուէր հայրենիքէն բերուած բարձրորակ արտադրութիւններով:

Իսկ ՀՕՄ-ի խոհանոցը, շնորհիւ նուիրեալ ՀՕՄ-ուիներու փորձառու եւ բժախնդիր աշխատանքին, հարուստ էր հայկական տոհմիկ համադրամ ճաշերու եւ անուշեղէններու տեսակներով, որոնք գնահատուեցան հայ թէ օտար գնորդներու կողմէ:

Սրահին գալիքի մասը յատկացուած էր փոքրիկներու յատուկ յայտագրի: Այս տարուան վիճակահանութիւնը կը պարունակէր զանազան տեսակի պարգեւներ, որոնցմով բախտաւորուեցան գաղութիս զաւակները: Աննախընթաց տարի մը եւս բոլորեց ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղը, բերուն գործունէութեամբ եւ նուիրումով, միշտ հաւատարմով որ ՀՕՄ-ի անձնուրաց նուիրեալներու գործերուն վաստակը պիտի դառնայ կանացի այս հօգի կազմակերպութեան հպարտութեան դափնեպսակը:

Վարդուհի Պարտազեան



ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի Նոր տարուան խրախճանք

ՀՕՄ-ը, հաւատարիմ հայապահպանման իր առաքելութեան, ժրագան աշխատանքով միշտ կը ջանայ համախմբել իր անդամուհիները, ամէն տարի, նշելու համար աւանդական այս տօնը՝ Ամանորը:

Արդ, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի Ամանորի յանձնախումբին, Ուրբաթ, 8 Դեկտեմբեր 2017-ին, տեղի ունեցաւ Ամանորի ձեռնարկը, Թորոնթոյի Հայ կեդրոնի սրահէն ներս:

ՀՕՄ-ուիներու եւ հիւրերու աննախընթաց ներկայութեամբ, ձեռնարկը սկիզբ առաւ բարի գալուստի եւ Նոր տարուան բարեմաղթութիւններով: Ճոխ երգերու եւ անընդհատ պարի մթնոլորտով, ներկաներուն տրամադրութիւնը առաւել եւս ջերմացուց Կադանդ պապային գալուստը եւ նկարիչին ներկայութիւնը: Առատ նուէրներ ստացած ներկաները ուրախ տրամադրութեամբ հեռացան սրահէն:



A.R.S. Inspires

By Myda Frankian

A young professional crowd, a hip downtown venue and three exceptional panelists candidly sharing their professional journeys – this was the scene at the A.R.S. Inspiring Possibilities Event on March 27th 2018. Panelists included Zayna Khayat, Future Strategist with Saint Elizabeth, a health and social impact enterprise; Greta Hodgkinson, Principal Dancer with The National Ballet of Canada and Patricia Barbato, Vice President, Innovation & Strategic Partnerships for Revera Inc. Moderated by A.R.S. Inspire committee members, Ella Baroyan and Kareen Proudian, the panelists' spoke openly about trying moments in their careers, how they found the courage to persevere and the strategies that helped them reach the top of their professions. Sharing a key piece of advice with the audience, Trish Barbato explained "It's not always about having the answer...it is the question that is important. Knowing what to ask – it is amazing how the world can open up". Two of the panelists, Zeyna and Greta also spoke of their Armenian roots, sharing stories of their families influence on their personal growth. Each coming from distinct backgrounds in research, accounting and the arts, the panelists offered unique perspectives that easily engaged members of the diverse crowd.

This was the latest event organized by the A.R.S. Inspire program, with the help of sponsor Cardon Rehab and host WeWork. A professional and personal development network, the Inspire program seeks to offer ongoing opportunities for learning, networking and mentorship within the community. If you'd like to stay informed of upcoming A.R.S. Inspire events, follow us on Facebook and Instagram @ARSInspire or contact us arsinspire@gmail.com.



Ontario Volunteer Awards (Օնթարիօ նահանգի Կամաւոր մրցանակներ)



Օնթարիօ նահանգի Կամաւորի մրցանակաբաշխումը տեղի ունեցաւ Ապրիլ 9, 2018-ին, City Hall-ին մէջ:

Հ.Օ.Մ.-ի «Ռուբինա» մասնաճիւղէն գնահատագիրներ ստացան հետեւեալ ընկերուհիները.-

Սօսի Թաշճեան, Յասմիկ Շարապխանեան, Ժանէթ Գիրեջեան, Արմիկ Սաֆարեան, Ագօ Գոլանճեան

Իսկ Ս. Աստուածածին Եկեղեցւոյ կողմէ՝ Մարալ Գաւասեան:

Ընկերուհի Մարիա Թորոյեան ներկայացուց մասնաճիւղս այս նախաձեռնութեան:

ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի Կանանց Միջազգային օրուան 9-րդ տօնակատարութիւն

Կիրակի, 4 Մարտ 2018-ի առաօտեան ժամը 11-ին, Westin Prince պանդոկի ներքնասրահին մէջ տեղի ունեցաւ Կանանց Միջազգային Օրուան նշում, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի եւ ներկայութեամբ մօտաւորապէս 400-էն ատելի հայորդիներու: Ներկաներուն մէջ նկատի էր նախորդ տարիներու ՀՕՄ-ի Միջազգային Օրուան տօնակատարութիւններուն հիւր դասախօսներուն ներկայութիւնը, ինչպէս Ռիթա Գարագաւս (2012), Միլվա Պասմաճեան (2013), Անի Տէմիրճեան (2014), Բամէլա Բոսթեան Ճէֆրի (2017):

Այս տարուան ձեռնարկի հասոյթին մէկ մասը պիտի նուիրուի Հայաստանի մէջ ՀՕՄ-ի «Մօր ու մանկան» առողջական կեդրոնին ու Օնոնդատունին, ինչպէս նաեւ Գանատայի մէջ գտնուող hEr Volution հաստատութեան, որուն նպատակն է օգնել եւ քաջակերել աղջիկներու ուսումը՝ գիտական, երկրաչափական եւ արհեստագիտական ծիրերէն ներս:

Մրահին մուտքին, ժամանողները՝ վայելեցին կիթարիստ Հայկ-Աշոտ Պէլերեանի գեղեցիկ նուագը՝ առաօտեան պատշաճիւր հիւրասիրութեամբ: Եկուորները նաեւ առիթը ունեցան նկարուելու Մարկօ Պուտագեանի Paper Blossoms by Margo պատրաստութեամբ զարնասային վարդերով զարդարուած լուսանկարի խցիկին մէջ: Լուսանկարիչ Քրիս Ժոյին գեղեցիկ նկարներ առաւ եւ անմահացուց այդ գեղեցիկ վայրկեանները:

Մրահին մուտքի նաեւ տեղադրուած էին Մարալ Պէրերեանի NVU Boutique Collection designed by VM ID գեղեցիկ հագուածքի եւ գոհարեղէնի ցուցադրութեան տաղաւարները: Ձեռնարկին ընթացքին անոնցմէ հաւաքածոյի մը ցուցադրութիւն տեղի պիտի ունեցաւ:

Հրաւիրեալները՝ վայելեցին սրահի գեղեցիկ սարքաւորումը, մանիշակագոյնով լուսաւորուած բեմը, բուրուժաւէտ ծաղիկներու փունջերը, որոնք զետեղուած էին իւրաքաչիւր սեղանի կեդրոնին: Ներկաներուն տրամադրուեցան փոքրիկ զբոյններ օրուան ձեռնարկին իմաստին, յայտագրին, բանախօսին եւ հովանաւորներուն մասին:

Ձեռնարկի հանդիսավարներն էին Հուրիկ Շոյիւզարեան (հայերէն) եւ Անի Թիթիգեան (անգլերէն): Օրուան բանախօսն էր տոքթ. Մարալ Ուզունեան (MD PhD FRCSC): Տոքթ. Ուզունեան սրտի մասնագէտ եւ վիրաբոյժ է, Peter Munk սրտի հիւանդութիւններու կեդրոնին մէջ եւ օգնական փրօֆեսոր Թորոնթոյի համալսարանին մէջ: Օնաձ է Ֆրանսա, 4 տարեկանին Լիբանանէն գաղթած է Գանատա, յաճախած է ՀՕՄ-ի ամէնօրեայ դպրոցը: Համալսարանական ուսումը ստացած է McGill համալսարանէն, ապա PHD-ն Թորոնթոյի համալսարանէն: Ան նաեւ դաշնակահարուհի է: 2013-ին ան պաշտօնի կը հրաւիրուի Toronto General Hospital-ի սրտախտի վիրաբուժական բաժնին մէջ: Ան փակ հայ կին վիրաբոյժն է Գանատայի մէջ: Տոքթ. Մարալ Ուզունեան ամուսնացած է Մայքըլ Թորպէլի հետ եւ

բախտաւորուած՝ երկու մանչ զաւակներով: Օլիվըր եւ Ուէլի:

Տոքթ. Մարալը ներկայացուց իր մայրը տիկ. Լէնա Ուզունեանը, որ հակիրճ ձեւով ներկայացուց իր աղջիկը եւ թէ ինչպէ՛ս ինքն ու ամուսինը տոքթ. Զարեհ Ուզունեանը, մեծ դերակատարութիւն ունեցած են իրենց երեք աղջիկներուն դաստիարակման մէջ:

Տոքթ. Մարալ Ուզունեանի ներկայացումը ընդգրկեց՝ սրտանօթային հիւանդութիւնները, սրտի կաթուածի նշանները, սրտի հիւանդութիւնները կանխարգիլելու միջոցները եւ վիրաբուժական մեթոտները:

Կազմակերպիչ յանձնախումբի ատենապետուհի ընկի. Իզապէլ Դաւիթեան, վարչական կապ ընկի. Անի Հոթոյեան Ժոյի, ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի ատենապետուհի ընկի. Իրէն Թիլիմեան եւ յանձնախումբի անդամներ՝ Նայիրի Թիլիմեան, Անի Թիթիգեան, Հուրիկ Շոյիւզարեան, Կասիա Մուրատեան, Միքէլլա Մոմճեան, Նաթալի Մկրտիչեան, Կարինէ Ճամճեքեան, Հուրի Ծիթիլեան, Մարալ Պէրերեան եւ Անժելիք Քիրիճեան շնորհաւորեցին բանախօսն ու շնորհակալութիւն յայտնեցին իրեն այս օգտաշատ դասախօսութեան համար:

Անոր յաջորդեց ճաշի, սուրճի եւ անուշեղէնի հիւրասիրութիւնը, որուն ընթացքին ներկաները հաճոյքով ունկնդրեցին կիթարահար Հայկ-Աշոտ Պէլերեանի կատարողութեամբ կտորներ:

Ապա տեղի ունեցաւ հագուստեղէնի ցուցադրութիւն, որ ընդգրկեց նաեւ փոքրերու հագուածեղէն Rebellious Rose Boutique-էն: Այս մասին հանդիսավարներն էին Հուրի Ծիթիլեան եւ Սեւան Թիթիգեան:

Աւարտին ներկաները բարձր գնահատեցին 2018-ի Կանանց Միջազգային օրուան նուիրուած սոյն ձեռնարկը եւ հեռացան սրահէն բարձր տրամադրութեամբ:

Մարալ Միսիրեան



ARS TORONTO ROUBINA CHAPTER CREATES OPPORTUNITIES FOR YOUTH

Raffaella Keshishian - January 2, 2018

As high school was coming to an end, I wasn't sure what I wanted to pursue during my post-secondary education. My teachers told me to do what I liked, what I had a passion for and what I was good at. I was unsure of what that was; however, I always loved to read and write. I decided to pursue the arts. Granted, I did move around in order to change my major and school find a program that fit me best.

Now in my third year of university at Ryerson, I've learned two things. The first thing I learned was in order to be successful and get further in my career I have to be active about networking and finding opportunities for myself to gain experience as a journalist. This past summer while working for the Armenian summer camp: Jampar, I expressed to the director at ARS Toronto that I was studying journalism, loved to write, and suggested writing an article on the Jampar experience and culture. As simple as letting this be known, I was able to have my work published across the city I grew up in.

This leads to the second thing I learned. As you explore opportunities for yourself, these experiences can open doors for you. Jampar ended at the end of August, but in November I received an e-mail from ARS Toronto Roubina Chapter inviting me to an event honoring 20th-century hero Sara Corning, where I could educate myself on my Canadian's historic personalities and network. This opportunity was for youth in the ARS community with a passion for law or journalism. The article I wrote in the summer paved the path for me in order to attend this event.

The gala which took place on November 26, 2017 honored Sara Corning by having her family present from Nova Scotia, members of the Congress in attendance, and staff and students from the Armenian school. Growing up Armenian, the Armenian Genocide was a topic I was educated on since before I could remember. I knew all the facts and I know that majority of my friends who are not Armenian, haven't heard of it.

Canadian nurse Sara Corning was not Armenian herself — I'm sure you can tell that by her last name — yet she risked her safety while rescuing 5,000 children, most under 12 years old. After two clinics for the wounded during the genocide she opened in Turkey were shut down by Turkish officials, she relocated to the orphanage. She never gave up on the Armenians, demonstrating her passion for her job to take care of others and the heroic qualities our race needed to survive the burning city. Corning was an unspoken woman who was unafraid to express her values.

Before the keynote speaker, Dr. Jean Augustine took to the podium, Canadian politician and liberal member of the House of Commons of Canada Melanie Joly said a few words before introducing her. Joly spoke with confidence and a smile as she let everyone in attendance know they we all have an important role in the present and our shared future. With that, we have to focus on what brings us together and not what divides us. She knew how to approach the topic of genocide with compassion. She then touched on the power of multiculturalism and how it brings out nation together. As a representative of Ahuntsic-Cartierville, which is a federal electoral district in Quebec, Canada, this led to her announcement that the 2018 Francophone summit will be held in Armenia. This is a huge step for the country of Armenia to raise awareness for the genocide.

The gala's keynote speaker Dr. Jean Augustine is an outspoken trailblazer and social activist. In 1993, she was elected the first Black female Member of Parliament. From Grenada and the daughter of a sugar cane plantation worker, her upbringing was not easy. Her life theme is "live to serve," and she made sure to express how proud she is of the example Sara Corning set and the glowing legacy she left.



Dr. Augustine had her own relation to the Armenian Genocide, as she sat at the same table at the House of Commons of Canada with Sarkis Assadourian, who was the first Armenian-Canadian to be elected and prides himself as a descendant of genocide survivors.

She was also part of the historic resolution when the House of Commons of Canada passed the Crimes Against Humanity and War Crimes Act voted to reverse a long-standing policy and passed a resolution rejecting the Turks for committing genocide against Armenians in 1915. Dr. Augustine voted to pass the motion, which won and the House acknowledged the Armenian genocide of 1915 and condemned the act as a crime against humanity officially in 2004.

Dr. Jean Augustine had lots of wisdom to share. Her grandmother taught her to set goals and believe in herself, and that hard work and dedication makes anything you set your mind to achievable. My grandmother taught me the same thing.

Dr. Augustine knows that greater value lays in all of us, and a lesson we can draw about human spirits from Sara Corning's story is predominant will. She asked everyone if Sara Corning was alive, what would she do? This question is something I think about months after the gala. The answer lays in all of us, as we all have the capacity to fight and speak up for what is right. Courage can conquer adversity, and as Dr. Jean Augustine said: "together we must raise the bar."

Before she left the podium, she quoted the ancient Greek Philosopher Aristotle: "There is only one way to avoid criticism: do nothing, say nothing, and be nothing." She used this famous quote to let us know that saying and doing nothing, is, in fact, saying and doing something.

I've taken this knowledge and passed on advice to me since that night. I ran into Dr. Jean Augustine two days later at Mattamy Centre at Ryerson University at The Economics of Equality: Advancing Women and Girls to Change the World event where Michelle Obama was speaking and I had to opportunity to speak to Dr. Jean Augustine and let her know her speech a few days earlier inspired me.

I have taken away three lessons with me from this experience. The first is to follow your passion. I loved to write since I was in elementary school, and although I had to transfer schools and find what suited me best, I can truly say I'm content with what I am doing now. Sara Corning also demonstrated this. She was passionate about helping others. Secondly, I learned that one opportunity can lead to others that are priceless. Never say no to an opportunity, and go out of your way to create experiences for yourself. No one can help you if they don't know how to. Lastly, I learned how important my voice is. I can express my voice through my writing, which is why I love to write. Don't stay silent, because not doing anything is actually doing something — but is it beneficial?

Thank you to ARS Toronto Roubina Chapter for creating opportunities for Armenian youth like myself. I am truly inspired.

Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի ՀՕՄ-ի Օրուան տօնակատարութիւն

ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղը իր 55-ամեայ յոբելեանը նշեց Կիրակի, 28 Յունուար 2018-ին, կէսօրէ ետք ժամը 4:00-ին, Հայ Երիտասարդական Համագգային սրահէն ներս, ներկայութեամբ ՀՕՄ-ուհիներու, համակիրներու, քոյր միութիւններու ներկայացուցիչներու եւ հոգեւոր դասին։

Հանդիսութիւնը սկսաւ Գանատայի, Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգներով։ Դաշնամուրի նուագակցութեամբ Մարիա Տաւուտեանի, որմէ ետք օրուան հանդիսավար ընկհ. Յասմիկ Պապեան բացման խօսքով հանդէս եկաւ, որուն մէջ անդրադարձաւ ՀՕՄ-ի նուիրական առաքելութեան եւ երախտագիտական զգացումները փոխանցեց երեց ՀՕՄ-ուհիներուն, որոնք անսակարկ նուիրումով ծառայած են ՀՕՄ-ի յարկէն ներս։

Գեղարուեստական յայտագիրը սկսաւ ՀՕՄ-ի Ամէնօրեայ վարժարանի 7-րդ եւ 8-րդ կարգերու աշակերտներուն կողմէ պատրաստուած «Գովք Հայաստանի» գեղարուեստական ներկայացումով (ասմունք, պար եւ երգ), նուագի ընկերակցութեամբ (Flute-ով) Ներսէս Ամիրխանեանի։ Ապա վարչութեան խօսքը փոխանցեց «Ռուբինա» մասնաճիւղի ատենապետ ընկհ. Իռէն Թիլիմեանը, որ բարի գալուստ մատթելէ ետք ներկաներուն, յայտնեց, թէ մասնաճիւղս 400-է աւելի անդամներով կը շարունակէ իր գործունէութիւնը եւ հաւատարիմ է ՀՕՄ-ի առաքելութեան։ Ան անդրադարձաւ ՀՕՄ-ի նպատակին ու տարած ծառայողական մեծածաւալ տարբեր աշխատանքներուն, շնորհակալութիւն յայտնեց ՀՕՄ-ուիիներուն, կոչ ուղղեց վերանորոգելու իրենց ուխտը եւ շարունակելու «Ժողովուրդիս հետ, ժողովուրդիս համար» նշանաբանով առաջնորդուած աշխատանքները։

Այս տարուան 55-ամեայ յոբելինական հանդիսութեան ներկայ եղաւ մասնաճիւղի հիմնադիր ընկերուհիներէն ընկհ. Արմէնուհի Գոլլեանը, որուն ծաղկեփունջ նուիրուեցաւ վարչութեան ատենապետուհիին ձեռամբ։ Ան իր սրտի խօսքին մէջ ՀՕՄ-ը նմանցուց մշակի, որ յանուն մեր գաղութին եւ ողջ աշխարհին՝ ցանած է ու տակաւին պիտի շարունակէ ցանել ծառայութեան ոգին մեր թոռներուն ու ծոռներուն մէջ, եւ կոչ ուղղեց երիտասարդութեան, որ հեռու չմասն, գան եւ միանան այս սքանչելի կազմակերպութեան, որ կը կոչուի ՀՕՄ, «Պատիւ լ զգացեք ՀՕՄ-ուհի ըլլալով», աւելցուց ան։

Գեղարուեստական յայտագրին 2-րդ մասով հանդէս եկաւ երգչուհի Սոնա Յովսէփեան, որ իր թաւշային ձայնով ներկայացուց «Նազանք» կտորը (երաժշտութիւն Ռ. Պետրոսեանի) եւ «Երեւան»ը (երաժշտութիւն Այվլեանի), դաշնամուրի ընկերակցութեամբ Թալին Արթինեան Գըլըպոզեանի։

Օրուան պատգամը փոխանցեց պրն. Միւեր Գարազաշեանը, որ յատկապէս հրաւիրուած էր Մոնթրէալէն։ Պրն. Գարազաշեան ծնած է Պէյրոսթ, Լիբանան եւ հաստատուած է Մոնթրէալ, բեմադրիչ, դերասան,

«Հորիզոն» շաբաթաթերթի աշխատակից, երեք գիրքերու հեղինակ, հայերէն, գրականութիւն, պատմութիւն եւ մշակոյթ դասաւանդող։ Ան ներկայիս ուսուցչութեան առընթեր, կը վարէ Ս. Յակոբ Ազգային վարժարանի հայեցի դաստիարակութեան պատասխանատուի պաշտօնը եւ ատենապետն է Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման Գանատայի մարմնին։ Ան իր խօսքին մէջ ներկայացուց ՀՀ-ի 100-ամեայ պատմականը ընդգծելով ՀՕՄ-ին կատարած դերը ազգին նեցուկ կանգնելու։ Ան կոչ ուղղեց նոր սերունդին փոխանցելու ՀՕՄ-ի ճառագայթող ոսկի սիրտը, որ անպայման պիտի առաջնորդէ մեզ դէպի յաղթանակ։

Հանդիսութեան իրենց մասնակցութիւնը բերին Մարիա Տաւուտեան (դաշնամուր), Նշան Փափազեան (Ջութակ) եւ Գէորգ Մանուկեան (Փողային)։ Երեքն ալ Մուրիոյ երաժշտանոցներէն շրջանաւարտ, գեղեցիկօրէն նուագեցին «Կռունկներ» (երաժշտութիւն Խ. Աւետիսանի), «Պռոյի-Պռոյի» (երաժշտութեան Սայաթ Նովայի) կտորները։ Գեղարուեստական յայտագրին աւարտին մասնակիցները գնահատուեցան ծաղկեփունջերով եւ խտասալիկներով։ Անկէ ետք 50, 35, 25 եւ 15 տարիներու անդամակցութեան համար զարդասեւեդներ ստացան արժանաւոր ընկերուհիներ։ Մասնաճիւղս հաստատած է համալսարանական կրթաթոշակի մրցանակներ, գնահատելու եւ քաջալերելու համալսարանական փայլուն հայ ուսանողներ։ Այս տարի այդ մրցանակները ստացան Արազ Տէր Օհան, Միւեր Գարաճեան, Սեւան Պէքմէզեան, Սարգիս Կիտանեան, Մարիա Մարտիրոսեան, «Դօ Նաճարեան» կրթաթոշակի մրցանակին արժանացաւ Առէն Մնացականեան, իսկ ՀՕՄ-ի կամաւոր երիտասարդ մրցանակ ստացաւ Ալեք Օհանեան։ Յատուկ պարգեւատրման արժանացան ընկերուհիներ Տիանա Հանըմեան, Յասմիկ Բաբիսեան եւ Սոնելլա Մայրոսեան իսկ Թորոնթոյի գաղութէն՝ պրն. Վանիկ Յովհաննէսեան։

ՀՕՄ-ի շարքերուն միացան 9 նորագրեալներ, որոնք իրենց ուխտը կատարեցին ընկհ. տոքթ. Իզապէլ Գաբրիէլեան Չըրչիլի կնքամայրութեամբ։ Ձեռնարկը փակուեցաւ Տէր Կոմիտաս Աւագ Քահանայ Փանոսեանի «Պահպանիչ»ով։

Ձեռնարկի աւարտին տեղի ունեցաւ աւանդութիւն դարձած 55-ամեակի կարկանդակի հատումը եւ մոմավառութիւն, որուն ընթացքին երեց ընկհ. Թագուհի Թաշճեան իր մոմով վառեց կրտսեր ընկհ. Արազ Պոյաճեանի մոմը, եւ երկուքով մոմերը զետեղեցին կարկանդակին վրայ։ Ապա ընկերուհիներ մօտենալով վառեցին իրենց մոմերը եւ կատարեցին իրենց սրտաբուխ նուիրատուութիւնները։

Մրահի մուտքին զետեղուած էին հայկական գաւառական ձեռագործներ եւ համադրամ հիւրասիրութիւն։

Մարալ Փափազեան Գիրազեան

ՍԻՐՏԷ ՍԻՐՏ

ՄՈՆԹՐԵԱԼ

«Սօսէ» մասնաճիւղ

Ադճայեան Վարդանոյշ
Ապաճեան Ատրինէ
Ասատուրեան Արմինէ
Արսլանեան Մարիա
Բալուկեան Ալիս
Բալուկեան Էլիզ
Գաբրիէլեան Անահիտ
Գաբրիէլեան Նուշիկ
Գաթարոյեան Ռիթա
Գաթարոյեան Սեդա
Գովաֆեան Մարի
Գասապեան Սարգօ
Գատեան Լէնա
Գատխոտազատեհ Յասմիկ
Գարբուզեան Սիլվա
Գէորգեան Գէորգ
Գորնոյեան Սեդա
Գրալեան Անի
Զաքարեան Հուրի
Զորայեան Արաքսի
Զորայեան Սեդա
Էիրամճեան Արուս
Թաշճեան Անի
Թաշճեան Նուարդ
Թաշճեան Վերժին
Թիւֆէնքճի Սրբուհի
Թորոսեան Ռոզին
Թօսլի Քրիստին
Ժամկոչեան Յասմիկ
Իսաջանեան Վանուհի
Խաչերեան Սոնա
Խտիկեան Նայիրի
Կարապետեան Արմինէ
Կարապետեան Լինտայի յիշատակին
Կէօնճեան Նորա
Կէօնճեան Շաքէ
Հաճէլեան Տիանա
Ճուրեան Ազատուհի

Մարգարեան Ալիս
Մարգարեան Լիլի
Մանճիկեան Տիրուկ
Մարութեան Սոնա
Մաժակեան Անի
Նահապետեան Հայկօ
Պասմաճեան Անի
Պէգճեան Վարդուկ
Պուկարեան Աննա
Սահակեան Նեկտար
Սիւմպիլեան Սօսի
Ստեփանեան Շաքէ
Տարազճեան բժ. Մալբի
Քէօսէյեան Մարալ
Օհանեան Ռիթա
Օլթաճի Մագրուհի

ԹՈՐՈՆԹՕ

«Ռուբինա» մասնաճիւղ

Ակոբեան Շուշան
Աճէմեան Արփի
Ապրահամեան Հանրիէթ
Աւետիսեան Քրիստին
Բաբիսեան Յասմիկ
Բանիկեան Անժէլ
Գալթակեան Միզի
Գանձապետեան Այտա
Գասապեան Ռուբինա
Գոլանճեան Ազօ
Գոլլեան Արմէնուհի
Գրիգորեան Անի
Զաքարեան Արշօ
Զէյթունցեան Հայկուհի
Թաշճեան Սեդա
Թարգի Բեննա
Թելեփ Իրէն
Թերգեան Լիւսի
Թիթիզեան Սօսի
Թնճուկեան Թագուհի
Թորիկեան Փրլանթ

Թորմաքճեան Հռիփ
Ժանտու Յասմիկ
Ինճէլեան բժ. Նատիա
Խաչիկեան Ալիս
Հասըրճեան Անի
Հոթոյեան-ժօլի Անի
Ճանպազեան Ժիլիէթ
Մանուկեան Սեւան
Մավլեան Լորա
Մխիարթիիեան Օսիկ
Նախնիքեան Մարի
Նահապետեան-Աստուրեան Արշօ
Նաճարեան Հէլէն
Նաճարեան Ստեփան
Շահինեան Արտա
Շահինեան Նայիրի
Շեմիլեան Ռիթա
Շիթիլեան Ալիս
Շմաւունեան Մարի
Պալիոզեան Ազատուհի
Պասթաճեան Գեղուհի
Պետրոսեան Արմիկ
Պէտիրեան Սիլվա
Պերպերեան Շուշիկ
Պէքարեան Նորա
Սարգիսեան Սոնա
Սարգիսեան Վարսենիկ
Ստեփանեան Շաքէ
Սեթեան Մարալ
Տարազճեան Մարի
Տէր Գասպար Սօսի
Տէրտերեան Սօսի
Տորնա Զեփիւո
Օհանեան Սիլվի
Ֆերմանեան Լիւսի

ԼԱԻԱԼ

«Շուշի» մասնաճիւղ

Ապրազեան Մանան
Բուչիկեան Վերժին

Գէորգեան Տիգրանուհի
Գուշեան Սեդա
Երեցեան Սարգիս բժ.
Թերգեան Օովիկ
Կիրակոսեան Ֆլորա
Հատիտեան Ազգանուշ
Մանուկեան Հերմինէ
Մանկեան Թագուհի
Յովսէփեան Մարալ
Պետրոսեան Ժօժօ
Քիւփէլեան Անժէլ
Օհանեան Անի

ՀԱՄԻԼԹՇՆ

«Արեւ» մասնաճիւղ
Մանուկեան Նաթալի
ԳԷՄՊԸԻՃ
«Մեղրի» մասնաճիւղ

Յանէշեան Յասմիկ
Փոստաճեան Ազատուհի
Փոլատեան Սիլվա

ՕՕԹԱՌԻԱ

«Սեւան» մասնաճիւղ
Պերպերեան Հերմինէ

ՈՒԻՆՃԸԸ

«Ռուբինա» մասնաճիւղ
Էնկէլեան Էլմաստ

ՄԻՄԻՍՈԿԱ

«Առագաստ» մասնաճիւղ

ՍԷՆԹ ԳԱԹԸԻՆՁ

«Արագ» մասնաճիւղ

ՎԱՆԳՈՒՎԸԸ

«Արագ» մասնաճիւղ



ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ - ԳԱՆԱՏԱ
ARMENIAN RELIEF SOCIETY - CANADA

Join us in Vancouver
September 18 – 23, 2018



In Celebration of "ARAZ" chapter 40th Anniversary and the
100th Anniversary of the Republic of Armenia

Սեմինար-Շրջապտոյտ նուիրում՝

ՀՕՄ-ի Վանգուվերի «Արազ» մասնաճիւղի հիմնադրութեան 40-ամեակին եւ
Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակին

\$1,300

Includes: All excursions, 40th Anniversary Gala
and bus transfers from and to the airport. Century
Plaza Hotel & Spa (1015 Burrard St., Vancouver)
Breakfast, Lunch and Dinner

(Airfare not included)

ARRIVAL Tues., September 18	DAY 1 Wed., September 19	DAY 2 Thurs., September 20	DAY 3 Fri., September 21	DAY 4 Sat., September 22
	Capilano Suspension Bridge	Ferry to Victoria's Butchart Gardens and Church and State Winery Tour	SEMINAR	
Welcome reception at Century Plaza Hotel	Sunset Dinner Cruise		Dinner	40th anniversary Gala Evening
For reservations and information: ars-canada@bellnet.ca	Annie Ohanian: 514-929-2239 Sylvie Ohanian: 416-618-9614 Nathalie Manoukian: 905-570-4523	Deadline for reservations: August 30, 2018		

Լրատու» 2018-ի խմբագրական կազմ

Մոնթրեալ / Լաւալ

Մանհիկեան Տիրուկ
Ֆրունճեան Մարօ
Թաշճեան Անի
Վարվառեան Զուարթ

Թորոնթօ

Հասրճեան Զարուկ
Գալթակեան Սիւզի
Պարտազճեան Լալա
Նազարեան Անժելիք

Գեմպրիճ

Տէրտէրեան Շողիկ

Վարչական ներկայացուցիչներ՝

Օհանեան Անի
Օհանեան Սիլվի
Մանուկեան Նաթալի

Էջադրում՝

